

*** ԱՐԱՆ ԳԱՐԱՄԱՋԱՆ ***

20631

ԱՇԽԱԲԱԴԸՆ



60

ԱՐԱՆ Հ.

ԱԾԽԱԲԱԴԸՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ա. Բ Զ Ա Ն - Ա Յ Ա Տ Ա Յ Ա Բ Ա Բ

Ե. Տ Ե Ր Ա Ր Բ Ի Բ

Հ Ե Մ Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ր

891.99(082)

գ - 13

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳԲ. ՏԿԲ. ՄԻԵԱՍԵԱՆ

Առաջին Համամատական համար 14

1907

- ՓՆՁԻԿ**, Նախապատրաստական աւրի հայերեն անութեանց : Գին 3
 - ՓԹԲՐԱԿ** ԸՆԹԱՐՑԱՐԱՆ, Հետեւողութեամբ ՆԷՇ թեցում եւ գիր, Մանկական հանրագիտակ, Երազիք բազմարիւ պատկերենով : Գին 3
 - ԾԱՂԱՄԱՐԱԴ**, Հաւաքածոյ աշխարհիկ լեզուաւ Գին 4
 - ԲԱՐԵԿԵՐԹ** Ա.Պ.ՁԻԿ, Աղջկանց յատուկ միակ ցարան : Գին 5
Ոճով՝ Լարակազմ 7 $\frac{1}{2}$,
Լարակազմ ոսկեզօծ 10
 - ՀՍ.ԽԱ.ՔԱ.ԺՈՒ** բնիք գրուածոց, Պատկերազարդ,
Ա. Մասն, Ե. տիպ : Գին 5
 - Նոյն, Բ. Մասն, Դ. տիպ : Գին 7 $\frac{1}{2}$
 - ՆՍ.ՄՈ.ԿԱ.ՆԻ** Ա.Ռ.ՁԵՐԻՆ : Գին 7 Լր.
Լարակազմ 9
Լար. ոսկ. 12
 - ԳՐԱԲԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ :** Գին 7
 - ՆՈՐ ԾԱՌԱ.Գ.Ի.ՐՅ Հ.Յ.Ց. ԼԵԶՈՒԻ**, Պատկերա զործ վարձառեան կամբութեանց Գրական մեցանակով, կ ընթառիչ նախանեաց բառեր, նորաբանութիւններ, զաւա բառեր, նաևագիտական յատուածեներ : Գին 35, թիգ.

ՄԱՐԼՈՅ ՏԵՂ

ՆԵՐԱՆԱԿԱՐ ԳԵՂՄ-ԲԵՐ, Պատկերազուրդ . — Գեղարքունիքականութեան եւ այլ պատրէզներու մէջ առաջնակարգ գրաւող անձանց կետները մեր համայնքէն առնելած :

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀԱՍՑԵՆ

د، علیهده حاجو بلو خاننده ۲۴ نومروده سیمون قه‌امچیان

ՍԻՄՈՆ ԳԱԲՐԻԵԼԻ ՀԵՂԻ

Կ. Պոլիս, Համարության եպիս. Ըն-

SIMON KAPAMADJIAN

24, Hazzopoulo,
CONSTANTINOPLE

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԴՅՈՒՆ ԵՒ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

ՊԱՏԿԵՐԱԳԱՐ

ԱՇԽԱՐՀԻԿ ԼԵԶՈՒԱՆ

ԱՐՁԱԿԱՆ ԵԽ ՈՏԱՆՅԱՐԸ

ԵԱՐԵԿՐԹՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻ ՅԱՐՄԱՐՑՈՒԱԾ

U. S. GOVERNMENT

፩፻፭፻

፩, ቤትኑቶሽ

Դ. Անհատապեսարքիութիւնն

Ե. Ընկերական

Հ. Բնութիւն

Առաջին պատճեն.

Պատմ. Ս. = Ե. Տալագրութիւն Ա...

ՀԵՄԱՆԳԻՒՅ ԲԱՐԵՓՈԽԵԱԿԱԾ

三

Կ. ՊԱԼԻՍ
ՏՊՈՎՐ. ՏԷՐ. ՄԻԵԱ. ԱԵԱ. Ա
Առաջանական համայնքի թիւ 14

1907

ي - ٥ م ٧٦

١٣٣٩

ՀԱՅՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ, ԿԱԶՄԱՑՈՒՆ ԵՎ ԳՐԱՑՈՒՆ

Ա. ՏԵՐ - ՄԻՒՍՈՍԽԱՆ

Ա. Պալիս, Սուլըրտ Համամ, Թիւ 14



معارف نظارت جلیله سنك ۳۱۳ نومرسی و ۱۷ تشرین اول ۳۲۲ تاریخی
رخصتمانه سیمه استانبولده میناسیان مطبعه سنده طبع او لغشدر

ՅԱՅՐԱՀԱՐՔԱՆ

Փափաբը՝ զոր այնքան զերմապէս կը տածէի ՀԱՅԱ-
ԲԱՌԱՅԻՑՆ լաւագոյն ձեւի մը վերածելու համար, որով
իրենոյն ատեն իր զած խաջալերութեան լաւ պիտի հա-
մեմատէր, ահա, կը պապկուի այս նոր սպազրութեան
առքի : Ամբողջ հատուածները բարեկրութեան ծրա-
գրի համեմատ դասաւորել՝ ինձ աւելի նպատակայաւմար
քուեցաւ եւ այս մասին առաջնորդ ունեցայ Julien
Boitel անուն հեղինակին La Récitation գործը՝ որ
լաւագոյններուն մէջ առաջիններէն է, եւ անոր համե-
մատ դասակարգեցի նախորդ սպազրութեան հատուած-
ներէն մաս մը, անոր միացնելով ուրիշ աւելի բարե-
կատարածներ, եւանաւոր հեղինակներու առաջնորդ, եւ
լուսաբանութեան ցոյց տալով շատարութեանց հիմքեր :

Փափաեցայ նոյնպէս ներմուծել այս հատորիս մէջ
լեզուի միուրիւնն . զանացի լեզուի միօրինակութեան
վերածել գրուածները, գրչի թերեւ հպումներով փո-
փոխութիւններ ընելով անոնց մէջ, բացի մի հանինե-
րէ, որոնց մասին բառերու կարգին մէջ ծանօթագրու-
թեամբ պարզել բաւական համարեցայ :

Քաղցր է ինձ հաւատալ թէ ՀԱՅԱԲԱՌԱՅԻՑՆ իր այս
բարեկիոխումներով պիտի կրնայ արժանանալ նորանոր
համակրանց եւ աւելի շերմ ընդունելութեան եւ այ-
սունետեւ աւելի իրաւամբ պիտի նկատուի անհրաժեշ-
տէք մը մեր ամեն դպրոցներուն համար :

Ա. Պ.

1900. Խոսկիւար

ՀԱՐԱԳԱՄՈՅՑ

ԸՆՏԻՐ ԳՐՈՒԱԾՈՑ

Ա.ԳԱՅԵԿԻՆ ԵՒ ՕՏՈՐ ՄԱՍԵՆԱԳՐԱՑ



ԸՆՏԱՆԻՔ. — Ի՞նչ քաղց է երեկոյին վերադառնալ հայրենի տունը՝
իւրաքանչիւր ո՛վ իր օրական աշխատութիւնները կատարելէն եսի՞:

Ա. ԸՆՏԱՆԻՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔԱՂՑՐՈՒԹԻՒՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՑԱՐԿ

ԸՆՏԱՆԵԿԱՆ յարկն օրեկան մըն է նուիրական՝
որ իր մէջ կ'ամփոփէ ինչ որ սիրելագոյն է մարդկային
սրտին, ի՞նչ բան աւելի սիրելի քան հայր, մայր,
սրտին,

եղբայր, քոյր, ամուսին, զաւակ, աւելի հեշտալի քան ասոնց սիրոյն փոխադարձ վայելումն, եւ աւելի սրբազն քան այն յիշատակներ՝ որոնք ասոնցմէ կուգան։ Ընտանեկան յարկն կը բովանդակէ եւ կը բացատրէ այդ ամէն անոյշ բաներն։ Թոյն մըն է այն սիրացերմ մարդկային էակին համար իր ամէն հասակներուն մէջ։ անոր մէջ կը վայելէ խնամք՝ զոր ոչ մէկը դուրսը կարող է տալ անոր, սէ՛ր անսահման՝ որուն հետ չէ կարող բաղդատուիլ այդ յարկին օտար էակի մը յաճախ կեղծուպատիր բարեկամութիւնը։

Հո՞ն կը հանգչի մարդ, հո՞ն կ'ափոփուի։ Հաճոյքներն՝ զորս կը վայելէ մարդ անոր մէջ՝ անհամեմատ քաղցրութիւն մը ունին, եւ անրիծ անարատ են, մինչդեռ արտաքին զուարծութիւններ յաճախ պղտոր են եւ կը ձգեն իրենց ետեւ տխուր յիշատակներ։

Ռ. Յ. ՊէրՊէրԵԱՆ

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԾԱՄԵՐ. — ՕՐԵՆ, բնակարան. — ՍէրՎէր, սիրով տաքցած։

ԸՆԹԱՑՔ ՃԱՐՍԴՐՈՒԹԵԱՆ. — [Թարեկարգ տուն մը. — Հարուստ չեն Արելեանք. բայց Արելեանց մայրն ամենէն հոգածու կին է։ — Երեք բան առատօրէն կը վատնէ (օդ, ջուր, աշխատութիւն)։ Օդոյ փոփոխում. — Մաքրութիւն խոհանոցի. — Դարանք շփուած, փայլուն ապակիք. — Արեւուն լրյուր կը թափանցէ այն փայլուն առարկայից վրայ. — Աղքատիկ է տունդ, հայր Արելեան, բայց ամէն մարդ զոհ է հոն ապրելուն։

ԲՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏԿԵՐ

ԸՆՏԱՆԻՔ

Մինչ գարուն է, բնութիւն չըքեղ, լըսէ՞ս թռչնոյն զըւարթ գեղգեղ. Հաստատած է իր նոր բունիկ, իրեններուն սիրուն ալնիկ։

Մինչ կը հսկէ մայրիկն ըզգոյց, իր ձագուկներ ձձուեն ինյուշ. Մօր թեւի տակ յետոյ ննջեն՝ Որոնք թռչիլ դեռ սորված չեն։ Դիաէ թռչուն աչքով անրարք իր ձագուկներն այն անհանդարաս. Սրտիկն հանգիստ չունի երբեք, Այլ հուսկ ննջէ մայրն անձկարեկ։

Տեսէ՞ք, հանգչի, պատկե՛ր չըքնաղ, Բայց յուզուած է իր քունն, աւա՛ղ, Խոլկայ քընոյն մէջ յաւիտեան։ Իրեններուն երանութեան։

Առտուն երբ մայրն կը թողու բոյն Աշխատելու ինքն օրն ի բուն. Անոնք ամէն երգեր երգեն։ Երբ բաժնըւին այն մօր գրկէն։

Մանկիկ, դուն եւս ունիս մի բոյն՝ Ուր վայելես երանութիւն. Հո՞ն կը ննջես իրեւ հրեշտակ Բու մայրիկիդ թեւերուն տակ։

ԲԱՑԱՏՐԵԼԻ. ԲԱՌԵՐ. — ԳԵՂԵՂ, երջ. — ՔԵՐԵԼ, փափուկ. — ԱՆԹՐԻ, առանց զոցելու (աչք). — ՀԱՅԻ, վերշապէս. — ԽԵԼ, մասձել:



15. — θηριόν τονίζει. — Ωφαρ ή ανθρώπων υπάρχει μέρος του πολιτισμού της γης που δεν έχει συντηρηθεί και που δεν έχει επιβιβληθεί σε άλλες γης.

Կիրակի օր մը , փոխանակ եկեղեցի
երթալու , անտառ գնաց իր անզութ սո-
վորութիւններուն անձնատուր ըլլալու :
Եւ ահա տեսաւ շատ բարձր կաղնիի մը
զազանը թուչնոց մեծ բոյն մը . իսկոյն
ձառին վրայ սողոսկեցաւ , բոյնին հա-

աւալ, պղտիկներէն մեկը յափշտակց եւ զայն զետին նետեց : Ս թւսարա
ալ պիտի բռնէր, երբ յանկարծ հայրն ու մայրը՝ որ մեծ զիշակեր թըռ-
չուններ էին՝ անոր վրայ յարձակեցան եւ կտուցի հարուածներով անոր
աչքերը փորեցին : Ոչ միայն կոյր եղաւ, այլ նոյն իսկ Մշուառացաւ իր
կեանքին բալոր, մնացած ժամանակը իր ծնողին մահէն վերջը՝ տեսնուե-
ցաւ որ ստիպուած է մուրալ ապրելու համար, վասն զի բիշեր անոր վրայ
կարեկցութիւն ունեցան :

ZOR SUTUL

(ԱՇԱԿԵՐՏՈՒՅԻՆՑ ՄԸ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ)

Ա. Ո՞րչափ ընդարձակ է աշխարհն . գիւղեր , քաղաքներ , լեռներ ու դաշտեր բազմամարդ են ընակիչներով , բայց ինձ համար միմիւյն այն տեղն՝ ուր օտար չըլլամ , իմ հօրս տունն է :

Բ. Սիրելի է ինձ զամենքը ուրախ տեսնել իմ
շուրջս. իցիւ փոքր տղայք, գեղեցիկ եւ կայտառ,
իրենց ծնողաց խնդութիւնն ըլլան, երիտասարդներ ա-
նոնց նեցուկը, ծերունիներ խնդալից գգուեն իրենց բա-

զուկներու մէջ իրենց թոռնեակներն եւ բնութիւնն ա-
մենուն ժպտի. սակայն ինձ համար մի միայն այն տեղն՝
ուր ուրախ կարենամ ըլլալ, միշտ հօրս տունն է:

Գ. Տե՛ս սա ծիծառները, որոց բոյնը մեր տանեաց յիւին անկիւնն է . ի՞նչպէս խնդալից են, ամբողջ ընտանիք մ'են անոնք. բարի հայրը կանուխ կ'երթայ պարէն փնտուելու, մինչ մայրիկը կը խնամէ բոյնին մէջ իր սիրուն ձագերը. ահա անոնցմէ մին, որուն թեւերն արդէն զօրաւոր ըլլալու են, որովհետեւ կ'երթայ կը թառի մօտաւոր ծառին մէկ ճիւղին վրայ ուր իր հասակակից թուշնիկներ կը կանչեն զի՞նքը գեղգեղանքով, հոն վայրիկ մի կ'երգէ անոնց հետ, յետոյ իւրաքանչիւրը կը վերադառնայ իր մօրը: Այն սիրուն էակ-ներուն համար իրենց բոյնը իրենց տունն է :

Դ. Այո՛, մենք ալ այդ պղտիկ արարածներուն
պէս ենք, որովհետեւ, կ'ըսուի թէ, մենք ալ անոնց
պէս հիւր ենք աշխարհի վրայ։ Ահա՝ մեր հայրը գնաց
իր աշխատութեան պարապելու մեղի համար. մինչդեռ
մեր մայրիկը առանին հոգն ունի իրեն բաժին. նա կը
զբաղի օրն ի բուն պարաստելու ինչ որ պէտք է իր
զաւակաց համար. նոյն միջոցին ես պիտի ընեմ, ինչ-
պէս կ'ընեն այն նորատի ծիծառներ, որոնք իրենց ըն-
կերներուն կ'երթան իրերեւ ժամադրեալ տեղ մը մօտա-
ւոր ձիւզին վրայ։ Այո՛, ես ալ ունիմ գեղեցիկ ձիւղ
մը, ուր սիրելի է ինձ յաճախել. այդ՝ մեր դպրոցն է,
ուր ընկերներս հիմա իսկ ինձ կ'սպասեն։ Աշխարհիս
մէջ այդ է միմիայն ընտանեկան յարկէն դուրս ապա-
հով տեղ իրերեւ իմ հօրս տունը։

Ե. Հոն կայ անձ մը պատկառելի իր հասակովը եւ
աւելի եւս իր իմաստութեամբը եւ առաքինութեամբը,
կին մը ամէնէն քաղցրագոյնը ու ամէնէն համբերատարը

աշխարհի վրայ . ասոնք ծնողք են աշակերտներու եւ աշակերտներ իբրեւ անոնց զաւակներ , հոն կան ամէն տեսակ ուսուցիչներ , որչափ լաւ բաներ կը սորվին հոն , մանաւանդ ամէն բանէ առաջ կը սովորին սիրել ամենաբարին Աստուած , ծնողք եւ զամենքը իբրեւ եղբայր եւ քոյր : Ո՞հ , որչափ գոհ կ'ըլլան ուսանողներ , երբ իբենց պարտականութիւնը լաւ կատարեն . այն ատեն կ'ուսուսէն անոնք եւ կ'երգեն , եւ յետոյ երեկոյին լի ուրախութեամբ իբրեւ թոշնիկներ դէպ ի բոյն , իւրաքանչիւրը կը զառնայ իր հօրը տունը :

Զ . Իցիւ , երկնքի օրհնութիւնը տարածուի աշխարհիս վրայ իբրեւ ցող մարմանին վրայ , իցիւ հեռանան բոլոր ձախողակի եւ բօրարեր ամպեր , որպէս զի առատ հունձքեր եւ կորիքեր իրար յաջորդեն եւ փոխարինեն մշակին աշխատութեանը , իչչպէս բարի եւ ջանամարտը ուսանողներ իբենց ուսուցիչներու խնամոցը . իցիւ այսպէս բարի տղաք կարենան ըստ կարգի նեցուկ ըլլալ իբենց բարի ծնողքին եւ մէն մի պատանեակ օգտակար ըլլալով իր նմաններուն՝ իր բարի վարժունքովը պատուէ իր հօրը տունը :

3. ՈՍԿԱՆ

ԵՍԱՅԱՏԵՎԱԿՈՒՄ . — Ի՞շ՝ , երանի քէ . — Նեյուի , օգնական . — Քէ , տանեաց (սաշակ) . — Համբերուք , համբերող . — Ուրառուելոցակութել . — Մումուտ , հովասուն տեղուանք . — Բօթոքէր , զուժաբեր . — Կութ , այզեկութ :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐՄԴՐՈՒԹԵԱՆ . — Տարբեր կերպով շարտղեցեք վերի զրուածքը :

ՈՐԴԻԱԿԱՆ ՍԷՐ

ՆՈՒԷՐ ԵՐԱԽՏԱԳԵՏ ՍՐՏԻ

Մի՛ թողուք զիս , յուշե՛ր քաղցրիկ ,
Տարէ՛ք , տարէ՛ք մօտ որրանիս ,
Ուր խոնարհած կին գեղեցիկ
Սրտի մնղրով դիեցնէ զիս :

Մայրիկս է ան , հոգի՛ բարի ,
Էա՛կ վըսեմ , քա՛ղցր արարած ,
Թէպէտ տըկար , բայց սիրտն արի .
Ժըպտի փոխէ արցունքս ու լաց :

Որրանիս քով իր երգն անուշ ,
Զըւարթ չեւտերն աղու ձայնին ,
Իր անձնըւէր խնամքնիր քնքուշ ,
Զիս կը յուզեն բոլորովին :

Գորովանքի իր դերին մէջ
Հայրիկս միայն է իր ընկեր .
Նոյն սիրտն ունի , նոյն սէլին անշէջ .
Լաւ կ'ըմբռնէ ամէն պարտքեր :

Հուժկու ձեռքով , ո՞ հայր , դու միշտ
Բանաս ակոս աշխատութեան ,
Բուկիններուդ օրեր անվիշտ
Կ'ընծայես դու մինչ յաւ իտեան :

Բի՛ւր օրհնութիւն , մաղթանք այնքան
Հոգւոյն խորէն կ'ուզզեմ յաւէտ
Զեղ , ով ծնողք իմ սիրական ,
Մաղթեմ ձեղ կեանք երանաւէտ :

Փոխան ինամքին ձեր անձնութաց
Ձեղ նըւիրեմ սէր անսահման .
Թող ձեզ ինայէ բախտն իր հարուած ,
Բաղցրի'կ ծընողք իմ աննըման :

ԲԱՅԱՏԵԼԻ ԲԱՌԵՐ . — Յու, լիւատակ . — Դէւնէլ, կար տալ
— Ա. Հ. , բաղբ :

ԸՆԹԱՑՔ ՇՈՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Նամակ առ ծնողս . — Կա-
դանդի օրը . — Բարեմաղթութիւնք նոր տարւոյ . — Թայտնեցէր ձեր սէրն
եւ երախտագիտութիւն . — Բարի վարուց եւ աշխատասիրութեան խոս-
տումներ ըրէք : — Վերջաբան :

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԷՐ

ՄԱՅՐԸ

Մայրն է վիշտերու, դժբախտութեանց միակ ցա-
ւակիցը, հրճուանքներու, յաջողութեանց միակ իննդա-
կիցը, որ զմեղ կը սիրէ առանց փոխարինութեան, որ
կուլայ եւ կը ժպտի մեղի հետ եւ կը զոհէ իր կեանքը
ամէն օր մեզի, գիտնալով որ մենք գէթ օր մը չպիտի
նուիրենք իրեն :

Ամէն մարդու համար կարելի է ըսել թէ գերագոյն
երջանկութիւնը սրտակից մը ունենալու մէջ կը կայա-
նայ, եւ ամէն անոնք որ կը գանգատին կեանքէն ու
անհամ կը գտնեն զայն, գտած չեն կեանքի մոգական
գաղանիքը, ծշմարիտ մտերմութիւնը, զայն՝ որուն հետ
կարելի ըլլայ տանիլ բոլոր դժբաղդութիւնները անտըր-
տունջ եւ ճաշակել բարձրագոյն վայելքները :

Ի զ՞ւր մարդ կը փնտոէ այդ հազուագիւտ սիրաը
որ պատասխանէ իրենին. աւազ, ճերմակ կեռնեխն է,

որ ամպերէն վար կ'իջնէ գիշերները, երբ կը քնանանք
եւ առառուն կը թռչի երազներու հետ : Եւ մինչ մեր
շուրջը մեր ներքին կեանքին մէջ, տերեւները կը թա-
փին, շողերը կը մարին, յոյսերը կը նուազին, հոն է
մեր սրախն մօտիկ' մեր ձշմարիտ բարեկամը, պաշտելի
իր ալեւոյքին մէջ, իր անչէջ գորովանքովը յաւիտենա-
պէս խանդավառ՝ թեւերը բաց զմեզ սփոփելու համար,
եւ իր անսպառ ներողութեամբը եւ գուրգուրանքովը
ներշնչելու մեզի հաւատքը անմահ սէրերուն :

Մասիս

ԶԱՊԷԼ Հ. ԱՍԱՏՈՒՐ (Սիպիլ)

ԲԱՅԱՏԵԼԻ ԲԱՌԵՐ . — Կէնէի, բռչուն մը (գարա բառոց) .
Ա. Հ. , ծերութիւն :

ԴԱՐՁԵԱԼ ՄԱՅՐԸ

Երբ որդին մեռնի՝ հայրը կուլայ ծանրաթախիծ,
այլ ժամանակը անոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի
չյարգեր . բայց տարիներով ետքը նայէ՛ մօր սիրաը՝
շեռ նոյն վէրքն արիւնանու է : Արարչագործութեան
մէջ այն սիրոյն նմանող բան մը չկայ . մէկ վայրկեանի
մէջ կը ծնի սուրբ՝ անհուն՝ աննուած . այնչափ բռւռն
որ զայն զգացովը կը տանի նիւթական բնութենէն ան-
դին, որ ցաւն իրեն հեշտութիւն կ'երեւցնէ, զրկումը՝
վայելք, և այս ոչ թէ դիպուածով անցողական իմն՝ այլ
անդրուշ՝ անյեղլի . անոր համար ոչ նուազիլ կայ . եւ ոչ
ալ աւելնալ, վասն զի այսպիսի փոխութիւնք անկա-
տարութեան նշաններ են : Եւայ զգաց իր Աբելի ան-
շունչ մարմնոյն վրայ փառելով՝ ինչ որ Հեկաբէ տեսնե-
լով իր Հեկտորին զետնաքարշ դիշակը, եւ ինչ որ մին-
չեւ աշխարհի կատարածը պիտի զգայ վերջին մայրը :

Արքանամու հաւատարմութիւնը պանծացնելու համար
երէց մը կը պատմէր թէ երբ Աստուած իրմէ մինչեւ իսկ
իր միամօր որդին խնդրեց՝ Սուրբ Նահապետը զայն
չղւացաւ. «Ահ, աղաղակեց ունկնդրաց մէջէն մայր մը,
Աստուած այսպիսի զո՞ս մը չէր կրնար մօրմէ մը խնդրել» :

Վիկտոր Հիւկօ այսպէս կը բացատրէ մայրական սիրոյ զգացութեան.

«Գիտէք, ի՞նչ է մայր մը ունենալն. գիտէք ի՞նչ է ըլլալն խեղճ փոքրիկ, տկար, մերկ, թշուառ, անօթի, աշխարհի վրայ մինակուկ եւ զգալ թէ ունիս քու քովն, քու վերեւն, քալող երբ դու կը քալես, կեցող երբ դու կը կենաս, ժպտող երբ դու կ'արտասուես. կին մը, ի՞նչ կ'ըսեմ, հրեշտակ մը, որ հոն է, որ քեզ կը նայի, որ քեզ խօսիլ կը սորվեցնէ, որ քեզ կարդալ կը սորվեցնէ, որ քեզ սիրել կը սորվեցնէ, որ քու մատներդ ծեռքին մէջ կը տաքցունէ, մարմինդ՝ ծուն-կերուն վրայ, հոգիդ՝ սրտին մէջ, որ իր կաթը կուտայ քեզի՝ երբ փոքր ես, իր հայը՝ երբ մեծ ես, իր կետնքը միշտ, որուն դուն «մայրիկ» կ'ըսես եւ նա կ'ըսէ քեզ. «զաւակս», այնպէս քաղցր կերպով մը որ այս երկու բառերը զԱստուած կ'ուրախացնեն» :

ԲԱՅԱՏՐԵԼ ԲԱՅԱՐ. — Ծանրաբնիկներ, ուստի տալքեամբ. — Աշոցված, անցնող. — Առողջ-լ, անզազու. — Ույսի, անփոփոխ. — Փոքր, փարբուիլ. — Պահապահել, փառաւուել:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐՈՒԹՐՈՒԹԵԱԿՈ. — Նաևակ. — Մօր մը հիւանդութիւնը. — Իմացուցէք ձեր բրոջ՝ որ ամուսնացեալ է, թէ ձեր մայրը հիւանդ եղած է, այլ այժմ վտանգն անցուցած է. յայտնեցէք ձեր երկիւզն՝ զոր նախ ունեցար եւ ապա ձեր ուրախութիւնը, երբ բժիշկն յուսաղեց ձեզ. — Խնամքներ՝ զորս նույիրեցիք ձեր մօր. անմիջապէս չգրեցիք անոր վիճակը, որպէս զի ձեր բոյը չխոսվէք. — Խնդրեցէք ձեր բրոջէն զաւ

Շարադրութիւնն Պատկերաւ

ՔՈՒ ՄԱՅՐԴ



1. Նազեր մեծություն : 4. Աշխատել անոր համար:



2. զբեզ խնամեց : 5. Խնամէ՛ զայն :



3. Աշխատեցաւ թեզ համար 6. Միշտ պատուի զնսր:

ՖԼՈՐԱՆԱՍԻ ԱՌԻՒԾԸ

Մօտ Ֆլորանսի պարիսպներուն կուգային
Ամէն տարի կատարել տօն գեղջկային.
Հօն դիմէին գարնան գարձը ողջունել՝
Խումբ խումբ եղած մօտ դաշտերու գեղջուկներ։
Ո՞հ, ի՞նչ սոսկում, յանկարծ ահեղ մռնչիւն
Անտառակին խորէն հանէ մեծ հնչիւն,
Հօն կ'երեւի առիւծն, հուր է հայեցուած։
Փախչին ամենքն, մայր մը շփոթ եւ յուզուած
Տանի որդին, ով Տէր, այն բեռն անուշիկ
Կ'իշնայ գրկէն եւ կը պոռայ հէք մայրիկ։
Որդին գեշ գեշ պատռող ժանեաց մէջ ահա
Մայրն ոգեսովառ, տըժգոյն դիտէ եւ դողայ։
Աչքն ուշադիր, բազկատարած, անվրդով,
Նա վերաբին կ'առնու իսկոյն իր կրորվ։
Սարսափն ընկճէր զինք բայց իրեն տայ նոր կեանք։
Ահ, ի՞նչ վըսեմ ցընորք, ոիրոյ ի՞նչ պատրանք։
Շունըր զըրած գոչէ, տուր տուր իմ որդեակ։
Անոր ձայնէն յուզուի առիւծն այն վայրագ։
Անոր նայի, կենայ, նայի եւ նորէն։
Թուի գուշակել թէ իմնդրէ մայր մը իրմէն։
Հանգարա եւ քաղցր կ'ուզզէ անոր մի հայեաց,
Տայ այն քաղցր ինչք, զընէ առաջք մօր ծընկաց։
Ուշին դիտէ մանկան ժըպիտն անխըռով
Եւ անտառաց խորն երթայ յամբ ընթացքով։

ՄԻԼՎՈՒԱ

ԲԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՅԱՔ. — ԳԵԼԷՒՆ բգիկ բգիկ. — ԿԱՐԱԼ, ոյծ.
— Ո-ԴԻ-, ուշադրութեամբ. — ՅԱ-ՆԻ, կամաց :


ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ - ծերունի մկնորսը . — Զկնորս
մը տեսաւ մրրկի մէջ իր որդւոյն կորսուիլք . Թշուառ հայրը վշտէն խեն-
թեցու : Այնուհետեւ ամէն օր իր նաւակով կ'երթար հեռուն ծովուն մէջ
եւ իր զաւակը կը կանչէր : Ի գարձին կ'ըսէր նա . «Վաղը աւելի հեռուն
պիտի երթամ . որդիս ինծի չլսեց » :

ՄԱՅՐԱԿԱՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ծ Ւ Ծ Ե Ռ Ն Ա Կ

Դասը հետաքրքրա-
կան է : Մայրը կ'ելնէ իր
թեւերուն վրայ : Պղտիկը
ուշագրութեամբ կը նայի
եւ նոյնպէս քիչ մը վեր
կ'ելնէ : Յետոյ կը տեսնես
որ կը թուչի . կը նայի, իր
թեւերը կը շարժէ, այդ
ամէնը աղէկ կ'երթայ եւ
բոյնին մէջ կը կատարուի
..., Դժուարութիւնը կը
սկսի, երբ պէտք է անկէ գուրս ելնել : Ան զանի կը
կանչէ եւ կը ցուցնէ մէկ քանի մանր կենդանիներ .
անոր վարձք կը խոստանայ . կը փորձէ հրապուրել ճան-
ճիկով մը :

Պղտիկը տակաւին կը վարանի . իր տեղ դրէք ինք-
զինքնիդ . հոս սենեկին մէջ քայլ մը առնել չէ մօր եւ
զիայեկին մէջտեղ, որպէս զի իր սրունքներուն վրայ իյ-
նայ : Եկեղեցւոյն այս ծիծեռնակը՝ որ իր աշտարակին
բարձրէն կը սորվեցնէ թուշելու առաջին դասը, հազիւ
համարձակութիւն կուտայ իր որդւոյն, ինքն իսկ այն-



չափ չհամարչակիր այս վճռական պահուն : Երկուքն ,
վստահ եմ թէ նայուածքով մը կը չափեն անդունդը եւ

ուշադիր գետինը կը
նային : Իսկ ես կը յայ-
տարարեմ թէ տեսա-
րանը մեծ է եւ յու-
ղի : Պէտք է որ պըզ-
տիկը հաւատայ իր
մօրը , պէտք է որ սա
նորածինին թեւերուն
վստահի : Երկու կող-
մէն ալ Աստուած կը
պահանջէ հաւատքի ,
քաջութեան գործ մը
... բայց նա հաւա-
տաց , թռաւ եւ չին-
կաւ : Դողդղալով կ'եր-
թայ իր մօր քայլե-

րիչ ձայներէն ոյժ առնելով ... ամէն բան լմշնցաւ ...
այսուհետեւ պիտի թռչի՝ անտարբեր ըլլալով հովերուն :

Միօւէ

ՄԻՇԼԵ

ՄԱՍԱՆ ԱՂՋԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ

Ա Ն Տ Ի Ո Պ Է

Անտիոպէ քաղցրաբարոյ է , պարզ եւ խելացի . նա
չարհամարհեր աշխատութիւնը . կանխատես է ամէն
բանի եւ նախահոգակ . գիտէ լոել եւ գործել առանց
աճապարանքի . միշտ զբաղած է եւ ոչ երբեք կը տագ-
նապի . որովհետեւ ամէն բան ժամանակին կ'ընէ . հօրով



տան բարեկարգութեանը փառքն իրենն է եւ անով
աւելի կը փայլի քան թէ գեղեցկութեամբը : Եւ թէպէտ
ամէն բանի հոգ կը տանի եւ իրեն յանձնուած է խրա-
տել , մերժել , խնայութիւն ընել , բաներ՝ որոնցմով
գրեթէ ամէն կանայք ատելի կ'ըլլան , ինքը՝ բոլոր տնեց-
ւոց սիրելի եղած է . որովհետեւ վրան ոչ կիրք կ'երե-
ւայ ոչ յամառութիւն , ոչ թեթեւամտութիւն և ոչ անձ-
նահան կամք՝ ինչպէս ու-
րիշ կանանց վրայ . մէկ
նայուածքով միտքը կը
հասկըցնէ եւ ամէն մարդ
կը վախնայ անոր տհաճու-
թիւն տալէ . որոշ հրաման-
ներ կուտայ եւ կարելին
միայն կը հրամայէ . քաղց-
րութեամբ կը յանդիմանէ
եւ յանդիմանած ժամա-
նակը սիրա կուտայ միան-
գամայն : Հօրը սիրտն իր
վրայ կը հանգչի : Միտքն ,

ՁԵՅԵԼՈՒ

ինչպէս նաեւ մարմինը , ոչ երբեք սնոտի զարդերով կը
զարդարուի . երեւակայութիւնը թէպէտ վառվուուն՝
խոհեմութեամբը սանձուած է , հարկ եղած ժամանակը
միայն կը խօսի . եւ եթէ բերանը բանայ՝ քաղցր համո-
զողութիւնն ու անպահոյն չնորհք չրթունքներէն կը
վաղեն :

Ա Ե Ա Տ Բ Ե Լ Ի Բ Ա Ո Ւ Ե Ր . — Ն ա բ ա հ ա բ ա յ է , ա ռ ա ջ ո ւ ց հ ո գ ա ց ո յ . — Ա շ յ ա հ ա բ ա յ է , ի ն ե զ ի ն ե ր ի ն ի ն ա լ ո ղ . — Ա ն դ ա յ է , ա ն զ ա ր է :

Ե Ն Թ Ա Զ Ք Շ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ե Ա Ն . — Ընտանեաց հրեշտակներ . — Ար-
քան սրտնեղիչ է առանց արեւու օրն , ո՞րքան անհրապոյ՝ առանց ծաղկի
պարտէզը , ո՞րքան թափուր՝ տունն առանց մանկան եւ ո՞րքան տիւուր՝



ընտանեկան յարկն առանց մատաղ աղջկան : Աղջիկը տան զուարձութիւն կը բերէ երբ մայրն հիւանդանայ, աղջիկը կ'ստանձնէ տան հոգերն, կը դարմանէ զմայրն, կ'սփոփէ զանի : Զման զիշերներն վէպեր կը պատմէ եւ կամ աշխոյժ երգեր կ'երգէ, վերջապէս այնպիսի քաղցրութիւններ կը սփոփէ շուրջը, որ իրաւամբ կը կոչուի ընթանիին հրեշտակը :

ՊՈՊԻԿՆ ՈՒ ՀԱՆԻՒ

ՄԵԾ ՄԱՅՐԵՐ

Սիրեցէ՞ք դուք, մանկունք, ձեր մեծ մայրեր միշտ .
Շուրջ պատեցէք, ծերոյթն ունի դառըն վիշտ .
Ո՛հ, կազմեցէք բուխերկին մօտ զուարթ ժողով,
երբ գայ մամիկն այն շրջանակն առաջնին,
Որ կըրակէն տաքցընէ զիւր ցուրտ մարմին,

Եւ զիւր սիրտ՝ Զեր սիրով :

Զեր բաղձացեալ անկերծ ժըպիտ պաշտելի՝
Զմրան շող մ'է որ անոր տայ նոր ոգի .
Իւր թարմ կանանչ կարծես փթթումն է գարնան,
Երբ իր թռոնիկ ճռուողել գայ դէպի նա,
Զըւարթ թռչնոյ պէս որ թրթռայ, բարձրանայ
Զորցած ծառի մը վրան :

Խաղալիկով եւ գգուանքով լի ձեռք իւր
Պէտք է սեղմել գորովանքի խանդով բիւր .
Ճերմակ մազերն համբուրեցէք, օրհնեալ պասկ .
Թող իր ցամաք ճամբաներէն չնչէ սէր .
Մանկան համբոյր մը պարզէ քսան խորշոններ .
Ճակտին տայ փայլ համակ :

ԱՆԱՅԻՍ ԱԷԿԱԼԱ

ԲԱՑԱԳԵՐԵԼԻ ԲԱՌԵՐ . ԾԵՐԱՅԻ, ծերութիւն . — ԲԱՀԵՐԵԼԻ, Վա-
պարան . — Խանդ, եռանդ :



ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ . — Պապիկն ու Հանին . — Կէս դարէ
կ'վեր կը բնակին այն տունը եւ նոյն սենեակները . Հոն ամուսնացան :
Ի՞նչ մաքուր է տունն եւ ի՞նչ զուարթ : Ի՞նչ բարեմասնութիւններով կը
փայլին պապիկն ու հանին : Նկարազեցէք երկուքն ալ: Երջանիկ եր-
փուըն ալ եւ սակայն հանին տիսուր է եւ մերթ ընդ մերթ կուլայ իր փա-
զամեռիկ թոռնիկին համար :

ՈՐԴԻԱԿԱՆ ՀԱՍՑԱՆԴՈՒԹԻՒՆ

ԱՏԱՆԴԱՎԵՊ

Խումբ մը քարեր կան վանայ մօտ Ագրիու քարեր ըսուած ժայռին կից, որ հեռուէն եւ մութի մէջ նայող ները կը կարծեն թէ խումբ մը մարդիկ են այն տեղ. ասոնց անուն կուտան հարսն ու փեսայ: Բայց որովհետեւ երկու չեն, այլ շատ, միւսներն ալ կը համարուին հարսնեւորները, եւ անոնդմէ երկուքը՝ որ թեւ թեւի դէմ դէմի են, ասոնք են հարսն ու փեսան, եւ որու որ գլուխը կլորածնէ է՝ փեսայն նա է. իսկ միւսը որ ուղիղ է վերէն վար, քողաւոր հարսն է նա եւ իրենց առջեւը մեծ կլորագլուխ մ'ալ կայ, այն ալ քահանան է, կ'ըսուի: Ասոնց քարանալու մեղքն ու պատճառը այսպէս կը պատմուի թէ՝ Ասոնք առանց իրենց հօր մօր կամքին պսակուեր են, եւ սոլորութեան ու կրօնական աւանդութեան հակառակ՝ արեւու ծագումէն առաջ ժամքն ելեր են. ասոր համար Աստուած եւ ծնողք զիրենք անիծեր են եւ այսպէս քար կտրեր են:

Գրոց ու Բրոց

Գ. ԵՊԻՍԿ. ՄՐՈՒԱՆՁԵԱՑ



ՔՐԵԹԱՅԻ ՀԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նամակ առ ընկեր. — Շմաւոն

իր ծնողքին խրատներուն հակառակ մօտեցաւ փեթակին եւ հոն նետեց յարդի շիւղ մը: Մեղուները յարձակեցան անոր վրայ եւ սոսկակի կերպով խայթեցին զանի: Հիւանդ երկար ատեն, երկիւղ՝ աչքի տեսութիւնը կորսուելու. թժշկը թժշկեց զանի ծեփելիքով եւ կակլեցուցի լոււցումով: Շմաւոն իր զժբախտութիւնը կը գրէ մէկ ընկերոջը եւ կ'երդնու անոր, Թէպէտուշ, երբեք չմօտենալ փեթակի:

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

ՆՈՐԵԿ ՀՈԳԻՆ

Ուրախութեան ձայներով կ'ողջունեն նորեկ հոգին հիացմամբ կը շրջապատեն խանձարրակատ հրեշտակը. ձեռքէ ձեռք կուտան զայն. կը ժպտին անոր, աղու բառերով կը խօսին անոր, ու բարի բախտ, երջանկութիւն, մեծ մարդ ըլլալ կը մաղթեն անոր, որ խոշոր զարմացած աչեր բացած կը նայի արդէն ու կը թույժ ժպտիլ արդէն: Իսկ հայրն ու մայրը վսեմ բան մը կ'զգան իրենց մէջ. իրենք, հէք արարածներ, կեանք մ'արտադրեցին, բայուն արարչագործ զօրութեան օժանդակ կամ գործիք մ'եղած ըլլալու գիտակցութիւնը վեհ ու սուրբ հպարտութիւն մը կը ներշնչէ իրենց: Ուրիշ էակի մ'որ իրենց մէ բղինեցաւ՝ ածանցեցին իրենց կեանքըն, իրենց հոգին, ահա՛ վերածնան, մանկացան նոր էակի մը մէջ որ ուրիշ է եւ որ այնքան նման է իրենց երբ կը լսուի մանկիկին առաջին ձայնը, ծնանելու դնեղակ ցաւերուն կը յաջորդէ անպատմելի ուրախութիւն մ'որ ամէն բան կը մոռցնէ մատաղածին մօրն: Այդ երջանիկ ազատումէն, ալդ ծնունդէն յետոյ, ծնողաց աչեր, երախտագիտութեան արցունքով լցուած, ընազդաբար կը դառնան դէպ անհուն երկինքն ուր կ'զգան՝ ինչ անուն ալ տրուի իրեն՝ կենաց Աղբիւր մը, կենաց Հայր մը, եւ իրենց սրտեր կ'օրհնեն զայն:

Ո. Յ. ՊԷՐՄԷՐԵԱՆ

ԸԱՅԱՏՐԵԼԻ ԹԱՌԵՐ. — Խանձրուուր, խանձարուուր պատած. — Թագուան, զաղսնի. — Դէնդուի, զէւ. — Մարտացին, նոր զալիկի ծնող:

ԸՆԹԱՅԻ ՀԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նամակ. — Գրեցէք մեր կնքահօր ձեր եղբօր ծնունդն. նկարազբեցէք երախտ թէ ինչ քնքուշ և սիրուն է:

Շարադրութիւնք Պատկերաւ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ ԱՐՄԱՆ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ



1. Հայ խնամքալ մանուկին: | 1. Գէտ խնամեալ մանուկին:



2. Արձակ կտաւեե: | 2. Սեղմուած կտաւեե:



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Այս պարտականութեան մէջ պէտք է քիւ առ քիւ բաղդասութիւն ընել լաւ եւ գէտ խնամեալ մանուկներու մէջ. — Ի՞նչ պէտք է նորածիններուն. իւնց մօր, կամ ստեսուին կարք, կամ կովու շրախառն կամ շաքարան տալ եւ մաքրութեան խնամք տանիլ. լացող տոյա մի նեղութիւն մ'ուին անուու: — Խել որ պէտք յէ անենց. զուս կաք, արեայ, քան: — Կտար: Ազատ բողոքել զանոնք, երէ սեղմէտ տրան, անոր զարգացման արգելք կը լինիք: — Շատ զօրաւոր պնութէկ մը յառաջ եկած հիւանդութիւններ. Խիք (ռուճը), որ կը լացնեն մանուկները, ողնաքեռութիւն (ողնայարի խոսորում), մկնաշգուրթիւն, մզնատապ (ménингите), ուղեղի հիւանդութիւն:

Ա Ր Փ Ի Ն է

Արդեօք շուշա՞ն գարնանային
թէ պատկերն է լուսնկային.
Հո՞վ թէ մետաքս է մազին թել
Ես չեմ կրնար զանազանել:

Իր բերանը քնքուշ՝ կըլոր
Ծաղկի բաժակ մ'է գոգաւոր՝
Երբ նա ձայնը ձգած սիրուն,
Կը սկսի շարքն իր երգերուն:

Ու նուրբ՝ խարտեալ յօնքերուն տակ
Խայս աչքերը թուխ կապուտակ՝
Գոցուին բացուին համեստօրէն
Մինչդեռ զինքը ծափահորեն:

Իր զիրգ ձեռքին եղայ գերի,
Որ պատառկի մ'է համբուրի.
Բայց այն ձեռքը չարաճճի
Զիս կ'ապտակէ առանց խղճի:

Մերկ սըրունգն ինձ ցոյց տայ լկտի,
Ես կը սաստեմ՝ նա կը ժպտի.
Բայց ի՞նչ, կ'ուզէ՞ք որ ամաչէ,
Արփինէն դեռ տասն ամսու չէ:

Մ. Ա Զ Է Մ Ե Ա Ն

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Խայտ, խասութիկ. — Գէտ, փափուկ:

Նարադրութիւնք Պատկերաւ

ՍԻՐՎԱՐԴ, ՓՈՔՐԻԿ ՏՆԱՇԵՆԸ



1. Սեղանը կը դնէ: | 2. Խնամք կը տանի երոյք:



3. Կը կարկէ իւր ձորձերը: | 4. Կը նայի կերակրոյն:



5. Կարասեաց վրայ: | 6. Գիտէ արդեկել: | 7. Իւր վարձքը:

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — 1. Սեղանը դրուած է միօտ, խօսեցէք Սիրէնի հաօակին վրայ: — 2. Սիրվարդի փոքրիկ բոյրն երեամեային մէջ պիտի այրուէք: — 3 Մանկունի մը՝ որ իւր բգչզտիկ, ու մատղաշ, գուրսե՛րը մնալ, անտուն, ստիգմատնեան ինն կը կարկէ, իւր մօր մեծ հանոյք կը պատճակէ: — 4 Կուլիկ դոնէ դուռ շրջիւ, պատառ մը հաց, կայծ մը վակ մուրալու համար, անհամարձակ, արտասուագին, միւլարեկիր մարդերէ, գուլպայացիրկ անկօշիկ փափկիկ անհրաժեշտ: — 5 Պէտք է աւլիլ կարասեաց վրայ եւ անկիւնները: — 6. Սիրվարդ զայդ գիտէ: — 7. Երեկոյին մայրը կը պատուափիք Սիրվարդ եւ զայն կը գրիէ (խօսակցութիւն մօտն եւ աղջկան մէջ):

ՈՐՔԸ

Ո՞րք ըլլալ, ո՞չ, քանի՛ տիսուր է որք ըլլալը: — Ո՞րք ըլլալ, չունենալ ո՞չ հայր, ո՞չ մայր. մանուկ ըլլալ, մատաղ տունկ քնքուչ նորաբոյս եւ չունենալ իւր չուրջը, զինքը պատող, զինքը տածող պահպանող, ընտանեկան յարկին կակուղ ջերմին մթնողորտը, ըլլալ տիւղի, տկար, ամենայնի կարօտ եւ ապիկար, եւ զըրկուած ըլլալ այն երկրային նախախնամութենէն որ ծնողի կ'անուանի. իւր բունէն խլուած հողմավար տերեւի մը նման, մատնուած ըլլալ՝ անոնիի փոքրիկ՝ տիսուր բաղդի մ'ամէն հովերուն, բուքին ու մրրկին. իւր անխորշոմ այլ նսեմ ճակախն վրայ չզգալ այլ ևս անկնիլն մայրենի ժպտին որ կը գգուէ ու կը պարարէ հոգին, լալ ու չըգնուել ապաւէն ծնողական ծոյն այն գորովագութ ուր կը ցամքին արտասուք եւ ուր թէ չցամքին ալ՝ քաղցր է թափել մեր աշաց ցօլեր, եւ չլսել ձայնն այն սիրահանին որ կ'ըսէ քեզ «Մի՛ւ լար, զաւա՛կա»: — Ո՞րք ըլլալ, աղքա՛տ որք. «Նօթի եմ» գոչել եւ չունենալ աջմը խնամու՛ պատրաստ կարկառելու քեզ հացը, գողալ մերկ, անպատսպար, ցուրտին, ձմեռին, եւ չտեսնել առշներ այն էակներն, որք իրենց մարմնոյն մէջ իսկ չ'զգային մսիլդ և որք յօժարակամ կը մերկանային, երբ չարկ լինէր, որպէսզի զքեղ ծածկեն, որք պատրաստ փարդի հաօակին վրայը մարմինն ալ ծածկոյթ մ'ընելու քեզ: — Ու փոքրիկ հնոցին մէջ պիտի այրուէք: — 3 Մանկունի մը՝ որ իւր բգչզտիկ, ու մատղաշ, գուրսե՛րը մնալ, անտուն, ստիգմատնեան ինն կը կարկէ մեծ հանոյք պատճակէ: — 4 Կուլիկ դոնէ դուռ շրջիւ, պատառ մը հաց, կայծ մը վակ մուրալու համար, անհամարձակ, արտասուագին, միւլարեկիր մարդերէ, գուլպայացիրկ անկօշիկ փափկիկ անհրաժեշտ: — 5 Պէտք է աւլիլ կարասեաց վրայ եւ անկիւնները: — 6. Սիրվարդ զայդ գիտէ: — 7. Երեկոյին մայրը կը պատուափիք Սիրվարդ եւ զայն կը գրիէ (խօսակցութիւն մօտն եւ աղջկան մէջ):

փողոցաց ցեխին մէջ թաթիսուած աղտոտ, ու քարերուն վրայ կոշիռնուած արիւնոտ, ու ցուրտէն խածուած խոցոտ, այնպիսի հասակի մը մէջ ուր իւր նմանեաց համար ճռուողիւն մ'է կեանքը, ուր խաղալ, երգել, կայտուել միայն կը խնդրէ մարդը, հէ՛ք թիթեսնիկ՝ ոյր երիներանգ թեւերն սեւ գարշահոտ ձիւթի կոյտի մը վրայ են բռնուած, կառչած . . . : Ճակատագրային թըշուառութեան ամենէն տխուր, ամենէն աղեխարչ, ամենէն խուզիչ զոհը չէ՞ որբը, ընտանեղուրկ մանուկը եւ ի վեր քան զամենայն՝ աղքատ որբը :

Ռ. Յ. Պէրոքիւսն

ԱՍՏԱՏԵԼԻ ԲԱՌԵՐ. — Զէրք, տախուկ. — Տէրւչ, սգեղ. — Աւուէս, մինակուկ. — Կարտուել, երիցնել. — Աւուէրեր, բոլիր, մօր. — Աւուէսէտ, անգուր. — Կոլուսուշ. տառապեալ. — Երփուտուչ, գոյնզոյն. — Կուռէլ, կենալ, մնալ :

ԸՆԹԱՑՔ ՇԱԾԱԴՐՈՒԹԵԱՆ. — Ուրն. — Պարզեւաբաշխութեան օր մը, ուրախութիւն մանկանց, միայն մէկն է տխուր, թէպէտ շահած է ամէն մրցանակ: Մայրն Աննա կը հարցունէ իր Յակոր որդւոյն թէ ո՞վ է այս տղան. որդին կ'ըսէ թէ ան Սիրուն կը կոչուի եւ կը գովէ զանի: Տիկինը կը խօսի Սիրունին հետ եւ կը հասկիայ թէ որր է. յուզում տիկինոց: Գարոցին Տնօրէնը Թոյլ կուտայ տիկինոց՝ Յակորը տանիլ Սիրունին հետ: Բարեկամութիւն մանկանց: Ուրուն այլ եւս տխուր չէ:

ՊԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ՊԱՆԴԻՍԻՆ ԴԱՐՁԸ

Ահա մայրս կուգայ: Սրտի թնդումէն կականարարձ կուլայ, եւ թեւերը բացած կը թուի ինձ համնելու, զիս գրկելու, կրծոց վրայ պրկելու եւ համբուրելու . . . : Երթամ ճեռքը պագնեմ, ետեւէն եկողներն ալ եղբարք

են, եւ այն երամով թռվացող կանդուզուցները եղարցու զաւակներն են:

Թո՛ղ: Ներէ՛ ինծի վայրկեան մը ծնողական եւ ընտանեկան երանութիւնը վայելեմ, բարեկամ: Ա՛հ, բաւական չատ միջոց եղաւ, կարօտի եւ անձկութեան կրակը սիրտու կը լափէ . . . մի քանի պուտ արցունք ալ իմ աչերէս . . . թող կաթին . . . որ հովանայ հոգիս:

Յո՛ւշ, առհասարակ պանդուխաները . . . : Յո՛ւշ հեռացելոց եւ մնացելոց սրտի վիճակը, մորմոքումը ու լացը:

Ես, թէպէտ ամենուրեք մարդասիրաբար ու պատուասիրաբար հանգիստ գտած եմ, այլ սակայն չէի կըբնար մոռնալ ոչ մեր փողոցի ծառն ու ծիւզ, ոչ ջուրն ու հող, ոչ շոգն ու հով, ոչ ժուլն ու խաղող, ոչ տանձն ու խնձոր, ոչ ծիրանն ու սալոր, ոչ աղբիւրն ու ջրհոր, ոչ դաշտն, ոչ սար եւ ոչ ձոր: Երբ ուտէի հաց ու կեր, կը յիշէի մօրս եփածները, երբ պարտէզ եւ բուրաստան մը հրաւիրուէի, կը յափշտակուէի հոս:

Զկրցի երրեք գո՞ն ընել զիս, եւ մոռնալ տալ սրտիս ու մտքիս այս հողաչէն անշուք խրճիթը, որ իմ հայրենական տունն է, ուր ես առաջին անգամ աչերս բացած եւ արեւ տեսած եմ: Զկրցի մոռնալ տալ այս շուքերը, որոց ներքեւ իմ օրօրոցս օրօրուեր եւ իմ ծնող մօրս սրտարուղիս ձայնով խաղեր եւ դարդարներ եմ լսել, մոռնալ այս ճզերը, որոց վրայ ելլելով ձեռօքս միրգեր եմ քաղեր եւ կերեր, մոռնալ այս զալարաւէտ եւ ծաղկաբոլոր վայրը, ուր ծնողացս, եղբարցս, եւ հիւրերու ու ընկերաց հետ նստած հաց կերեր, ծաղիկ փնջեր, մանկան խաղեր, ու զուարձութիւններ անցուցած ենք:

Ո՞ մանկական երանաւէտ օրեր եւ ժամեր, այսօր

ձեղ կը հանդիպիմ վերստին եւ շատ դիւրութեամբ մէկն կը մոռնամ իմ տեսած սքանչելի շէնքեր, պալատներ, պարտէզներ, ջրեր, ճոխութիւնք եւ վայելչութիւնք պայծառ մեծամեծ քաղաքներու, որք իրենց ամէն պերծութեամբ եւ շքեղութեամբ չկրցան մոռցնել տալ զձեղ ինձ, այլ յաւէտ ձեղ մօտ կը գտնուիմ յափշտակուած :

Եղան թերեւս ծնողքէս աւելի ինսամածուներ ինձ, եղան եղբայրներէս ու մանկական ընկերներէս առաւել սիրող եւ մտերիմ ինձ, այլ չեղաւ հնար որ մի եւ նոյն յարգանք ու համակրանք գրաւէին, ինչպէս այս պառաւ մայրս, այս հասարակ մարդ երեւցած ընկերներս ու եղբարքս :

Գ. ԵՊԻՍԿ. ՍՐՈՒԱՆՑՏԵԱՆՑ

ՌԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Կայաբարէ, նուալով. — Պէտև պինդ կապել. — Կայաբարէ, որդիներ. — Պատ, կարիլ. — Հաւառաւ, զլվանալ. — Շոէ, արեւու տաք. — Ժառա, չիասած խաղող. — Կեք, կերակուր. — Ծագիտիւզ, ծաղկապսակ :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Արտոյժեներ. — Զմեռ է. մի քանի արտոյտներ կ'ուզեն թողուլ իրենց ծննդավայր երկիրը, երթալու համար ծիծեռնակներուն գացած տեղը. — Տարէց արտոյտ մը կը հակառակի տնոնց. — Անոնք պիտի թողուն իրենց զիտցած երկիրը, անստոյդ երշանկութիւն մը փնտուելու համար, որիշ տեղ անոնք չպիտի ունենան հանոյք. — Վերջապէս արտոյտները կ'անսան իրենց տրուած խորհրդոց :

Ն Շ Ա Ն Ի Կ

Իր այրի մօրն անդրանիկն ու միակն էր, ուխտի զաւակ, զոր Սեբաստիոյ Ս. Նշանէն առած էր իր Աննա մայրն եւ անունն ալ դրած՝ Նշան։ Երբ տասներկու տարեկան եղաւ։ Աննա խրկեց զանի Պոլիս։ Գաւառացի ամէն մօր հաւատքն է այս — տղաս Պոլիս երթայ եւ բան մը սորվի ուսանելի տարիքը չկորուսած։ Այս համոզման մէջ երկու բան նկատելի է — զաւկէն զրկանք, զոր յանձն կ'առնու ապագայի խորհրդով. — բան մը ունենալու մտածումը։ Իսկ եթէ ոչ, ո՞վ է այն, ո՞ր կինը, ո՞ր անգութը որ չխռովի մինչ աղիքներն իր սրտէն դուրս կը քաշուին. դիւրին է բռնել 12 տարեկան զաւկին ձեռքէն ու ըսել թէ. « Գնա՛, զաւա՛կս, այս այն ձանապարհն է, ուրկէ անցաւ գնաց հայրդ ու ա՛լ չդարձաւ . . . »։ Այսպէս ըրած է Աննա, իր ձեռքովը ճամբու դրած սիրուն գգուելի նշանիկը, եւ իբրեւ վերջին պատուել ըսած էր որ ամէն բանէ առաջ երթայ Պալըգլըի Հայոց գերեզմանատունը, իր հայրիկը գտնէ հոն ու օրնել տայ . . . :

Նշանիկ եկած էր Պոլիս, Սեբաստիոցի ծանօթներ, որոնց յանձնած էր Աննա իր զաւակը, կը տեսնեն, կը նային անոր վրայ. տակաւին մատղուկ էր, մօր մը կուրծքին վրայ մնած չոյուած մանուկի պէս. կակուզիկ ոսկորներ, արեւէն, ցուրտէն պահուած դաստակներ, սիրուն, սեւուկ, անմեղ աչքեր, որոնք շատ կանուխ սկսած էին պանդխտութեան արցունքը թափել աղի ու լեզի։ Երկա՛ր բարակ մտածումներէ ետքը, կ'որոշեն Ս. Փրկչի որբանոցը դնել, եւ իրաւ ալ, ասկէ աւելի

լաւագոյն որոշում կարելի չէր ընել Սեբաստացի մատաղ աղեկի մը համար, որ թողած էր մայրն հայրենի տանը մէջ եւ եկած էր օրհնել տալու իր վաղամեռիկ հօր գերեզմանը :

Պալըգլրի գերեզմանոցը կ'երթան նախ եւ առաջ . նշանիկ մոռցած չէր իր Աննային վերջին պատուէրը . — տեսնել հօրը գերեզմանն ու օրհնել տալ զայն : Գտան . նշանիկ տեսաւ իր հայրը . հողը տակաւին գետնի հաւասար եղած չէր, վայրի ծաղիկներու հետ՝ փուշեր կը փաթթուէին անոր վրայ : Վանցի գեղջուկ տէրտէր մը եկած մօտեցած էր անոնց . օրհնել կուտան, եւ նշանիկ, տակաւին տասներկու տարեկան, մօրն աղի արցունքը բերած էր ու արտասուած հօր մը վրայ, զոր բնաւ տեսած չէր : Դուրս կ'ելնեն մեռելներու մտածութեան տակ ճնշուած ճմլուած, եւ կը շակուին դէպ ի հիւանդանոց, ուր նշանիկ կը տարուէր :

Մ. ԿԻՒՐՃԵԱՆ (Հրանի)

Ուղիական զորը կը բաղկանայ յարգանեւ, խանդաղատանեւ, երախտագիտութենեւ :

ՊԱՌ-Ռ

Չեր եղայրներուն կը պարտի զնէ այնչափ մեծարան. ոչչափ կը պարտի ամէն մարդոց :

ՍԷՆ-ԼԱՆԹԵՌ

Իսչպէս չկայ կրօնէ առանց տանտի, նոյնպէս չկայ բնանիք առանց առտենին մտերմութեան :

ԺԻՒԼ ՍԻՄՈՆ

Տան տիկինը մայր մեղուն է, ուր որ կը զնուի նա, նոն կը զնուի նաև փերակը. երէ հեռանայ, մեղուները կը ցուին, բչիչները կը խանգարուին, մեղրն անզամ իր անուս համբ կը կորպնցնէ :

ՍՈԿՐԱՏ

Կնոց նողին մէկ թել մ'ունի, մէկ կեանք մը ունի, ընտանիքն է-մէկ կոչում մ'ունի, մայրութիւնն է եւ իր եռութեան մէջ զայտուկ խոր մը կայ ուր կը պահուի անսահմանելի զգացում մը՝ գրութիւնը : ամէն բուռութեանց համար եւ զանոնի կրելու համբերութիւնը :

ԶՍՊԵԼ Հ. ԱՍԱՏՈՒՐ

ԱՌԱՆՇՆԵՐ ԸՆՏԱՆԻԲԻ ՎՐԱՅ

Պատուեցէ՞՛ ձեր ծնողիր ձեր խօսքերով, ձեր զործերով եւ ամէն ժեսակ առաքինութիւններով :

Ինչ որ ալ պատահի ինձ, թէ բարեյաջող եւ թէ սխուր, մօս- ծումս կը դառնայ մօրս : Կը կարծեմ տեսնել զինքը, լսել, խօսիլ : Այսպիսի մէկը՝ զոր մարդ այդքան կը լիւէ, բացակայ չէ :

ԼԱՍԱՐԴԻՆ

Նմանիլ մօրս, անոր պէս հրամարիլ ոչ միայն չար զործելէ, այդ մինչեւ անզամ չար բան մօսձելէ :

ՄԱՐԿՈՍ-ՍԻՐԵԼԻՈՆ



ԴՊՐՈՅ. — Մարդի իր կեանիի առաջին օրերուն մէջ իսկ իրեն երանեկութիւն մը կ'ապահովէ, երեւ խղիի մօք կատակ'իր այս հասակին մէջ դպրոցական ամէն պարականութիւններ :

F. ԴՊՐՈՅ

ՈՒՍՏԱՆ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՇԱԳԱՆԱԿՆ (Մաւլամիրգ)

« Ուսումն որչափ տայ ձանձրոյթ,
Այսքան ջանքեր ինչ օգուտ »:
Կ'ըսէր արզայ մ'յօրանջերով շարունակ՝
Որ ման կուգար ուսուցչին հետ միայնակ:
Ի՞նչ պատասխան կ'առնէ : — Ոչինչ : իսկ տըղան
Մի փակ փոճոկ գտնէ ոտքին տակ կոխան,
Որ սպանալից սուր սլաքներով է ծածկուած:
Զեռք երկնցուց որ առնու զայն գետնէն ցած :

— « Մի՛ մօտենալ, ով խեղճ պըզտիկ » : —
— « Ի՞նչու համար » : — « Տե՛ս աւասիկ
« Անագորոյն խոշերն ու փուշ
« Կրնան խայթել մատդ անըզգոյշ » : —
— « Բայց մէջը միրգ կայ պատուական » :
— « Ձեռք չարիւնած չըխըլուիր ան » : —
— « Պարապ խօսք է, զիս կը ծաղրէք,
« Անակընկալ շան մը չունի՞ մեծ արժէք,
« Լաւ է կրել քիչ մը նեղութիւն
« Եւ քիչ մ'ալ խայթ տալ մատներուն » :
— « Այո՛, որդեա՛կ, այս քեզ ըլլայ դաս մը թող ,
« Տաղուուկներուն դէմ յաղթող ,
« Զորոնք կ'ըզգաս՝ երբ մօտդ ըլլան գրիչ ու գիրք .
« Անոնց փուշերն ալ ծածկեն թարմ մաշկամիրգ » :

ԱՌՆՈՅ

ԸՆՅԱՏՐԵԼԻ ԲՈՌԵՐ. — Մ-Յ-Դ-Է-Ք, տագանակ :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵՆԱՆ. — Վերոզրեալն արձակի վերածեցէր ,

ՈՒՍՈՒՄՆԱՍԷՐ ՏՀԱՆ

ՏԻՏՈՍ

Բաղէշի շրջակայքէն հողագործի մը զաւակ էր ան :
Զկար անկէ աւելի օրինակելի աշակերտ մը : Ինքզինքը
տուած էր ուսման այնպիսի բնական ու զօրաւոր հա-
կամիտուրեամբ՝ որ երբեք չթուլացաւ :

Այն գիտելիքները որ գրքերու առղերուն մէջէն սեր-
մանիքի պէս կը թափէին ուղեղին մէջ՝ ապագային պիտի
բողընչէն եւ ով գիտէ ի՞նչ պառղներ պիտի հանէին :

Եւ աղնիւ փառասիրութիւն մը կը խրանէր զանի միշտ յորդորելով աշխատութիւնը չպակսեցնել, խղճի խայթ տալով անոր երբ զքոսանքը կ'երկնցնէր:

Պարտէզին մէջ խոշոր ծառ մը կար՝ պատին մթին մէկ անկիւնը բռւսած, խաղի ժամանակ ինքը շատ հեղ հոգ կը մեկուսանաւ եւ ձեռքին գիրքը կը կարդար վեր վար պտըտելով՝ թափթփած տերեւներուն խոնաւ կապերտին վրայ: Երբ աշնան գիւղ կ'երթայինք՝ այն տեղ հասարակաց ննջարանին կանթեղին լոյսէն ալ կ'օգտուէր եւ մինչեւ ուշ ատեն չէր քնանար կարդալու համար: Իսկ քաղաքը՝ պառկելու լոցիկներուն մէջ լոյս վառելու հրաման չկար, որպէս զի կարդալու անյագ տենչը գոհացընէ, պատուհանէն դուրս կը կախուէր եւ կը ջանար փողոցին լապտերին աղօտ մէկ ճառագայթովը շատանալ:

Այսպէս անեղուշ եւ անխոնց աշխատելով բռնի ակնածութիւն կը հրաւիրէր իր կարդագոյն աշակերտ մը: Ինքն ալ իր փառասիրութեան բռւրգը կանգնել կը յուսար առաջին մրցանակը ստանալով: Քննութեանց օրերը մօտեցեր էին, ամառուան տօթագին օրեր, յոգնութեան եւ սրտադողի օրեր: Պարտէզին մէջ կը ճռճռար ճպուռներու շռնչանը, եւ աշակերտները քնաթաթախ գլուխնին կը խոնարհեցնէին յրտմարուրմ գրքերուն վրայ: Բայց Տիտոս իր ջանքը կը կրկնապատէր, երկու ձեռքով ականջները խցած եւ անձայն շրթները երկրցնելով: ՎԱՀՐԱՄ ՄԸՎԱՃԵԱՆ

ԱՅԱՍՏԵՒԻ ԲՈՌԵ. — Հ-Է-Թ-Ր-Ե-Ա-Ն, յօմարութիւն. — ԽԵԼ-Ա-Ե-Լ, յառաջ մղել. — ՄԵ-Շ-Շ-Ն-Ե-Լ, առանձնանալ. — Շ-Ր-Ջ-Ա-Ն, բաւտկանանալ. — Ք-Ր-Ջ-Մ-Ց-Ե-Ր, յրտիկն թշուած:

ԵԿ-Թ-Ա-Ց-Ք ՇԱ.Ր-Ո.Ր-ՈՒԹ-Ե-Ա.Ն. — Զանձրոյր. — Պետրոս արձակուրդի մէջ է. կը խաղայ առտուրնէ մինչեւ երեկոյ. ութ օրուան մէջ կ'սպառէ իր ամէն խաղեր: կը ձանձրանայ: Յուցըցէր զանի դժոնի,

անհանոյ, որ անկարելին կ'ընէ զքոսնելու համար: — Հայրը խորհուրդ կուտայ անոր քիչ մը աշխատիլ. Պետրոս կ'առարկէ Ֆէ արձակուրդի մէջ է. — Վերջապէս կ'որոշէ աշխատիլ, զառնալ զպրոցական աշխատութեանց, օգնել առտնին զորդոց: ձանձրոյթը կը փարատի. կը զուարթանայ Պետրոս եւ կը վայելէ զեղեցիկ արձակուրդ:

Ո Խ Ա Ա Ն Ո Ղ Ն

Վառուած խանդով նա դպրոցին վազեց գին, Զերդ դիեցիլ մ'որ կը դիմէ մօր կաթին. Տեսէ՛ք, փայլի լոյս մը պայծառ ու անշէջ Աչքին մէջ

Այնքան ձիրքեր են իր հոգւոյն չքնաղ զարդ, Նա կ'աշխատի թիթեռնիկի պէս զըւարիթ, Չունի երբեք ծոյլի ձանձրոյթն ու գանգատ, Անվըհատ:

Աշխոյժ է նա, ըզգօն, արթուն, ուշադիւ, Մաղկէ ծաղիկ թոչող իբրեւ մեղու ժիր. Սրտին խորչերն լի են մեղրով բովանդակ, Զերդ փիթթակ:

Քեզմով, մանուկ, ուրախ է տունդ հայրենի, Անոր ճակտին դրուած պըսակ մ'ես դախնի, Եւ քու դպրոցըդ խանդակաթ մօր մը պէս Սիրէ զքեզ:

Ծընողքդ յաւէտ են գոհ, ուրախ, երջանիկ, Երբ կը լսեն անուշ երգերդ, ո՞վ թոչնիկ. Քեզ կը մաղթեն որ կեանքդ երկար ու անվիշտ Սահի միշտ:

Բարի հրեշտակը՝ քայլերուդ առաջնորդ
Թող քեզ բանայ լուսոյ ճամբան դիւր ու դորդ,
Եւ իբրեւ վարձք տայ քեզ չնորիներ մըշտական
Ապագան:

ՌԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌՈՒ. — ԶԵՐ, իբրեւ, պէս. — Դէւշէ, կար
ուսող. — Դէ-ր, հանգիս. — Ղ-ըր, ժիտակ:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նկարագրեցէր ծոյլը:

ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ

ՊԱՐՏԻՉՊԱՆԸ

Պարտիզպան մը պատին տակ կը մշակէր շատ աղ-
նիւ տեսակէ թուփ մը: Այս թուփը տարուէ տարի կ'ա-
նէր եւ զօրաւոր ճիւղեր կ'արձակէր. բայց պարտիզպա-
նը ամէն գարնան անոնցմէ շատը կը կտրէր: կ'ըսէր. վայրի փայտ էր՝ որ կը վնասէր լաւ պտուխներուն, ա-
նոնց հիւթը կը քաղէր և ստուերով կը ծածկէր զանոնք:
Տղաքը կը զարմանային եւ չէին կրնար հասկընալ այս
պատճառը: Սակայն, քանի մը տարի մշակելէ վերջ
թուփը յառաջ բերաւ իր առաջին պտուղները՝ որ տղո-
ցը համեղաճաշակ երեւցան:

Թուփը տղան է՝ պարտիզպանը հայրը, ուսուցիչն է:
Տղան Աստուծմէ կ'ընդունի լաւ յարմարութիւններ եւ
ընտիր տրամադրութիւններ: Եւ սակայն այս վերջին-
ները գիւրաւ չարի կը փոխուին եւ կ'ապականեն մար-
մինը եւ հոգին: Հայրը եւ ուսուցիչը պէտք է որ ան-
դադար ուղղութեան բերեն, խրատեն, պարսաւեն եւ
մինչեւ իսկ պատժեն աղան: Այս ատենն է որ զարգա-

ցումը կը տեսնուի սիրուն պատանիի մը, կարող անձի
մը կամ բարի աղջկան մը:

ՌԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌՈՒ. — Պրո-է, Ժիլիկ:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Բարի աշակերը (կենդանազիր).

— Սկսուած, բարի զպրոցական մը ծանօթ է ինձ իմ զասարաններուս մէջ:
ինչ բանով կը զանազանուէր ուրիշներէն: Քանի մը բառերով իր բարե-
մասնութեանց մեծ մասը ցուցնել:

Ա. ի՞նչպէս էր զասարանին մէջ . . . ուշաղիր ուսուցչին զասե-
րուն . . . պարտականութեանց որբազրութեան արթնութեամբ հետեւող
. . . զասին մէջ լաւ տեղեակ:

Բ. ի՞նչպէս էր զասերու պատրաստութեան ատեն . . . աշխա-
տութեան միշտ փութաշան . . . միշտ ծշղապան, երբեք չուշացող . . .
ոչ շաղակրատել զիտէր եւ ոչ ժամանակը պարապ բաներու վատոնոց:

Գ. ի՞նչպէս էր զրօսանքի ժամանակ . . . բարի աշակերտակից,
զուարթ եւ ուրախ, ըստ պարազային հաճոյակատար, միշտ անձնուէր
. . . խաղերու մէջ լաւ աշխոյժ:

Եղակացուրիւն. — Մրցանակարաշխութեան ատեն անոր յաջողու-
թիւնները կը յիշեմ, ուրախութիւն իր եւ իր ծնողաց. — Ո՞րչափ կ'ը-
ձամ անոր նմանող ըլլալ:

Գ. Ի Տ Ա Ի Թ Ի Ի Ն

ՀԻՒՍԻՍԱՑԻՆ ԿՈՒԷՆԻԱՅԻ ՍԵՒԵՐՈՒՆ ԶՐՈՅՑ

Նախածնողաց երկու զաւակն՝
Որոնց մին սե՛ւ՝ միւսն էր ճերմակ՝
կանչեց Աստուծ ու՝ անոնց առջեւ
գիրք մ'ու ոսկի դըրաւ պարգեւ,
Հրաման տալով որ զայն ընտրեն:
Սեւն՝ անդրանիկն այդ երկուքէն

Նախապատիւ սեպեց ոսկին ,
Գիրքը թողլով իր կըրտսերին ,
Ու իրեն հետ առնելով զայն
Գնաց ցուրտ երկիր մը հեռաստան .
Բայց այդ գըրքին չնորհիւն էր որ
Եղաւ գիտուն եւ զօրաւոր :
Մինչդեռ սեւուկն իր ոսկիով
Զունեցաւ կեա՞նք մը ապահով :
Յետոյ ըզգաց թէ զիտուրիւն
Քան ձոյսուրիւնն է զերապոյն :

ԵՆԻՇՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴՈՒՐԵԱՆ

ԸՆԹԱՅՑՔ ՏԱՐԱԾՐՈՒԹԵՎԱԿ. — Մատենադարան. — Ընտիր գիր-
քերն են մեր բարեկամները։ Որ եւ է անհաստի մը սիրած զրբեկն կը
հասկցուի նոյն անհատին նկարագիրն։ ընթեռնուլն ունինէ, ունինէլն
լուսաւորուիլ։ Եղիպատացի նախնի վեհապետ մը մատենադարանը կոչած
է «զեղ հոգուց»։

ԲԱՐԵ ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

ՄԻՔԱՅԵԼ ՎԵՐԻՆՈՅ

Փաղաքուշ երազներ կը հաւաքուին որրանի մը
շուրջ . ապագան ա'յնքան շռայլ է քաղցր խոստմամբք
նորածին մանկան մը համար, զի անհնար է առանց խո-
րին տիրութիւն մը զգալու խորհիլ այն ակնկալու-
թեանց վրայ՝ որք կ'աներեւութեանան մեռնող մանկան
դագաղին հետ : Այո՛, ծերունւոյ մը կեանքը գոնէ զի-
տենք թէ ի՞նչ եղաւ, մինչդեռ չենք կրնար ըսել թէ
աղան ի՞նչ պիտի ըլլար :

Աշխարհս աւելորդ օգտակար քաղաքացիներ չունի,
եւ ասոր համար կ'արտասուէ վաղամեռիկ արարածոյն
վրայ որ կը շիջանի իբրեւ ջահ եւ որ թերեւս պիտի լու-
սաւորէր զայն։ Հանճարեղ մարդոց արժէքն իմանալով
է որ կը ցաւինք ա'յն մանկան վրայ որ բարեբաստիկ
տրամադրութիւններ ցոյց կուտայ իր վրայ, որպէս թէ
իր ընտանեաց համար ա'յնքան ողբալի եղող կորուսն
անդարմաննելի պիտի ըլլար նսեւ մեզ համար. եւ ար-
դէն պատանեկութենէն աւելի ինչ գեղեցիկ բան կայ,
եւ մօր մը կոկիծէն աւելի ինչ տաժանելի վիշտ։

1502 յունիս ամսոյ օր մը պատանւոյ մը դագաղը
կ'անցնէր Հռովմայ մէջէն . երեք հազարէ աւելի անձինք
անոր կը նետեւէին : Այդ նշանաւոր մայրաքաղաքին բո-
լոր գիտուններ և նշանաւոր անձնաւորութիւններ գլխա-
բաց կը քաղէին դագաղին ետևէն , զոր կը շրջապատէին
Հռովմի բոլոր դպրոցներու ուսանողներ : Նա որ վերջին
քունը կը ննջէր եղերական պաստարին արծաթեայ խա-
չին տակ՝ վսեմ մանուկ մ'էր արժանի ամէն աղեկէզ
ցաւոց : Մահը տիրած էր այն ազնիւ սրախին յորում բո-
լոր առաքինութիւններ ապաստան մը գտած էին կար-
ծես եւ սառեցուցած էր այն ամբի՞ճ ճակատն՝ որ արդէն
բազում փառապանծ պակներով պճնուած էր :

Կը կոչէին զանի ուսումնասէր մանուկ, հրաշալի սա-
նուկ, եւ բոլոր այն տիտղոսներէն ճշմարտասէր մանուկ
մականունէն միայն կ'ախորդէր ինքն։ Երբեք ստախօ-
սութիւնը չաղաքտեց անոր ըրթներն, չեր գիտեր նա-
թէ ի՞նչ է ներողութիւն գտնել յանցանքի մէ համար,
կամ աւելի ճշմարտութիւն խօսելով՝ պարտինք ըսել թէ
չեր գիտեր ի՞նչ ըսել է յանցանք գործել։ Ութ տարե-
կան հասակին մէջ Փլորենտիայէն Հռովմ զրկուելով՝
կան հասակին մէջ Փլորենտիայէն Հռովմ զրկուելով՝

մար իր դպրոցական ուսումը։ Միքայէլ Վերինոյ ա'յնչափ սուղ ժամանակի մէջ սորվեցաւ իրը հրաշքով։ Դեռ տասնեւշորս տարեկան չկար երբ տպագրել տուաւ Բարդական Ասցուածի վերնագրով գիրք մը որ ընդհուպ դասական եղաւ եւ թարգմանուեցաւ եւրոպական լեզուաց, եւ ճեմարանաց բազումք ընդունեցին զայն իբրև բարոյականի լաւագոյն ճառը մանկանց համար։ Լոկ օգտակար եւ հանձարեղ մատենագիր մը չէր, նաեւ բարեկրօն մանուկ մը։ Իր սրտին ամբծութենէն կը քաղէր իր ոճոյն մաքրութիւնն։ շատ ճշմարիտ է թէ հանձարի լաւագոյն առաջնորդն առաքինութիւնն է։

Անոր բարձր իմացականութիւնը չէր խափանած անոր մէջ իր համարի մանկանց սովորական զուարթութիւնը. թէպէտեւ իր դասընկերաց մէջ առաջննն էր, նուազ ծիծաղկութ չէր անոնցմէ եւ լուրջ կերպարան մը այն ատեն կ'առնուր, երբ անոնք խաղի ժամանակ պատշաճից սահմանէն դուրս կ'ենէին. այն ատեն կ'արձակէր անոնց վրայ տիսուր ակնարկ մը կը հեռանար, եւ այս պատկառոտ լրջութիւնն ընդհուպ զգաստութեան կը յորդորէր յանցաւոր աշակերտները։ Պաոլոյ Լասսիա գիտունն՝ որ Վերինոյի դասատուն ըլլալու փառքն ունեցաւ, ուսման ագան ուրիշ աշակերտ մը եւս ունէր, այլ անոր ըմբռնումն այնքան զօրաւոր չէր։ Պէլվիսինոյ (այսպէս կը կոչուէր Լասսիայի երկրորդ աշակերտն) գիշեր ցորեկ կ'աշխատէր գերազանցելու համար իր մատաղատի ախոյեանն, բայց առանց յաջողելու գէթ հաւասար անոր։ Նախանձն՝ որ ո՛չ թէ անիրաւ ըլլալուն համար միայն մոլութիւն մ'է, այլ վասն զի կը թշուառացնէ նաեւ իրմով վարակեալներն եւ վերջապէս կը քնայ սպաննել զանոնք, նախանձը տիրեց Պէլվիսինոյի սրտին։ Հիւանդացաւ, եւ նոյն իսկ մեռնելու վտանգին

հասաւ. չէր ուզեր յայտնել մէկուն իր ծիւրութեամ պատճառն. Վերինոյ գուշակեց զայն, եւ որովհետեւ կը սիրէր իր աշակերտակիցը եղբայրական սիրով, սկսաւ հարեւանցի կերպով պատրաստել իր դասեր։ Այսպէս տաժանելի աշխատութեան ենթակայ կ'ըլլար ան՝ որ ա'յնչափ դիւրաւ կը պատրաստէր լաւ կերպով։ Շատ օրեր գործածեց այս ազնիւ խորամանկութիւնն։ Պէլվիսինոյ առաջին թիւն ընդունեց եւ այնպիսի հակառակորդ մը գերազանցած ըլլալու ուրախութիւնն բժշկեց զանի։

Ոչ ոք կինար բան մը գիտնալ այս գեղեցիկ գործին նկատմամբ։ Իր դաստիարակը շատ ստիպեց զանի հարցումներով, վասն զի չէր կրնար ըմբռնել թէ ի'նչպէս Վերինոյ շատ անգամներ կրցած էր ընել ա'յնքան խոշոր սխալներ։ Ան որ չէր գիտեր ստել, պարզութեամբ խոստովանեցաւ ճշմարտութիւն. իր վարժապետէն գաղտնապահութիւն խնդրեց եւ աղաչեց զանի տակաւին երկար ժամանակ առաջին թիւը տալ Պէլվիսինոյի։

Տասն եւ հինգ տարեկան էր. իր անուան համբաւը կը հնչէր գիտնական աշխարհին մէջ։ Խտալիա ուրախութեամբ կը դիտէր անոր հասակին աճումը իբրեւ իր երկրին պատուաբեր հանձարն, բայց մահը խլեց զայն։ Վշտաց առարկայ մը եղաւ նա Փլորենտիոյ համար որ ծնած էր զանի եւ չոռվմայ համար որ կը հապարտանար զայն ժառանգելուն համար, իւրաքանչիւր ոք լացաւ զանի. իր կորուստը հասարակաց աղէտ մը եղաւ։

Թարգմ. Ե. Տ. Ա.

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — ՊՃԱ-ՌԵ-Ն, զարդարուած. — ԱՒՐԵ-ՅԱՆ, հակառակորդ. — ԾԻ-ՐԵ-ԲՒ-Ն, հալում, մառում :

ԱՆԹԱՑՔ ՇԱՐԱԿԵՐՈՒԹԵԱՆ. — Յարատեւուրին. — Պիտի խօսիք երկու աշակերտաց համար՝ որոց մին յարատեւող է, եւ միւսն չէ այնպէս։ Առաջինը քննութեան կ'ընդունուի, երկրորդը կը մերժուի. — Ցցուցէր թէ յարատեւութիւնը միշտ օգտակար է։

Ա Յ Խ Ա Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

Աշխատութիւն, աշխատութիւն,
Որչափ բարիք կուտաս մարդուն.
Կեանք երջանիկ, մեծութիւն, գանձ,
Քու պարգևներդ են գերազանց:

Ճարտարագործ ճեռքերուդ տակ
Այս մեծ երկիրն է հըպատակ.
Քեզմով բացուի անոր արգանդ
Տալ մեզ հունձքեր եւ աղամանդ:

Հոս կը կանգնին բուրգեր հսկայ
Քու զօրութեանդ իբրեւ վըկայ,
Հոն դիւթական ճոխ ապարանք
Կը հոչակէ փառքդ ու պարծանք:

Երբ առաջին մարդն առ յաւէտ
Թողուց իր դրախտը ծաղկաւէտ,
Մինութեան մէջ քեզ գըտաւ լոկ
Մըսիթարող իր վիշտն ու հոգ:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Աշխատութեան օրէնիլ. —
Գէորգ իր փորդիկ սենեակն է. փոխարձ թարգմանութեան նրանանգներ
առզեւը առած կը պարապի. տասներկու տարու է. ծոյլ է. ինչ ինչ
խորհրդառութիւններ կ'ընէ:

Ցանկարձ կը բարկանայ, կը նետէ զրբեր եւ տետրակներ եւ դաշտ
կ'երթայ . . . մայիս է . . . ինչպէս լաւ կ'զբանու:

Բայց կը տեսնէ աշխատող մշակներ . . . ձիեր որ արօրը կը քաշեն
այզեզործներ՝ որ որթերէն խաղող կը քաղեն . . . մեղուներ՝ որ ծաղիկ
կը ժողվն . . . մարդիկ եւ կենդանիք կարծես կը ծաղրէն զանի եւ կը
զարմանան անոր ծուլութեան վրայ:

Այն ատեն խելքը զլուկն կը ժողվէ . . . ինքնիրեն կ'ըսէ թէ պէտք
է ուրեմն աշխատիլ . . . տուն կը զառնայ . . . լաւ պարտականութիւն
մը կը կատարէ եւ ապազային համար լաւ որոշումներ կ'ընէ:

Ի՞ՆՉՊԷՍ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԲԱՐԻ ԴՐՈՅՑԱԿԱՆ ՄԸ

1. Դուն պիտի սիրես քու դպրոցդ, որովհետեւ այն փառաւոր
տունն է, ուր կ'աշխատին զբեզ ուսեալ եւ պարկեցտ անձ մը ընել:
2. Պիտի սիրես ուսուցիչ, պիտի ըլլաս անոնց հետ անկեղծ եւ
բարի, որպէս զի անոնք ալ քեզ հետ ըլլան անկեղծ եւ բարի:
3. Պիտի սիրես ընկերներդ, պիտի ըլլաս անոնց հետ անկեղծ եւ-
բարի, որպէս զի անոնք ալ քեզ հետ ըլլան անկեղծ եւ բարի:
4. Պիտի ըլլաս ճշապահ. եթէ մէկը ուշ հասնի զասին, հետե-
ւանքը գէշ է:

5. Մտիկ պիտի ընես ուշազիր եւ միշտ, զիտես թէ երբ դուն կը
խօսիս ընկերոց մը հետ, ուսուցիչը չորվեցներ այն բանը՝ զոր դուն չը-
զիտնալուղ համար վերջը պիտի ցախիս:

6. Պիտի զիտնաս զասերդ եւ պիտի կատարես պարտերդ կրցածիդ
չափ լաւ, ուսանողի մը զանքը պարզ բան մըն է, եւ մանկութենէ պէտք
է յարգես այն բան՝ որ է պարտի:

7. Հոգ պիտի տանիս տեսրակներուդ. երբ առաջին էջերը մելա-
նոտ են, եւ զէշ զրուած, հոգ չես տանիր միւսները լաւ զրելու:

8. Հոգ պիտի տանիս զրբերուդ. զրբերդ կը բովանդակեն զիտու-
թիւնը. պէտք է յարգես զիտութիւնը:

9. Պիտի պանծոս քու դպրոցիդ յաջողութեանց վրայ. պիտի ուրա-
խանաս, երբ ընկերներդ բննութեան մէջ ընդունուին, եւ դուն իսկ պիտի
ուզես թերել քու ուսուցիչ՝ ուսմանց վկայազիրդ:

10. Երբ թողուս դպրոցը, յաւէտ պիտի սիրես զայն ու պիտի պա-
հես սրտիդ մէջ ուսուցչիդ յարգելի յիշատակը:



Շարադրութիւնն Պատկերաւ

ԲԱՐԻ ԴՐՈՅՑԱԿԱՆ ԱԲԷԼԻ ԶԵՐՔԵՐՆ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Համեմատեցեք Սքելի աշարք այն մանկանց նես՝ որք չունին անոր բարեմանութիւնները։ Սքելի յանախած դպրոցն ունի դպրոցական խնայողական արկղ։ եւ մանուկը կանուխն կը սորվի խնայողութեան։ Սքել տիպար առակերտ մըն է։

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆ. — Թէ ի՞նչ կ'ուզեի ըլլալ. — Քանի մը օր առաջ իմ ծնողըս ինձ հարցուցին թէ ի՞նչ կ'ուզէի ըլլալ, թէ որդինց հետ այդ մասին խօսած եմ եւ ի՞նչ խորհրդածութիւններ ըրած եմ,

Ա. Եթէ վաճ առական ըլլայի, պիտի աշխատէի միշտ ուղղութեամբ գործել. եւ այնպէս վարկ շահելով յառաջդիմել եւ բարի անուն մը շահիլ առեւտրական հրապարակին վրայ։

Բ. Եթէ թժիշկ ըլլայի, իմ կեանքս պիտի նուիրէի ուրիշին ցաւերը ամոքելու . . . ինքզինքս կը տեսնեմ ապագային մէջ տղու մը կեանքը ազատող։

Գ. Եթէ ուսուցիչ ըլլայի, պիտի սիրէի տղարը, պիտի բերկրէի մատաղ իմացականութեանց բացուիլը տեսնելով . . . ո՞շափ պիտի սիրէի տղոց շաղակրատելը, պատօնիներու խորհրդածութիւնները, ևայլն։

Եցրակացնուրիւն. — Բայց ի՞նչ պիտի ըլլամ, տակաւին բանի մը նախապատուութիւն չեմ տուած եւ որոշ ճաշակ մը չունիմ։

ԿՐԹՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ

ՓՈՔՐԻԿ ԾԱՌԸ

Գեղամ կը դիմէր իր հայրը՝ որ վայրի մատաղատունկ մը տնկելու զբաղած էր։

— Ի՞նչ կ'ուզես ընել այդ անպիտան փուշը, ըսաւաղան, արժանի չէ տեղւոյն՝ զոր կը չնորհես անոր։

— Կը ճանչնաս ուրեմն այս փոքրիկ ծառը, հարցուց հայրը ժամելով։

— Ի՞նչպէս չեմ ճանչնար, կրկնեց Գեղամ, բայց շատ լաւ կը տեսնուի ի՞նչ ըլլալը, դաժան փուշը։

— Եյ ուրեմն, այդ գէշ փուշը մեծ ծառ մը պիտի ըլլայ։ Քանի մը տարիէն գեղեցիկ ծաղիկներ պիտի բերէ։

— Բանի մը շաբաթ ետքը Գեղամ կը դիմէր իր հայրը Հաւատունց Ա.

որ մատաղ խնձորենին կը կապէր գետնին մէջ մխուած ցցի մը :

— Ինչու համար այդպէս կ'ընես, հարցուց դարձեալ փոքրիկ մանչը :

— Մառին աճումը ուղղելու եւ թող չտալու համար որ հովը զայն բեկանէ . այս ցիցը նեցուկ մըն է : Յետոյ կարեց բունէն ելած քանի մը բողբոջներ, հողը քրքրեց անոր բոլորափքը, եւ խնձորենին փուշերով պատեց, որպէս զի անասունները չմօտենան :

Հետեւեալ գարնան հայրը նորէն Գեղամը ծախն քով տարաւ, որուն գագաթը փոքրիկ սղոցով մը կտրեց ձգեց :

— Ո՞հ, վայ, գոչեց մանուկը . ահա բոլոր մեր յոդնութիւնները պարապը գացին :

Բայց հայրը սկսաւ ծիծալիլ : Կոճղը ճեղքելէն ետքը ճեղքին մէջ մտցուց փոքրիկ ծիւղ մը, զոր ուրիշ խնձորենիէ մը կտրած էր, ծիւթով պատեց զայն եւ խնամով փաթթեց կտաւէ երիզով մը : Մատաղատունկը արագապէս աճեցաւ, ամէն կողմ տարածելով իր ծիւղերը : Շատ չանցած ծածկուեցաւ պտուկներով եւ ծաղիկներով, եւ աշնան ծիւղերը կը ծուէին իրենց կրած վարդագոյն եւ ոսկեփայլ խնձորներու ծանրութեան տակ :

— Հիմա ի՞նչ կ'ըսես ասոր, հարցուց հայրը Գեղամին : Ահա մեր խնամքին փոխարէնը լիուլի : Տե՛ս, ի՞նչպէս այս գեղեցիկ ծառը քեզի կ'ընծայէ գեղեցիկ պտուղներ :

— Ո՞հ, ի՞նչ գեղեցիկ է, ըսաւ տղան ծափ զարսելով :

— Ե՛ս ուրեմն, որդեակս, որովհետեւ այս խնձորենին այսչափ հաճելի եղած է քեզ, այսօրունէ քեզի կուտամ զայն :

ՈՐԹԱՏՈՒՆԿԻ ԵԽ ԱՅԴԵԳՈՐԾԼ

Օր մ'այդորդին որթը կ'ընէր այս գանգատ .
Թէ կը կտրէր իրմէ՛ս ուռեր շատ ու շատ,
Ոյց տերեւներ թանձըր եւ փայտն իսկ անպէտ
Ոչ միայն զայն չէին ըներ պլատէտ,
Սյլ զուր անոր կը սպառէին զօրութիւն :
Կ'ըսէր անոր . «Ինչու ուրեմն, ո՞հ, այսպէս
«Շատ խստութեամբ ինծի հետ միշտ վարուիս դուն .
«Աղէկութեանս համար եռանդ ցուցընես,
«Քրտինքներուդ այնչափ կ'ըլլամ առարկայն,
«Կը սիրես զիս, արցունք ինձմէ խլես սակայն .
«Արդեօք այդչափ այդչափ միթէ խիստ է սէր» :
— «Իմ դիտումիս դուն թափանցող չես բընաւ .
Խոհեմ այգորդն այս պատասխանը տըւաւ .
«Բարկութենէս կարծես թէ տամ հարուածներ :
«Ա՞հ, դուն աղէկ հասկըցիր իմ նըպատակ .
«Այն վընասուն մէջ, զոր կրցայ քեզ ընել,
«Առաջնորդեց ձեռքիս քու շահըդ միակ :
«Թէ չը կը բարեմ քու բոլոր փայտդ անպիտան,
«Դուն ի վերջոյ պիտի ըլլաս շատ խոպան :
«Քիչ մը թափած արցունքներուդ փոխարէն
«Քեզ պտղատու կ'ընեմ ահա ես այնքան .
«Եւ կ'ընդունիս բուն Բաքոսի շնորհներէն : »

Զեղ կ'ուղղուի առակս դուք որ մանուկ էք,
իմաստութիւնն եւ սէրն ասկէ հասկըցէք
Անոնց՝ որ միշտ կը հոկեն ձեր բարքերուն :
Թէ կ'զգացնէն երբեմն իրենց խստութիւն,
Պատճառը սէր չունենալնին չէ երբեք,
Հապա կ'ուղին որ դուք ըլլաք լաւագոյն : ՈՒՅԼ

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԹԱՌՆՐ. — Այէրու, այզեզործ. — Ուր, նղիկ, (փիղօ) . — Բառու, դիմ զինւոյ :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նամակ . — Ձեր ուսուցիչին անուսն տօնն է . յայտնեցէք ձեր շնորհաւորութիւններն , նաեւ ձեր սէրն եւ երախտազիտութիւն իր նուիրած այնքան խնամքներուն համար :

ԱՌԱԾՆԵՐ ԴՊՐՈՑԻ ՎՐԱՅ

Կարդալ սիրելը , կեանի մէջ ունենալիք ձանձրութեան ժամեր փոխանակել է նետալի ժամերու հետ :

ՄՈՆԹԷՍՔԻԷԶ

Անկեղծութեամբ եւ փութով յառաջ տարուած ուսումը սիրոք կր բարձրացնէ եւ կր մարտէ , մինչ միանգամայն միտք կր ճղխացնէ եւ կր զինէ կեանի ամէն ասպարէզներու համար :

ԿԻԶՈՅ

Գաղափարներ ունենալով ամէն բան չլրնեար , կարեւորնէ զանոնիք պահել :

ԺԻՒԼ ՍԻՄՈՆ

Պատմութեան ուսումը ամենէն հարկաւորն է մարդոց , ինչ որ ալ բլայ իրենց սարիմք եւ իրենց սանմանեալ ասպարէզը :

ՏԸ ՍԷԿԻՒՌ

Պէտք է ուսման նուիրել զանձն եւ պատուականազոյն զանձն զարդարել մեր հոգին , անով զոր մարդ չկրնար մենէ յափօսակել եւ որ կր պահպանուի թէ՝ կեանին մէջ եւ թէ անկէ յետոյ :

ՎԻԼՍԷՆ

Զկայ բան մը որ աւելորդապատութիւնը արմատախիլ կ'ընէ կամ կր խափանէ այնչափ լաւ կերպով , որչափ հաստատուն կրութիւն մը :

ՖԵՆԵԼՈՆ

Միտք կր սնանի եւ կր զօրանայ այն վաեմ նշանաւութիւններով՝ զորս ուսումը կուտայ անոր :

ՈՒԼԷՆ

Աւելի լաւ է երկու անգամ կարդալ լաւ զործ մը բան թէ մեկ անգամ յոռի երկ մը :


Ճ. Պ. Սէ.

Ամէն վայրկեան կրութիւնն ունի բարոյական ազլեցութիւն մը՝ որ վերին աստիճանի բարեկրիչ է , որ միտք լուսաւութելով կ'ուղղէ նաև հոգին :

ՄԻՇԼԵ

Ուսումը կր վանէ ձանձրոյքը , կր փարատէ տրմութիւնը , կր բմբեցնէ ցաւը , կր կենդանացնէ եւ կր ժենցնէ ամայութիւնը :

ՏԸ ՍԷԿԻՒՌ



Գ. ԵԿԵՂԵՑԻ

ԱՍՏՈՒԱԾ

- Ո՞վ լուսափայլ արեգին
Ճառագայթներ է տըւած,
Եւ անթափանց գիշերին՝
Լուսին, աստղեր թանկագին.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :
- Անհուն երկնի կապոյտ գոյն,
Եւ խոտին ո՞վ է տըւած
Այն կանանց ուր փալիլուն
Յօղերն հանգչիլ գան այգուն.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :

- Ո՞վ հոտաւէտ պուրակին
Շուք, եւ թռչնոյն է տըւած
Այն փետուրներ փափկագին,
Որով սլանայ նա երկին.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :
- Ո՞վ աշխարհիս մինչեւ ցարդ՝
Ամէն պիտոյքն է տըւած,
Մերկ դաշտին իսկ՝ իբրեւ զարդ՝
Տալով շուշան, յասմիկ, վարդ.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :
- Ո՞վ քեզ գըգուող բարի մօր՝
Այն վեհ գորովն է տըւած,
Որով վըրադ, ամէն օր,
Կը գուրգուրայ սիրով նոր.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :
- Ո՞վ քաղցրահամ, գեղունակ՝
Քեզ պըտուղներ է տըւած,
Եւ այն ճաշն որ շարունակ
Լընու փոքրիկ քո պնակ.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :
- Երբ սուրբ սիրով, ջինջ մըտքով,
Գիշերն երթաս՝ պատրաստուած
Մահմադ հանգչիլ անխըռով,
Ո՞վ կը հսկէ գլխուդ քով.
- Մեր արարիչ Հայրն Աստուած :

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Արեւ, արեւ . — ԳԵՎ-Ն-Ա-Յ, գեղեցիկ,
Մ-Հ-Ի-Ը, անկողին :

ԸՆԹԱՅՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Դոյդորիւն Աստուծոյ. — Հոյակապ շէնք մը, մեքենայ մը տեսնելով, իսկոյն կը խորհինք թէ անոնք շինող մ'ունին : Այսպէս պէտք է մտածենք տիեզերքի համար : Դիտենք երկիրը, ցորեկուան եւ զիշերուան, չորս եղանակներու կանոնառոր յաջորդութիւնը, եւ անոնց արդիւնքը և պիտի գոչենք թէ . « կայ Աստուած » :

Ո՞ԻՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆ ՀՈԳԻՔ ԱՐԴԱՐՈՑ

Վարդն անոյշ հոտ մ'ունի, փուշով պատած է . դաշտին շուշանն ալ հոտաւոր է, ու դմեխիներու մէջ կը բուսնի :

Գարունը զուարձալի է, բայց շուտով կ'անցնի . ամառն աղուոր օրեր ունի, ձմեռն ետեւէն կուգայ մոռցնել կուտայ :

Միրանի գօտին գոյնզգոյն կը փայլի, բայց մէկ քանի վայրկեան :

Կեանքն ալ անուշ է, բայց մահը կը դառնացնէ :

Կայ երկիր մը, որուն վարդերը փուշ չունին, ծաղիկները գէշ խոտերու մէջ չեն բուսնիր . անոր գարունն անանց է, օրերն միշտ պայծառ : Հոն կ'աճի կենաց ծառն անթառամ ծաղիկներով : Հոն անթիւ անհամար հոգիք Աստուծոյ աթոռին շուրջ հոգեւոր երգեր կ'երգեն . հրեշտակներն ոսկի քնար կը զարնեն . քերովդէները կրակէ թեւերով կը թռչին :

Այն երկիրն է արդարներուն հայրենիքն . գէշ բան մ'ալ չկրնար հոն մտնել :

Հոն ոչ ոք հիւանդութիւն եւ ցաւ կը քաշէ . ոչ ամառուան տաք կայ հոն, ոչ ձմեռուան ցուրտ . ամենքն ալ զիրար կը սիրեն : Երբ մեր մէկ բարեկամն կամ ազգականը մեռնի եւ հողով ծածկուի, տւ չենք տեսներ

զինքը, բայց դարձեալ պիտի գտնենք զիրենք երկնից մէջ, ու այլեւս պիտի շզատուինք . հոն միայն սուրբեր ու առաքինի մարդիկ կը կենան :

Իրաւ է որ երկրիս վրայ զԱստուած կ'օրհնենք ու սիրենք . բայց երկինքն ա'լ աւելի ու կատարեալ կերպով պիտի սիրենք եւ օրհնենք : Հոն պիտի տեսնենք զՅիսուս, որ մեզի համար երկնքէն իջեր էր ու մեզի անոր ճամբան բացաւ : Պիտի տեսնենք զԱստուած իր փառքին մէջ : Երկրիս վրայ չենք կրնար զինքը տեսնել, բայց կրնանք սիրել :

Զենք կրնար երկիրս թողուլ, բայց պէտք է զԱստուած մտածենք :

Այս աշխարհիս մէջ անցաւոր ենք, մէկ մ'որ անդին անցնինք՝ հոն պիտի բնակինք յաւիտեանս յաւիտենից :

Հ. 2. ԱԼԻՇԱՆ

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՄ . — Դյուք, փուտ . — Աւանց, յաւիտենական :

ԸՆԹԱՅՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Մեղաւորին մահը . — Նկարագրեցէր թէ ինչ խլի տազնապներ կը խռովին օրհասականին վերջին վայրկեանները . — Նա բարիք մը գործած չէ, արցունք մը սրբած չէ, վայրկեանները մէջ թերացած է . հետեւաբար ոչ մէկ վարձիր բարոյական պարտքերուն մէջ թերացած է . Սուկումն է որ իր մահուան ընով ծանրացած աչքերուն տոշեւ կ'երեւի :

ԽԱՂ ՕԳՆԵԱՌ ԻՆՉ

Օրորանիս մօտ նստած՝

Մայրը անուշ երգելով
ինձ չատ անգամ քուն էր ըրած՝
Խաչանըշան կնքելով։

Աջն ու խաչը քեզ պահապան՝

Անթիւ անգամ կրկնել էր,
Խաչն իր սիրոյն միշտ ապաստան՝
Ամէն ժամում կանչել էր։

Երբոր թոթով լեզուս բացաւ,
Խաչի դասըն աւանդեց.
Խաչ օգնեա' ինձ, կրկնի՛ր, ըսաւ,
Գըթոս սիրով պատուիրեց։

Քանի՛ տարի այս սիրուն դասն
ես շարունակ կրկնեցի,
Մօրս հետը ժամ գընացի
Խաչելութիւն սիրեցի։

Ուխտատեղի թէ մատուռներ
Ուր որ ես ուխտ գնացի,
Համբուրեցի ես խաչքարեր,
Խաչ օգնեա' ինձ, կրկնեցի։

Երբոր փոքր ինչ ես մեծացայ,
Մայրը տրւաւ քերական,
Խաչ օգնեա' ինձ, կրկնի՛ր, ըսաւ,
Խաչն է ուսման օգնական։

Խաչն օգնական ինձ կանչելով
Այրուբենէն ըսկըսայ,
Ամէն դասում միշտ կրկնելով
Ծուտով կարդալ սորվեցայ։

Քերականն աւարտեցի,

Յետոյ մըտայ վարժարան,

Եօթը տարի ես կարդացի,

Ուսմունք առի զանազան։

Քանի՛ քանի՛ չարադրածներ

Որ ես ինձմէ գրեցի,

Դեռ չսկսած ճակատներըն

Խաչ օգնեա' ինձ գրոշմեցի։

Աստուածաշունչ, Աւետարան

Որչափ սիրով կարդացի,

Այնքան խաչին սիրոյ նըշան՝

Սըրտիս մէջը ըզգացի։

Զգացի որ խաչի ճառըն

Մեծ ուսմունք է մարդկութեան,

Մեր փրկութեան դրօն է նա,

Ճշմարտութեան սուրբ նշան։

ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ԱՐՔԵՊԻՍԿ, ՍՈՒՐԱՏԵԱՆՑ

ԸՆԹԱՑԱ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Ո՞վ սեղծեց երկինքը. — Նեւ-
տոն երբեմն կ'ընդունէր զիտունի մը այցելութիւնն՝ որ դժբախտարար
անաստուած մըն էր օր մը այցելուն կը նշմարէ նեւտոնի ստովին վրայ
զեղեցիկ երկրագունտ մը . . . կ'սքանչսնայ . . . ի վերջոյ կը հարցունէ
թէ ո՞վ յօրինած է զայս : Ոչ որ կը պատասխանէ նեւտոն : Գիտունը սըր-
տաբեկ կը հեռանայ, իւրովի ըսելով . . .

ԳԻՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԱՆՈՐ ՔԱՂԱԿԱՆ

Մեր գիւղի եկեղեցին հողակերտ ու փայտաշէն է,
որ մի քանի տարի առաջ հազիւ հազ նորոգուեցաւ.
որ մի քանի տարի առաջ հազիւ հազ նորոգուեցաւ.
ամեն, սեղան պարզ, անպահոյն, փայտակերտ, կոպիտ

Հինուած մի խաչկալ ունի, վէմ-քար ու մոմակալ աստիճաններ անշուք մրջոտած կտաւով ծածկուած են. պատարագի ժամանակ հազիւ թէ երկու մոմ վառուին, ուրիշ ժամանակ բաւական է մի փայտէ ճրագակալ եւ վրան հողէ ճրագ բոլորովին ձիթոտած ու մրջոտած. աեղանի տէրունական պատկեր տե՛ս ի՞նչ անձեւ եւ անարուեստ է: Եկեղեցւոյ յատակ եւ սեղանի վրայ միայն փսիաթներ փոռուած են: Գեղական եկեղեցիներ մեծ մասամբ վերնատուն չունին, այր մարդիկ առաջ կը կանգնին՝ կիներ ետեւի կողմ:

Թողունք այս նիւթական անշքութիւն, որ Աստուծոյ տիեզերական փառաց առաջ նշանակութիւն չունի, որոյ աթոռ երկինք է եւ ոոքին պատուանդան՝ երկիր: Դանք բարոյական մասի նկարագիր հանել: Մի ծերուկ քահանայ ունինք, ցուպը ձեռքը դողդոջելով հազիւ եկեղեցի կուգայ. աչքեր իսահակ նահապետի պէս վատատես եղած է ի վաղուց, բայց ինքն եկեղեցւոյ ժամերգութեան շատ բաներ գոց ըրած է եւ կը կարդայ. ինքն երկիւղած, բարի եւ ժողովրդասէր քահանայ մըն է:

Խ. Հ.

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Նկարագրեցէր յաղայի եկեղին:

Ա Ի Ա Գ Ո Ւ Բ Ա Թ

Դամուած, պրկուած իր խաչին վրայ, Սուր սուր փուշերով գլուխն արիւնլուայ, Ամէն չարչարանք, կսկիծներ անհուն Յիսուս անտրտունջ կրեց ու լացաւ:

Բայց երբ իր հոգին մարմնէն կը քաղուէր, «Հա՛յր, աղաղակեց, ընդէ՞ր, զիս թողեր:» Եւ յանկարծ արեւը ծածկեց խաւալ, Կայծակն որոտաց անեղ ու երկար,

Զի Աստուածորդին աւանդէր հոգին, Մինչ աշակերտներն վախնալով փախան. Գըթասէր կիներ, իւղ ու բալասան Բերին օծեցին Յիսուսի մարմին:

Եւ ամփոփեցին զայն գոգը շիրմին. Բայց շիրմին խորէն նոր լոյս, նոր հաւատ, Օրէնքներ սիրոյ բղխեցան առատ, Եւ երկրիս վրայ սուրբ խաղաղութեան Շունչը սրփուեցաւ յուռթի անսահման:

Մ. ԱՃԵՄԵԱՆ

Տ Օ Ն Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ր

Զ Ա Տ Ի Կ

Զատիկ է այսօր. միտքս կը բերեմ հին օրերը, մեր ատենի Զատիկի օրերը, երբ ողջ էին մեր հայրերն ու մայրերը: Առջի գիշերուընէ կը սկսէին հնչել ուրախութեան ձայները, վառ ձայնը կոչնակին, ու դուռներնուառաջեւ դայն մը որ մեզ եկեղեցի կը հրաշիք. վեր կը ցատկէինք. ի՞նչ զուարթէ զարթնումը, եւ այր ու կին, ծեր ու տղայ, ամենքն ալ եկեղեցի կը վաղէին. տուները կը պարպուէին, եկեղեցիները կը լե-նային, ու կը սկսէր ժամերգութիւնը բարձր ու խորհը-

Դաւոր շեշտերով և հանդիսաւոր նուագներով, որ կարծես թէ ամբողջ տիեզերք պիտի հնչէին, եւ այն սեւցած կամարներուն ներքեւ կը գոռային ալելուք և օրհնութիւնք ու փառաբանութիւնք եւ տաղեր ու շարականներ իրարու կը յաջորդէին մէկ մէկէ աւելի հոգեւոր եւ կ'երդէին դպիրներ: Ո՛չ մէկ աւետեաց ձայն, այնչափ հզօր եւ այնչափ քաղցր չէ հնչած, որչափ այս բառերը «Քրիստոս յարեաւ ի մեռելոց», որուն աղաղակը եկեղեցւոյ գմբէթն ալ կը պատոէր կ'անցնէր: Ու խուռն բազմութիւն մը հեւալով կը մնար խոր զմայլման մէջ՝ լուսով ու խուռնկով ողողուն եկեղեցւոյն մէջ: Եւ ահա կը դառնայինք եկեղեցիէն ու կը բազմէինք նահապետական սեղանի մը շուրջը: Մեր հայրը կը փառաւորուէր այն օրը, եւ մեր սրաերը լի էին անպատճ ուրախութեամբ ու բնութիւնն ալ կը խայտար մեզի հետ որ նա ալ իր վերածնութեան տօնը կը կատարէ այս օրերուս: Մարդիկ ամէն օրուան մարդիկը չէին, տարւոյն մէջ այն օրը միայն այն օրն ալ ըլլար, մեծ եւ երջանիկ կ'զգային զիրենք: Ա'լ մեղաւոր չկար, ամենքն ալ առաքինի...: Ոչ խեռ մնացած էր, ոչ ատելութիւն, այլ ընդհանուր եղբայրսիրութիւն: Իրարու կ'երթային, իրար կը շնորհաւորէին, կը համրուրէին: Անհուն սիրոյ ծուղակի մէջ բռնուած մոռցեր էին առջի օրուան աշխատութիւնները, հետեւեալ օրուան հոգերը եւ ինչ որ երկրաւոր կիրք է ու շահ՝ զայն մէկդի թողեր էին. Աստուծոյ կիրքը միայն ունէին:

0.

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Վար., ծանր. — Դաշ., մեղմ. — Ուսուր., որուացող. — Նուագ., երգ. — Խեւ., ատելութիւն:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Գրեցէր թէ ի՞նչ հաճոյքներ վայելեցիք Զատկի տօնին:

Զ Ա Տ Ի Կ

Մաղկած են դաշտեր ծիլ ծիլ խատուաիկ, եւ կոչնակ ժամուն աւետէ զատիկ. Զատիկն է եկել եւ աշխարհ ցնծայ, Կարմիր հաւկիթներ բերել է ընծայ:

Զըւարթ ու պայծառ թէ ծագէ արեւ, թէ ամպոտ ըլլայ եւ տեղայ անձրեւ. Ինչ փոյթ, զատիկն է միշտ ուրախ զատիկ, Ուրախ ցատկուան միշտ մեծ ու պզտիկ:

Ժողովրդային այս պարահանդէս՝ կը տօնուի տարին միանգամ այսպէս Զըւարթ երգերով՝ խաղերով անմեղ. Եւ ոչ մուտք գընեն՝ ոչ դիմակ տգեղ:

Փող՝ թմբուկ հնչեն ժիր՝ միօրինակ, եւ թնդայ երկիր այն պինդ ոտից տակ. Մածանի հովէն գոյնզգոյն եազման, Արեւէն ցոլայ չափկանին սուրման:

Տարւոյն մէջ թափած քիրտն իրենց ձակտուն՝ կրկին, բայց ուրախ այսօր կը հեղուն. Եւ հետզհետէ պարն ոգեւորի, Ու անկեղծ պագ տայ ընկեր ընկերի:

Բայց թմբկին ձայնէն երբեմն ալ յուղուած Օղիկն խառննեն կաթիլ մ'արտասուաց, Եւ իրենց զարիպ գլուխ գլխի մօտ կնոջ ու զաւկի կը քաշեն կարօտ:

Մ. ԱՖԷՄԵԱՆ

Ա. Ղ. Թ. Ք.

Ճերմակ պատերով գերեզմանատան
Մէջ, ուր ոչ ոք կայ թաղուած տակաւին,
Քշած են ցորենի հասկք հողմատան,
Որոնք աղքատաց համար հընձուին :

Օր մըն ալ, ով Տէր, մէջ այս պատերուն
Ըշտեմարանացդ համար պիտ' հնձեն,
Մեր մեռեալք պիտի ոլլան հասկքն հասուն,
Հնձողք ալ՝ հրեշտակք, հողաբեւ, հրեղէն :

Քու կապոյտ կամար երկնից խորերէն
Գալով մարդկային հունձքն ընեն պիտի,
Քեզի բերելով ինչ որ կայ ցորեն,
Նետելով հասկերն տըհաս սընոտի :

Ճերմակ պատերով գերեզմանատան
Մէջ, հաճէ՛, Տէ՛ր, երբ ըլլամ խոտին տակ,
Որ՝ իր որային համար բաւական
Հասուն գտնէ զիս մի բարի հրեշտակ . . . :

Թարգմ.

Բ. Պլանշմէն

ԱՆԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՅԱՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Հողմատան, հովկ շարժած, — Հո-
լոֆեն, թեւերը մերկ :

Նարադրութիւնի Պատկերաւ

ՍՈՒՐԲ ԸՆՏԱՆԻՔԸ



Ծ Ն Ա Խ Ն Դ

Երկինքն է սեւ, երկիր՝ սպիտակ,
Թող հընեն ձայնք զանդակներուն.
Ծընաւ Յիսուս. Կոյս վայրահակ
Ձայն կը դիտէ դէմքով սիրուն:

Հոն սրահակներ չըկան զարդի
Պահել ցուրտէն մանկիկը զիրգ,
Ու միմիրայն ոստայնք սարդի
Գերաններէն կը կախուին պիրկ:

Զով յարդին վրայ կը սարսըռի
Սիրուն փոքրիկ Յիսուսն ու զայն
Տաքցընել մէջն իր մըսուրի
Էշն ու եզր շընչեն վըրան:

Զիւն իր ծովարն կախէ գունդ գունդ,
Բայց տանեաց վրայ երկինքն է բաց.
Հոգիւներուն «Ծըն՛ւնդ, Ծըն՛ւնդ»
Կ'երգեն սպիտակ դասք հրեշտակաց:

Թ. ԿՕԹԻՆ

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԸՆՈՒԹՅ. — Վայրեհան, վար ծուած. — Սըմհան, վարգագոյր. — Գէրէ, փափուկ. — Ծող, (առլուն, էլունիւլ):

ԸՆԹԱՅՑ ԸՆԾՈՒԹՅՈՒՆ. — Երկու որբեր. — Երկու անչափահաս տղաք ձիւնին վրայ նստած կը մուրային ծննդեան զիշերը. բայց աղոնց ձայնը ոչ ոք լսեց. — Հոն վերջապէս սառեցան այդ խեղճերը եւ առաւօտուն մօտ երբ բահանայն եկողեցի կ'երթար, առաջին անգամ տեսաւ զանոնք եւ հսակցաւ Թէ անոնք Թշուառութեան զոհեր են, մինչդեռ միւս կողմէ բրիստոնեայ աշխարհը կը պատրաստուի իր տօնական ուրախութիւնները վայելելու:

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՄԵԾՈՒԹԻՒՆ

ԱՐԾԻՒ ԵՒ ԱՐԵՒ

Լերան ծայրէն օր մը Արծիւն այսպէս ըսաւ Արեւուն.
«Ինչո՞ւ դուն լոյսըդ սըփուես ցած քան այս սարերս վարդագոյն.

«Ճառագայթներդ կը կեղտունեն խոտերն անշահ բռ-
վանդակ.

«Ի՞նչ է քու գործ. լուսաւորե՞լ խոր հովիտներ, նեղ ծըմակ.

«Թող կորսըւին խաւարի մէջ տանուկ մամուռն և ցած
սէզ»:

«Թըռչուն, ըսաւ Արեւն Արծուին, «եկո՛ւր թըռի՛ր
ետեւէս»:

Եւ բարձրացան մէկտեղ երկուքն՝ ամպերէն եւըս շատ
վեր,

Մինչ այնքան որ գետնին հաւասար զոյգ եղան բար-
ձրը սարեր:

Երբոր Արծիւըն նայեցաւ վերէն վայր,
Լեռ ձոր տեսաւ հաւասարած միատար.

«Նայէ՛, ըսաւ Արեւն՝ հըպարտ թուչունին,
«Տե՛ս, իմ դիմաց լեռն հաւասար է խոտին.

«Հըսկայատես աչքիս առաջ չիկայ ո՛չ մեծ ոչ փոք-
րիկ.

«Ովկիանոսն նո՛յն ինձ համար, ինչպէս կաթիլ մ'է
ջըրիկ.

«Հասարակաց լուսաբեր աստղն եմ ամենուն կենսատու,
«Ինչպէս խոտին անտառաբոյս, նոյն եւ մայրին Լի-
քանանու:

«Ուր ճառագալթքըս տաքցընեն մըրջիւն, եւ կեանք
անտառին
«Կուտան, ծաղկանց բուրումն անուշ կը տարածեն
ամէն դին » :
Այսպէս Աստուած, որ ինքն իրեն է միայնակ չափ
սահման,
Հասարակաց կը տարածէ վերէն խընամք հայրական ։
Թարգմ.
Հ. Քեր, Ա. Պուսեներեան

ԼԱՄԱՐԴԻՆ

Տըլիլ Փաղիացի բանաս-
տեղծն Աստուծոյ մեծութիւնն
այսպէս կը բացատրէ .
«Մեծ է նա թէ միջատին
մէջ եւ թէ իր ամենէն ապնիւ
գործին մէջ, թէ մանկան
ընազին մէջ եւ թէ իմաստ-
նոյն մտքին մէջ, թէ տղէտ-
ներով շրջապատուած տկար
մահկանացուներուն մէջ եւ
թէ նոխութեամբ պսակուած
անքիծ իմացականութիւննե-
րուն մէջ, թէ ամենէն բարակ
մազին մէջ եւ թէ նոյն իսկ
հոգույն մէջ: Իր զերազոյն մեծ
ծութեան առջեւ ամէն ինչ
կ'ոչնչանայ. ոչ մէկ բան տկար
է եւ հզօր, ոչ մէկ բան մեծ
է եւ փոքր: Նա ամէն ինչ կը միացնէ, ամէն ինչ իր մէջ կը բովանդակէ,
ամէն ինչ անոր մէջ կը խորառւեզի, ինչպէս ովկէանու անհունութիւնը
չզանցաներ զետի մը կամ զետակի մը շուրը» :



ԼԱՄԱՐԴԻՆ

ԲԱՑԱՏՐԵԱՆ ԲՈՒՄԵՐ. — ԿԵՂՋՄԵԼ, աղտուել. — Տարու, խոնաւ:

Ա. Կ. Ե. Տ. Ա. Բ. Ա. Ն. Մ. Ը.

Այն ատեններ Յիսուս շրջէր Պետրոսին հետ
կը միան եղերքն՝ որուն մօտն էր Գեննեսարէթ .
Երբ դէպ հարաւ կը սաւառնէր կիզիչ արեւ,
Հոն այն ատեն տեսաւ խեղճուկ հիւղի մ'առջեւ,
Զօկնորսի մը սըդոյ երկայն քողով այրին,
Որ հոն սեմին վըրայ նստած էր տիրագին:
Կը բռնէր լացն՝ որ թրջէր իր ականողին,
Որպէս զի տղան որրէ, մանէ իր մանելիք:
Խիտ թըզենեաց ետեւ ծածկուած քիչ մը անդին՝
Տէրն եւ իրեն ընկերն անտես կը դիտէին:

Յանկարծ ծեր մը մտնելու մօտ իր գերեզման,
Մուրւցկան մը գըլիսուն վրայ կրելով աման,
Եկաւ անցյաւ, մանող այրույն ըստ այսպէս.
«Կին դու, ապէտք է ամանս կաթով լի տանիմ ես
«Հոն մօտակայ գիւղը բնակող մէկու մը տուն.
«Բայց տըկար եմ, մէջքս է կոտրած, կը տեսնես դուն
«Մինչ սա տուններն աւելի կայ քայլ քան հազար,
«Եւ կ'ըզգամ թէ ինձ միայնակ է անհընար
«Այս գործ, որուն դանկ մը միայն վըճարուի գին» :

Առանց բընաւ բառ մ'ըսելու ոտք ելաւ կին,
Թողուց առանց վարանելու կտաւէ մանոց
Եւ լաց ձըգող որք մանուկին ուոփ որրոց,
Առաւ ամանն եւ թշուառին հետ գնաց հեռոււ:
Պետրոս ըստ. «Պէտք է ըլլալ միշտ ձեռընտու,
«Ո՛վ Տէր, սակայն այդ կին շատ խելք չունի այնքան
«Երբ իր զաւակն այսպէս թողու եւ բնակարան,

«Ճամբէն եկող որեւիցէ մէկուն համար :
«Մեր մուրացկանն ոչ շատ հեռու պիտի երթար ,
«Եւ անցորդ մը առնուր տանէր անոր աման » :

Բայց Պետրոսի Յիսուս կուտայ այս պատասխան .
«Անչուշտ երբ խեղճ մ'աւելի խեղճ մարդու գըթայ ,
«Տանը հսկէ հայրս եւ կ'ուզէ որ մեծնայ դա ,
«Երբ այս կին շուտ գընաց , աղէկ գործեց իրաւ :

Տէրն այս խօսքերն ըսելուն պէս , վըրայ նստաւ
Փայտէ հինցած նստարանին , հիւղին առաջ .
Վայրիկ մը նա աստուածային կարկառեց աջ ,
Աղեկատով մանել , որրել փոքրիկ արդան .
Ելաւ մեկնիլ , երբ Պետրոսին ըրաւ նըշան :

Եւ երբ այրին դարձաւ եկաւ դէպ իրեն խուց ,
Որուն Աստուած իր բարութեան կուտար այս ցոյց ,
Զգիտնալով որո՛ւ չնորհիւ քնացած գըտաւ
Փոքրիկ մանուկն , նաեւ մանուած իրեն կըտաւ :

ՖՈԱՆՍՈՒԱ ԳՈՓԵ

ԱԱՅԱՏԵՐԻ ՌԱՌԵՐ — Սահանուէլ , տարածուիլ , — Ականչիք ,
աչ . — Աչիտ , մանելիք (Եօ:Է+Ե) :

Կ Ա Ղ Ա Մ Ա Խ Ը

Գերեզմանատունին մօտ , կանգուն , մի՛ս մինակ ,
կաղամախն հինաւուրց — սըգաւոր , լո՛ւռ վըկայ —
Աղօթքի մրմունչներ վեր ուղղէ շարունակ :

Անսասան , անխըռով հսկո՛ղն է անիկայ ,
Որ տեսնէ գալն՝ հեռուստ՝ մահուան սեւ թափորին ,
Դէպի հոն , պատին քով , ուր բացուած փոս մը կայ ... :

Եւ իր թաւ կատարէն , տիրամած ու խորին ,
— Զանգակին զօղանչող ձախն հնչէ երբ գուժկան
Հառաչներ բարձրանան , արցունքներ կը թորին ... :

Իսկ երբ փոքր , ըսպիտակ դագաղիկ մը մանկան
Գերեզման կը բերեն , սըգաւոր , լո՛ւռ վըկայ ,
Անմըռունչ ցնցելով իր գըլուխն յաղթական ,
Հինաւուրց կաղամախն ա՛լ չիլար ... կը խոկայ :
ՍԼԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԱՌԱԾՆԵՐ «ԿՐՕՆԻ» ՎՐԱՅ

Գիտութիւնն օցտակար , իսկ կրօնն հարկառու է :
Երանի մարդոյ՝ երէ աչ ձեռքը կրօնի կարկառէ , իսկ ձախը
գիտութեան :

Կրօնը միւս լուրջ անմեղութեան մէջ է , երեք չի ծերանար .
իսկ գիտութիւնն արդէն բարին ու չար հանչցած ալեւոր մի է :
իսկ գիտութիւնն վառած չան կը բռնէ , իսկ կրօնն Ասունոյ փողը
կը հնչեցնէ :
Ամենայն ինչ Ասունմով :



ԱՆՀԱՅԱԿԱՆ ՊԱՐՅՈՒԹԻՈՒԹԻՒՆՔ. — ԱՅնոււե Եղիմ առանց բանի մը սպասելու : Ուրիշանձնութունք չկայ: Զձեզ ձեր դրացոյն նուիրեցէք անու սիրոյն և ամառ :

Դ. ԱՆՀԱՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆ

ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԹԵՐՈՒԹԻՒՆՔ

ԱՐԺԱՆԱՊՏՈՒԹԵԱՆ ԶԳԱՑՈՒՄ

ԱՆԳՈՒՄ ԵՒ ՄՈՒՆ

Երկրի մը վրայ ապառաժուտ
Կնճում եւ մուկ կեանք վարէին.
Բայց երկուքն ալ կըրեցին չուտ
Ըսպառնալիքն անգութ սովին:
Դորս ելնելով մուկն իր ծակէն

- «Նայէ՛ անդին այս լըճակէն.
- «Ի՞նչ հարուստ է դաշտագետին.
- «Ագարակ, ծառ, թռչուն ամէն:
- «Եւ պրառուզներ կը ծածկեն զայն:
- «Եկո՛ւր, անցնինք, օն, այս ջրէն,
- «Սովն այս երկրին մէջը խոպան:
- «Հուակ մեզ պիտի մահացընէ»:
- Կ'ըսէ կնդում. «Պէտք է միթէ,
- «Որք աղտոտէ զիս այս տղմուտ»:
- «Կը կշտանանք, որեմն ի՞նչ փոյթ»:
- «Բանըդ գընա՛, կ'ըսէ, ոչ բնաւ.
- «Այլ ևս մաքուր կ'ուզեմ մընալ:
- «Աղքատութիւն ու մահ ի՞նչ լաւ,
- «Բան թէ արատ մը ունենալ»:

ԼԱՇԱՄՊՈՒՏ

ՌԱՅԱՏՐԵԼ ԲԱՌԵՐ — ԿՐԵ՛Մ, սպիտակ կզախս, որուն մորքը յարգի մուօչակ է, գագում. — Հոռո՛, վերջապէս :

ԸՆԹԱՑՔ ՏԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Երկու վտակներ. — Մի եւ նոյն լեռնէն կը բըխէին երկու վտակներ. . . նկարազրել իրենց առաջին ԸՆԹԱՑՔ Ընթան կողերուն վրայ եւ իրենց ծիսնուտ ջուրերը:

Ա. Ժամանակ մը միեւնոյն ընթացքին կը հետեւին, կը մնանին ուղիղ պատիկ վտակներէ. . . ինչ որ կ'անցնի անոնց եղերքին վրայ . . . կարծես թէ մինչեւ ծով պիտի երթան:

Բ. Գիտի անցնին լեռներով բաժեռուած երկրէ մը, աշ կողմը զեղեցիկ եւ անհուն հովիտ մը . . . Աննցմէ մին կ'ըսէ. «Հեռի՛ ըլլան զեցիկ եւ անհուն հովիտ մը . . . կ'երթայ հովիտն մէջ, ուր կը բաժնուի հազարժուարութիւնները . . եւ կ'երթայ հովիտն մէջ, ուր կը բաժնուի հազարժուարութիւնները . . . կ'երթայ հովիտն մէջ, ուր կը բաժնուի հազարժուարութիւնները . . . կ'անցնի բնական արգելներէ, աւելի ուժգնն կ'ըլլայ, զուրերը, . . . կ'անցնի բնական արգելներէ, աւելի ուժգնն կ'ըլլայ, միշտ յառաջ կ'երթայ, մեծ զետի մը անունը կ'առնու եւ կ'երթայ մինչեւ ծով»:

Գ. Երրորդը կը կռուի զժուարութիւններուն զէմ, կը զիգէ իր զուրերը, . . . կ'անցնի բնական արգելներէ, աւելի ուժգնն կ'ըլլայ, միշտ յառաջ կ'երթայ, մեծ զետի մը անունը կ'առնու եւ կ'երթայ մինչեւ ծով»:

Հ Ր Դ Ե Լ

Ամէն ինչ կը լափէր, ամէն ինչ տեղի կուտար անոր
ահարկու զօրութեան առջեւ :

Գիշերին լոռութեան մէջ անոր հանած ժխորը շատ
մեծ էր. անոր ազդած սոսկումը ամէն սիրտ կը գրաւէր :

Հազարաւոր օգնութեան փութացողներու մէջ միայն
մէկը կար, որ ամենէն աւելի չէր սոսկար եւ կարծես
թէ անոր հոգիին մէջ անհուն կորով մը մթերուած էր
հրդեհին կատաղութիւնը սանձելու :

Սա ջրհանկիրներու տասնապետ մըն էր. կեցած էր
հոն, այն խարխուլ պատին վրայ, որուն պահանջները
արդէն այրած էին եւ վայրկեանէ վայրկեան պիտի կոր-
ծանէր, իր փլատակներուն տակ թաղելով այն քաջին
մարմինը :

Եւ երբ վարէն ամէն ձայներ կը գոռային. « վա՛ր
իջիր », նա այդ ձայները չէր լսեր, միայն մէկ ձայնի
մը մտիկ կ'ընէր, իր պարտաւորութեան ձայնին :

Անոր կեցած տեղին դիմացը շէնք մը կ'այրէր եւ
տասնապետը իր պարտքը կը կատարէր, չնայելով իսկ
շուրջն՝ ուր ամէն բան կը կործանէր :

Եւ ահա քիչ յետոյ պատը կործանեցաւ եւ տաս-
նապետը անոր փլատակներուն տակ գտաւ իր դիւցազնի
մահը, ձգելով իրմէ վերջ իր պարտաւորութեան անձ-
նուէր եղող մարդու փառաւոր անունը :

ԲԱՑԱՏՐԵԱԻ ԲԱՌԵՐ. Պահանէ, հաբըլ :

ԸՆԹԱՑՔ ՃԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նկարագրեցէր հրդեհը :

ՀՈՂՄԱՂԱՅԻՔՆ ՈՒ ԱԲԵՂԱՆ

(ԶՈՒԽԵՐԱԿԱՆ ԱՌԱԿ)

Քաղքէն հեռու, բըլուրի մը կողն ի վեր,

Հողմաղացք մը կը ցցուէր,

Որ, արեւին տակ, թեւաբաց շարունակ

Իր կազմածքով պարզունակ

Մըղուած հըզօր չորս հովերուն շունչէն յար

Կը դառնա՞ր ու կը դառնար:

Այր ու կիներ, գիւղէն, գաշտէն ու ձորէն
կը բերէին հոն ցորեն.

Եւ կ'արտադրէր պարկերու մէջ շար ի շար
Հացալիւրի ճոխ պաշար:

— Շաբաթ օր մ' որ իր դարձդարձիկ թեւերուն
ձըռինչքն երթար խիստ հեռուն,

Քանզի այն օրն ունէր շատ բան աղալու,
Ցանկարծ, անկոչ այցելու

Վանքին մէջէն, նորապըսակ արեղայ

Սեւաղգեստ մը, գեռ աղջայ,

Մօտն երեւաց . . . : Զեռքն հաստ գիրք մը,
թուղթ, գըրիչ :

Շուքի մը տակ կաղդուրիչ

Նստեցաւ ու աչքերն ուղղած ամպքն ի վեր
Բա՛ն մը միտոռել կը թուէր,

Բան մ' որ անգայտ անհունին մէջ ծըփծըփար :

— Մինչ անդադար, թեւապար

Հողմաղացքը, միր, կը դառնար իրեն քով
Խըլացուցիչ ճըռինչքով . . . :

«Ո՞հ, սա՛ անվերջ, անտանելի աղմուկէդ
Ազատէի՛ պահ մը գէթ ...
Դոչեց կղերը, դադրէ՛ քիչ մը լուռ կեցիր
«Որ չըլլամ ես մըտացիր
«Ու գտնեմ պերճ վերջաբանը — տանջո՛ղ զիս
«Վաղուան տալիք քարոզիս . . . : »
Հողմաղացքը պատասխանեց. «Վարդապե՛տ,
«Քարոզն ալ պէտք մ'է թէպէտ,
«Բայց քարոզը մտիկ չըներ մարդ երբոր
«Անօթի է իրեն փոր:
«Ես քեզ նըման, քարոզ չեմ տար, կը դառնամ.
«Եւ ալիւրէն քաղցրահամ
«Զոր կ'արտադրեմ, ժողովուրդ մը բովանդակ
«Շինէ հաց ու կարկանդակ: »

ԱՌԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

—♦♦♦—

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ԽՆՁԻ ԵՒ ԱՐԺԱՍԱՊԱՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ի՞նչ են մարմայ ցաւերը հոգւոյ տանջանենեռուն եով. [Խիճի
կրակին եով ո՛ր կրակը իրնայ բաղդատուիլ:

ԾԱՅՈՂՐԻԱՆ

Մարդու համար մէկ հօմարիս դժբախտութին միայն կայ, որ է
յանցանիք մէջ գտնուի եւ ունենալ բան մը յանդիմանուելու :

ԼԱՊՐԻԵՑՔԻՌ

Հանգիսը ոչ ուրեմ է, երբ մարդ զայն սրին մէջ չունի :
ԺԻՒԼ ԳԼԱՐՍԻ

Խիդճը զմեզ չխարեր, մարդու հօմարիս առաջնորդն է. Անգույ
նկատմակ այն է, ինչ որ է բնազդը մարմանյ նկատմակը :
ՎԻՆԷ

Ուզենի չուզենի, խիդճը մեռ մէջ, ի նպասմեր եւ մեզի դէմ
վնիսներ կ'արձակէ, ուրան դէմ անհնարին է մեզ բազդել :
ԼԱՍՄՐԴԻՆ

Գիսա, ուր որ ուզես, հոն պիտի գտնես եռ խիդճն :
ՏԻՏՈՈՑ

Քիշ խօսք եւ բազում բարի գործ, անա աղէկութիւն ընելու
միջոց :

ԼԱՆՏՈՒԷՅՑ

Լաւ գործէ՛, նախանձներ պիտի ունենաս. լաւագոյն գործէ՛,
ամօրահար պիտի ընես զանոնի :
ՖՈԱՆՔԼԻՆ.

Երբ եռ խիդճ զմեզ կ'ամբաստանէ, զմեզ կը դատապարտէ,
զմեզ կը պատճէ, ամբողջ տիեզերք ոչ խաւունի ունի ոչ խիստանութիւն
ենք արձակուրդ տալու :

Ա. ԳՈԳԸՆԷԼ

Զգուշացի՛ր որ արեւը երկիրը դիտելով, մի՛ գուցէ կարենայ
բսել. Ահաւասիկ վաս մը որ կը բնանայ :
ՖՈԱՆՔԼԻՆ

Շարադրութիւնն Պատկերաւ

ՅԱԿՈՒԱՅ ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Այս տեսարանին մէջ եղող անձինքը խօսեցէք: Ինչպէս որ կը տեսնէք, այս պատկերներու անձեր կը խօսին:

ԱՌԱԾՆԵՐ ՊԱՐՏՈՒՅ ՎՐԱՅ

Քայլ մը պարտաւորութենէ դուրս կրնայ զմեզ ուս հեռուները տանիլ :

ԳՈՌՆԷՅԼ

Մարդուս կեանքին այն միակ զործը՝ որ միշտ իր նպատակին կը հասնի, պարտուց կատարումն է:

ՏԻԿԻՆ ՏԸ ՍԹԱԼ

Կատարեալ արժանաւորութիւնն է ընել առանց ակսնատես վկայի, ինչ որ մարդ կարող պիտի ըլլար ընել ամէն մարդու առջեւ,

ԼԱՐԴՖՈՒԳՈՅ

Լաւ վկամունք մը աւելի կ'առժէ խան լաւ պատօն մը :

Ա. ՎԵՍՍԻՈՅ

Աղէկ ընթացք ունենալ պարտ մըն է առ մեր անձն եւ առ այլն :

Ա. ՎԵՍՍԻՈՅ

Լաւագոյն բննադ ստութիւնը զար կ սրբնանք ընել այլոց մասին անոնցմէ աղէկ վարուիլն է :

Ա. ՎԵՍՍԻՈՅ

Երէ շիւղ մը մտնէ ձեր աշխին մէջ, իսկոյն կը նաևնէ: Երէ մուլքիւն մը մտնէ ձեր նոգոյն մէջ, կ'րաէք. զալ տարի կը մտածեմ ինքնինքա թծէկելու :

ՈՐԱՏԻՈՒ

Հնազանդէ՛, երէ կ'ուզես որ օր մը ենք հնազանդին :

ՎՈԼԴԵՌ

Տարի օրինակը լաւագոյն դասն է:

Ա. ՎԵՍՍԻՈՅ

Պէտք է ընել ոչ թէ այն զար մարդ կ'ախորդի ընել, այլ ինչ որ ընելով զան պիտի ըլլար մարդ :

ԿՈՄՄՈՒՆԻ ՏԻԱՆ

Հնազանդիլը բան մըն է, բայց աւելի արժանիք կ'ոյ յօժարութեամբ հնազանդելուն մէջ :

ԺԻՌԱՌԴԷՆ

ԽՈՅԵՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆ

Դպրոցական մը իր շրթունքին մէջ կը սեղմէ կեռաւ մը եւ անոր կուտը դուրս կը նետէ . ծերունի մը կ'առնու զայն եւ կը թաղէ հերկուած հողի մը մէջ տղուն աչքին առջեւ՝ որ կը ծիծաղի այդպիսի հոգածութեան մը վրայ ; Ժամանակ մը ետքը նորէն կ'անցնի նոյն տեղերէն եւ կը տեսնէ կուտը թուփ եղած : Ծերունին դարձեալ հոն է՝ որ կը կտրէ , կը պատուաստէ , կը պաշտպանէ զայն ամէն վեասու դէմ :

Ի՞նչ բանի օգուտ ունի այդչափ յոդնութիւն , կ'ըսէ մտքէն պատանին : Բայց երբ չափահաս կ'ըլլայ , անցնելով փոշոտ ճամբէն , նորէն կը գտնէ ծառը պատուղներով ծածկուած , ' որ իր ծարաւը կ'անցընեն եւ վերջապէս հասու կ'ըլլայ ծերունին խոհեմութեան :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Օգտակարն ու համելին . — Հորեղբայրն Զարեհ կուզէ վարձատեղ Ատրինէն եւ Էօմէնին իրենց շահած մրցանակներուն համար : — Անոնցմէ իւրաքանչիրին կուտայ 5 ֆրանք եւ կ'ըսէ որ ընտրեն վաճառանոցին մէջ իրենց հանձնի եղած բանը . Ատրինէն կ'ընտրէ վենոց մը եւ թեւնոցներ . — Էօմէն ձեռնային հազուս մը . Անա Ատրինէն կը զարդարուի տօնի օրն : || — Էօմէն կը տիրի : — Զենոբ կուզայ : — Էօմէն կը հագնի իր հազուսուն ու Ատրինէն կ'ըտիրի : Ո՞վ լաւն ընտրեց :

Դ Ա Տ Ա Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ե]

ՄԱՆԿԻԿՆ ԻՐ ԿԱՏՈՒԻՆ

Հո՞ս եկուր , փի՞սիկ , եկո՞ւր որ աղուոր մ'քեզ չախեմ ես ,
Եկո՞ւր , ա՞նառակ ,
Քեզ համար կ'ըսեն թէ՝ ո՞վ որ ըլլայ՝ ուժգին կը ճանկես ,
Երեսը ճերմակ . . . :

Է՛ս , ըսէ՛ նայիմ , այդպէս խոժուած ուսկից կուգաս արդ ,
Ուսուցած քու ձար . . . :
Իեղէ մուկիկներուն արւի՞ր մահաբեր սոսկալի մի ջարդ . . .
Վիրաւորուեցա՞ր . . . :
Եւ կամ կաղամա՞րս արդեօք շրջեցիր , եւ՝ արագընթաց՝
Վազելով շիտակ ,
Միթէ թաթի՞կըդ իմ թշթերուս վրայ գըծագրել փութաց
Մի սեւուկ գետակ . . . :
Տեսնե՞նք , պատասխան տուր , ես բընութեամբ քայցը
եմ եւ հեղ .

Ցանցանքներդ ի՞նչ են :
Զի՞ պիտի չախեմ , փի՞սիկ , առաջուց ես կը ներեմ քեզ
Ոճիրներդ ամէն :
... Ի՞նչ , ակնարկ մ'անդամ , կամ գգուանք մ'անդամ
ինձ չես ուղղեր դու ,

Զարսի՞րտ կենդանի . . . :
— Մեղք որ ամէն տեղ ա'յնքան գովեր եմ , անսլիտա՞ն
Դէմքըդ գեղանի : կատու ,
Ո՞հ , բայց ի՞նչ է այն , գետնին վըրայ , քովդ , որ կը
թաւալի . . .

Թունի՞կս . . . Աստուած իմ . . .
Դո՞ւն խոյիսոյիցիր զայն , ակնաներովդ սուր եւ ահոելի ,
Հնկերս մտերի՞ ,
Այն որ իր անուշ դայլայլիկներով՝ ինձ հրճուանք կուտար ,
Քեզ՝ նախանձ առաւտ ,
Վանդակէն խըլուած ահա կը մեռնի մահուամբ չարաչար ,
— Վայ քեզ , ապիրա՞ս . . . :
Փալմի՞ր , հեռացի՞ր շուրտ , իմ դիմացէս կորսըւէ անդինչ
— Մըտագրեցի լաւ ,
Բզքեզ չի տեսնել , եւ այլ եւս ոչինչ ըստ երեւոյթին
Զի դատե՞լ բընտաւ :

ԱԴԵՔՍ . Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԹԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌՈՒՐ. — Զար, մազ. — Գեղարք, գեղեցիկ. — Խոյնչվլ, սպաննել. — Ապերտ, զէ:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Վերոզրեալն արձակի վերածեցէք:

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՏՈՂՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Դատելու համար լաւագոյն կանոնն է սպասել :

ԿՐԷՍՍէ

Ով որ հեռու նանապարհորդել կ'ուզէ, կը խնայէ իր հեծած անասունին :

ՌԱՍԻՆ

Լաւ է իրաւախոն ըլլալ բան քէ ժամանակը կորսնցնել դաս վարելվ: Խոհեմութիւնը կը կայտնայ լրսաւորեալ քանականութեան մէջ, անեղի իմաստութեան մէջ, եւ արդար խոհրդածութեամբ ինքինի վարելու արուեստին մէջ :

ՏԵՇԱՐՔ

Պէտք չէ մարդեր զատել բան երեւոյին, եւ պէտք է միայն կապուիլ անոնց հետ, որոնց վեհանձն եւ մատուր հոգին ծանօթ է ձեզ:

Աղեղն ի զուր կը խղճայ երբ հետև արդէն արձակուած է:

ՏԵՇՈՒԻԼԷՏ

Երկու անգամ խորհն՝ մէկ խօսելէ առաջ, եւ այսպէս երկու անգամ աւելի լաւ պիտի խօսիս :

Գ. ՊԻՆ

ԾԱՅԻՒՐ ԳԵԽ

ԴԵՂՓԵԱՆ պատգամ

Մարդ երեք միշակ մէկը չէ, երբ ունի առ ողջմութիւն եւ բազում քարի զգացումներ :

ԺՈՒՄԷՌ

Ես մէկ զործ միայն ունիմ, որ է ինքոյնին ուսումնասիրել, խոր մանել եւ մանաւանդ յաղբել ինքոյնինս, զիս արժանի բնելու համար հևմարտութեան հասնելու :

ՖԵՆԵԼՈՆ

Մեծ առաւելութիւն մը չէ աշխայծ միտք ունենալ, երէ արդարախոն չըլլայ: Ժամացոյցի մը կատարելութիւնն է ոչ քէ արագ բանիլ, այլ կանոնաւոր :

ՎՈՎՆԱՐԿ

Կրպակէ մը բարձրանալ ապարանք մը, գեղեցիկ է եւ սակաւադիպ, վեհապանէլ բարձրանալ հևմարտութիւն, անելի սակաւադիպ է եւ աւելի գեղեցիկ :

Վ. ՀԻՒԿՈ

Ա Շ Խ Ա Տ ՈՒ Թ Ի Ւ Ն

ԿԱԽԱՐԴԱՆՔ

Հին Հռովմայեցւոց ժամանակ կրեսինոս անուն հոգագործ մը փոքրիկ արտէ մը շատ աւելի գեղեցիկ հունձք կ'ստանար քան իր դրացիներն իրենց մեծամեծ կալուածներէն: Ասոնք անոր վրայ նախանձելով ամբաւտանեցին թէ կախարդութիւններ ի գործ կը դնէ ուրիշին հունձքերը իր արտօք քաշելու համար: Կրեսինոս ժողովրդեան առջեւ դատի կոչուելով եւ դատապարտութեան մը սպառնալիքին առջեւ ատեան բերաւ իր բոլոր մշակական կահուկազմածը, իր հումկու, լաւ սնած, լաւ հագուած ծառաները, իր լաւ շինուած գործիները, ծանր մարկեղներ, ծանր խոփեր, պարարտ եւ փայլուն մազերով կեղներ: «Ա:աւասիկ, ըսաւ, իմ կախարդանքս: Ես չեմ կրնար իմ տքնութիւններս ու քրտինքս միեւնոյն ժամանակի մէջ ձեզ ցոյց տալ եւ ձեր առջեւ բերել»: Միաձայն վճռով անպարտ արձակուեցաւ:

ԹԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌՈՒՐ. — Կոհուկալուն, ունեցած զործիք, —

ՄԱՐԲԵԼ, (յախա):

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Հիւանդ աշխատողը. — Թաղաքի մէջ կ'ապրէր շատ նշանաւոր մարդ մը: Նա դժբախտ ծնած էր եւ կա-

նուխէն կրսնցուցած էր բալելու կարողութիւնը : Բայց կրցաւ թշուառութենէ ազատիլ եւ նոյն իսկ օգտակար ըլլալ աշխատութեան շնորհիւ , իր անկողնին մէջ զրաղեցաւ մեքնագիտութեան , Կը շինէր ժամացոյցներ եւ երածշտական գործիներ :

Հինգ տարուան մէջ իր անկողնէն երեք անգամ միայն ելաւ ողողումի եւ հրդեհի պատճառու :

Մեռաւ նա մեծ հարստութիւն Թողլով՝ զոր իր աշխատութեամբ շահած էր :

ՀԱՂԱԳՈՐԾՆ ՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ

(Ա. Ռ. Ա. Ա.)

Հարուստ հողագործ մ'իր մահուան մահմին
Մօտ կանչեց իր մանչ զաւակներն արի ,
Եւ ըսաւ անոնց . «Միակ եւ վերջին
Պատուէրս է որ՝ Մի' երթեք օտարի
Վաճառի հանել , յանձնել հաւանիք
Հողն այն զոր թողած է ձեզ ձեր հայրիկ .
Զի անոր ներքեւ մի գանձ կայ բայուն :
Ո՞ր կողմ զըտնուիլն աղէկ չեմ գիտեր ,
Բայց քիչ մ'աշխատանք եւ կամք աննըկուն
Կըրնան այն գանձին ընել ըզձեղ տէր :
Ուստի այս տարի , երբ գայ օգոստոս ,
Առէ՛ք ձեր գործիքն — արօր , բրիչ ու բահ —
Բացէ՛ք , փորեցէ՛ք ամէն տեղ ակօս ,
Զի տրուրուած խորշ մ'անգամ չի մնայ ... » :
Մեռաւ հողագործն , իր որդիքն ուժեղ ,
Զըլապինդ բազկով գետինն հերկեցին ,
Տակնուվըայ ըրին հողերն ամէն տեղ . . .
Եւ թէպէտ հետքն իսկ չի գըտան գանձին :

Սակայն ա'յնքան լաւ հերկուած հողերէն
— երբ սերմանեցին — խիստ առատօրէն
Քաղեցին ցորեն , հաճար ու գարի ,
Եւ լաւ հասկըցան թէ՝ իրենց բարի
Հայրն ուզած էր նախ — մեռնելէ առաջ
իր զաւակներուն սորվեցընել քաջ
թէ՝ Աշխատութիւն գանձն է աշխարհի :

ԱՆԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵՍՆ

ՇԱՑՏՐԵԼԻ ՌԱՌԵՆ . — Արէ , բաջ . — Թառուն , ծածկուած .
— Աննան , անյազբելի . և — Տբորուն , բայխայուած . — Զլողէնոյ ,
զիդեր հաստատն :

ԸՆԹԱՑՔ ՇԱՑՏՐՈՒԹԵԱՆ . — Աղօրէ՛ եւ աշխատէ՛ . — Բարեպաշտ եւ յաջող երկրագործ մը զարնան ատեն աշխատեցաւ | իր զաշտին մէջ , աղը զրաւ , մշակեց , սերմանեց եւ ցաքանով նողերը հաւասարուց երբ այս ամէնը լմնցուց , զինարկը հանեց , ծունը զրաւ եւ վնտահու . Թեամբ աշքերը երկիր վերցնելով ըսաւ . և Աստուած իմ , ես իմ զործակատարեցի , բուկդ ըրէ ։ Եւ Աստուած իրկեց իրենց ժամանակին ցող եւ անձեւ , տաքութիւն եւ քաղցր արեւ : Գթութեամբ պահպանեց զայն երաշտութենէ , խոնաւութենէ , կարկուտներէ եւ սառոյցներէ եւ ծածկեց արտը հարուստ հունձով մը :

ԲԱՐԻՔԻ ՓՈԽԱՐԷՆ ԲԱՐԻՔ

ՀԱՅԱԳՈՐԾ ՏԱՐԵՍ

Երջանկայիշատակ Ղազի Սուլթան Սէլիմ Գ. ի թագաւորութեան օրով՝ Զըսլավ Հիւսէյին փաշա 10 տարի պաշտօնագուրկ ըլլալով՝ ամբողջ այս տասնամեայ միջոցին հացագործ Տաքէս անոր ապարանքին հաց կուտայ եւ երբեմն ալ դրամական փոխատութիւններ կ'ընէ, որով փաշան 15000 զրուշի պարտք մը կ'ունենայ, երբ Տաքէս կը պատրաստուի հայրենիք դառնալ: Ուստի օր մը կ'երթայ փաշային եւ յայտնելով թէ 8—9000 զրուշ հաւաքած ըլլալով կ'ուղէ փաշայէն ունեցած պահանջն ալ գանձել եւ այնպէս երթալ հայրենիք: Փաշան կ'ըսէ. « Տաքէս, դուն ի՞նչ խնդիրք կ'ընես, մինչդեռ ես ի՞նչ կը մտածեմ. մէկ երկու օրէն Դուրսպան Պայրամի է եւ իմ զիրքիս համեմատ պէտք է որ երկու, երեք ոչխար առ նուազն զոհեմ, մինչդեռ ես հիմայ ոչինչ ունիմ »: Տաքէս այն ատեն փաշային այս յայտնութենէն զգածուած՝ կը հանէ իր կամարը, անոր առջին կը թափէ իր հաւաքած ամբողջ դրամը և կ'ըսէ. « ԱՌ, փաշաՌ, դուն օրդ օր ըրէ, այս դրամը ուզածիդ պէս գործածէ. ես վեց ամիսէն հայրենիք կը դառնամ »: Փաշան շատ կ'ուրախանայ անոր այս ազնիւ վարմունքին համար: Վերջապէս 3 օրէն երբ թէ՝ պաշտօնի վրայ եղող եւ թէ՝ անպաշտօն փաշաները կը ներկայանան թագաւորին՝ իրենց յարգանքը մատուցանելու, Սուլթան Սէլիմ տեսնելով հոն Հիւսէյին փաշան, զանի իրեն եպարքոս կ'ընէ: Հիւսէյին փաշա՝ որ չէր մոռցած Տաքէսի ազնիւ վարմունքը, երբ սա

կուգայ իրեն չնորհաւորութիւնները ընելու, իր քով կը կանչէ եւ կ'ըսէ. « ՏաքէՌ, հայ սեղանաւորները ո՞ր խանին մէջ գրասենեակ ունին ». ՏաքէՌ կը պատասխանէ. « Գուկայի ճամբուն վրայ Հասան Փաշա խանը »: — « ՕՌ, գնաՌ եւ հոն սենեակ մը վարձէՌ. այսուհետեւ իմ սեղանաւորս ես »: Տաքէս այսուհետեւ սեղանաւոր մը կ'ըլլայ եւ եպարքոսին շատ սիրելի ըլլալով անոր չնորհիւ շատ գործեր կը կատարէ, որով կը հարստանայ եւ կը կոչուի Տաքէս Ամիրայ:

Օր մը փաշան Տաքէսի սիրուն անակնկալ մը ընել ուզելով կը հարցընէ անոր թէ, « Հայ սեղանաւորները ո՞ր գիւղին մէջ կը բնակին »: Նա եւս կ'ըսէ. « Խասդիւղի մէջ »: Ուստի փաշան կը հրամայէ Տաքէսին՝ որ երթայ Խասդիւղ եւ հոն օդասուն տուն մը գնէ իր հաշուոյն: Տաքէս հրամանը կը կատարէ. փաշան այս տունը եւ տեղը Տաքէսի վրայ ֆերադ կ'ընէ գաղտնաբար. յետոյ հրաման կը խրկէ Ակնայ կուսակալութեանը որ առանց վնաս մը հասցընելու, շատ զգուշութեամբ Պոլիս բերուի իր Տաքէսի ընտանիքը ամբողջութեամբ Պոլիս բերուի իր ապարանքը. հրամանը կը կատարուի եւ անվնաս Պոլիս կուգայ անոր ընտանիքը, որ փաշային իշենային միջոկուգայ կը զրկուի այն գնուած տունը, որ առցաւ Խասդիւղ կը զրկուի այն գնուած տունը և մէն կերպով կահաւորուած եւ ամէն ճոխութիւններով լեցուն էր: Օր մը փաշան Տաքէսը կը կանչէ եւ կ'ըսէ. « ՏաքէՌ, գիտես որ Խասդիւղ տուն մը առի՝ որպէս զի հայրթան ք երբեմն եւ ժամանակ անցունենք: ՕՌ, հոն երթան ք երբեմն առ ժամանակ անցունենք: Տաքէս կ'ընկերանայ անոր եւ Խասդիւղ երթանք »: Տաքէս կ'ընկերանայ անոր եւ Խասդիւղ այսօր երթանք: Տաքէս պատասխանայ անոր եւ Խասդիւղ կ'երթան այդ տունը: Եւ երբ տանը առջեւ կը գիւղ կ'երթան այդ տունը: Եւ երբ տանը առջեւ կը համանին, Տաքէս կ'իմանայ ներսէն Հայերու խօսքեր եւ կ'ըսէ փաշային. « ՓաշաՌ, ներսը ընտանիք կայ, ի՞նչ կ'ըսէ փաշային. « ՓաշաՌ, ներսը ընտանիք կայ, ի՞նչ պէս մտնանք ». բայց փաշան, « Հոգ միՌ ըներ, կ'ըսէ,

օտարական չեն» : Դուռը կը բացուի եւ Տաքէս ապ-
շութեամբ կը նայի եւ մտիկ կ'ընէ . իրեն այնպէս կ'ե-
րեւայ թէ ծանօթ են իրեն ու վերջապէս կը ծանչնայ
իր կինը , նունուշանը , եւ կ'ըսէ ուրախութեամբ .
«Դուն եւ նունուշան» . կը գրկէ իրենները ու կը համ-
բուրէ զանոնք :

Այս ատեն փաշան քրքիջներ կ'արձակէ եւ տանը
մուրհակը գրպանէն հանելով , կը յանձնէ Տաքէսին եւ
կ'ըսէ . «Յու ըրած բարիքիդ փոխարէնն է այս . կար-
տութեանս մէջ զիս չմոռցար . այս տունը քուկուդ է .
խերը տես , նոյնպէս ընտանիքիդ ու զաւակներուդ» :

Այս տունն էր ահա մեր հասգիւղի Գալֆաեան Որ-
բանոցը :

(Ա. Յանիկ գրուած)

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ԱՌԱՋԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Առաքինուրիւնը ըծաղկաց պէս անյօ բոյր կը ծաւալէ իր
ուրչ : Առանց առաքինուրեան ինչ կ'արժէ մեծ հանճար մը :

Զախողուրիւնն առաքինուրեան փորձն է : **ԿՐԷՍՍԵ**

Պէտք է յառաջանալու ջանալ արժանիքով եւ ոչ քէ պատ-
պանուրեամբ :

Միշտ առաջին կարգը դասեցէ սրտի ուղղուրիւնը եւ հաւա-
սարմուրիւնը :

Երեք բաներ՝ որոնցմոլ մարդ կեանին մէջ կը յառաջանայ
առողջ մարմին , մօսկեալ միշտ , ազնիւ սիրս :

Զարգույուրուրեաց մարդ աւելի դիւրաւ կը յաղը այսօր բան
վաղիւ :

ԿՈՄՓՈՒԿԻՈՆ

Նահիր դիւրաւ կը դեղեւի փափուկ պարագաներու մէջ . առա-
քինուրիւնը ուղղակի դէպ ի նպատակ կ'ու բրայ եւ չինաւ :
ՊՈԽԱՍ

Ինչ յարաբերուրիւն որ եւեսի նախանձէն դէպ ի բարենայան-
ձուրիւն , անոնց մէջ այնչափ նեռաւորուրիւն կայ որչափ մոլու-
թեան եւ առաքինուրեան մէջտեղ :

ԼԱՊՈՒԽԵՔՈՒ

Գույք այսօր հարուստ եք , կրնաք աղբատ բլլալ վաղի , ջանացէք
մեալ բարի եւ արդար :

Տեւական կապակցուրիւններ չկան մարդոց մէջ , երէ արժանի-
քի եւ առաքինուրեան վրայ հիմնուած չեն :

ՏԸ ԼԻՎՈՒ

Փափուկ սիրս մը ոչ այնչափ առած վերեւեն կը տառապի ,
որչափ անենցմէ զօրս կրնայ յաւաչ բիւրած բլլալ :

Ուրիշի վրայ բառած բարուրիւնը գերեք սերմանուած բա-
րուրիւն է :

Երբ սիրը խղճի հետ հումանայն բլլայ , խսկոյն զօրուրիւն եւ
ուրախուրիւննախիսի բլլայ եւ բարին զործել պիտի դիւրանայ :

ԷՌՈՒԷՏՍ ՆԱՎԻԼ

Գեղեցիկ զործոց մասնակից բլլալ է յօդարուրեամբ զովիւ զա-
նոնիք :

ԼԱՌՈՇՈՒԳՈՅՑ

Երէ պէտք է մեզի փառասիրուրիւննմը , բարիք զործելու փա-
ռասիրուրիւնը ունենանիք , այն միակ առաքինուրիւնը :

ԺԻՒԼ ՍԻՄՈՆ

Բարին դանդաղ է , վասն զի վարէն վեր կը բարձրանայ , չարն
արագ է , վասն զի վերէն վար կ'ույնայ :

Ա. ՏԻՒՄԱՆ ՀԱՅՐ

Հօր մը իր որդույն գրած նումակին մէջ կարցացի սա խատք
միշտ պահելու յաւան . պարկեց եւ յարատելող եղիր :

ՕՍԿԱՐ ԳՈՄԲԵՐԱՆ

Ս Ո Փ Ո Կ Լ Ե Ա

Մեծ Ողբերգակն Յունաց՝ Սովորկ՝ ունէր քարսիրտ
զաւակներ,

Որոնք յամող իր ժառանգին տիրանալու անհամբեր,
Տաղտուկ առթող իրենց հօրը մեծ տարիքէն գոհ չէին,
Դիտել տուին թէ ծերուկը, ա՛լ անարժան արուեստին,
Հստ դիպաց գործ կը տեսնէ, կ'երկնէ, կ'ապրի ըստ
դիպաց.

Կարծել տըւին թէ կեանքին հետ կը նըւազի ազօտցած
Զահն ալ տժգոյն՝ տարիներէն ծիւրած, ցնդած իր
խելքին:

Եւ ապերախտ իր զաւակներն ամբաստանքի դիմեցին
Սովորկի դէմ, ու դատարան տարին վըսեմ ծերունին:
Ունկնդիրներ շատ էին հոն, անոնց մէջէն ինք հան-
դարտ

Առաջ կ'անցնի, փառքի վաթսուն տարիներով է հպարտ,
Եւ երբ հարցում կ'ուղղեն իրեն, ինք վեր կ'առնէ
սիդարար

Իր ճակատ, ուր անմահութիւն արդէն փաղփուն
կը շողար,

«Զաւակներուս եւ իմ միջեւ արդար դրուի թող վճիռ,
«Ո՞վ իմաստուն Սթենացիք, խօսքիս եղէք ունկնդիր»:
Եւ պլուցեալ դատարանին հոն լսեցուց ողբերգուն
Վերջին երկը, գեղեցկագոյնն իր հոյակապ երկերուն
«Իդիպոս»ը կարդաց այն տեղ, ալեւոյթը ցրտահար
Պահ մը տաքցաւ թարմ տարիքի հըրայրքովը լսցավառ,
Իր ճերմըկած երկար ծամերն ու իր ճայն ալ տիրական,
Յուղուած աղքէն այնչափ յաճախ պըսակ շահած ճա-
կատն այն,

Ամէն սրտի մէջ կը սփռէ սոսկում մը սուրբ եւ ահեղ.
Դատաւորը կը գորովի եւ խուժանն է խելայեղ.
Իր տըզաքն իսկ, իր տըզաքը, ծունկի կուգան իր
դիմաց,

Արցունքներն են որ վըճռեցին. Սովորկ իր դատն է
շահած:

Թարգմ. Հրանտ Ասատրւ

ՄԻԼՎՈՒԱ

Ո Ղ Ո Ղ Ո Ւ Մ

Անձրեւաբեր հովեր կը ոլանան հիւսիսային ծովէն
որոտագին կը փչեն իտալիոյ դաշտերուն մէջ. ամ-
պեր կը փախչին անոնց առջեւէն՝ ինչպէս ոչխարաց հօտ
մը՝ զոր կը հալածէ գայլը. վերիվայր կ'ընեն դաշտեր.
կը տապալեն ծառեր. լճերու եւ գետերու վրայ սառը
կը խորտակուի ամէն կողմէ:

Լեռներու կատարը ձիւնը կը հալի եւ, կը գահավի-
ժէ հազարաւոր վտակներով. ամէն ձոր լիճ մը կը ձե-
ւանայ. գետեր կ'ուուին, կը բարձրանան: Իրենց մե-
ծամեծ ալիքներ կը բաղիսեն եղերքներն եւ կը թաւա-
լեն սառոյցի ստուար հատորներ:

Կոփածոյ քարէ կամարներու եւ սիւներու վրայ կը
բարձրանայ կամուրջ մը, զոր կատաղի ալիք հիմէն կը
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-
խախտեն, մէջտեղը կայ տնակ մը. հոն կը բնակի կա-

կախիք: Կամուրջը կը սասանի խուլ գզրդումով, մրբիկը կը
մոնչէ տնակին շուրջ. կամրջապահը կ'ելնէ տանիքին
վրայ եւ կը տեսնէ սոսկալի վատանգը: — «Ողորմած

Կրկի՞նք, գթա' ինձ, կորսուեցայ, կորսուեցայ, ո՞վ
ո՞վ պիտի ազատէ զիս»: — Ալիք կը գլորին եւ կը հարեալ ըլլայ: Երբ վտանգեալներ կ'ազատին ծովեղերք
ուածեն՝ ուժգին՝ կամրջին երկու ծայրերը, ասդիէն և հանելով, եւ ահա կամրջին մնացած մասն ալիքներուն
անդիէն կը խլեն, կը կործանեն միւն մը, յետոյ ուղի մէջ կը խորասուզի:

Մը. մէջտեղն հաստատ է տակաւին...: «Ո՞վ Աստ

«Փութա՛, կ'ազալակէ կոմսն, ո՞վ իմ քաջ բարե-

ուած, գթա' գթա' մեր վրայ»: —

Եւ ահա ազնուական կոմս մը կուգայ հոն, Ա Հօէ՛ք, միթէ լաւ չգործեց: Կոմսն ազնիւ սիրտ մը կը
ծփուն վրայ հեծած, ի՞նչ կը բռնէ կոմսը իր ձեռքի կրէ, բայց աւելի պանիւ եւ աւելի վեհ է այն սիրտն՝ որ
մէջ, քսակ մը լի եւ ծանր: «Երկու հարիւր ոսկի կը բարախէ գեղջուկին խոշոր ասուեայ կապային ներքեւ:

Նուրիեմ անոր՝ որ համարձակի այս թշուառներն ազատեց:

Եւ միշտ աւելի կը բարձրանան ալիք եւ միշտ աւելի կը մոնչէ հովը, եւ միշտ աւելի կ'ընկրկին քաջեր, սիւն մը կը թաւալի, որին սիւն մը եւս. կամարները մն գեղջուկը սրտազին և իր ուսը դարձնելով կը հեռանայ:

Պղրդումով կը տապալին:

«Անվեհեր եղի՞ք վտանգին առջեւ», կը գոչէ կոմսը
վեր բռնելով քսակը, ամէն ոք կը լսէ, ամէն ոք կը
վարանի և ոչ ոք երեւան կ'ելնէ. ի զուր կնոջ և որդւոց ձայնը կ'ազալակէր մրրիկներու մէջէն, օգնութիւն

Եւ ահա պարզ եւ հէք շինական մը յառաջ կուգայ ուղեւորի ցուպը ձեռքը, զգեցած խոշոր ասուեայ ըզ գեստ մը, այլ բարձրահասակ եւ առոյգանձն. մտի կ'ընէ կոմսին. կը հասկընայ անոր խօսքը. պահ մը վը տանգը կը նկատէ:

Եւ համարձակ, Աստուծոյ անունով, ձկնորսի առաջին նաւակին մէջ կը նետուի: Ազատարարն յաջողապէս կը հասնի նպատակին հակառակ յործանքին մրրիկն եւ կատաղի ալեաց: Բայց, աւաշ, նաւակի շատ անձուկ է ամենքն ի միասին ազատելու համար:

Եւ երեք անգամ կ'արձակէ իր նաւակն հակառակ հովերուն, ալեաց եւ մոլեգին մրրիկն եւ երեք անգամ յաջողապէս կը հասնի մինչեւ որ փրկութիւնը կատար

«Փութա՛, կ'ազալակէ կոմսն, ո՞վ իմ քաջ բարե-

կամս, ահա մրցանակդ. փութա՛ առնուլ զայն»: —

Ա Հօէ՛ք, միթէ լաւ չգործեց: Կոմսն ազնիւ սիրտ մը կը

ծփուն վրայ հեծած, ի՞նչ կը բռնէ կոմսը իր ձեռքի կրէ, բայց աւելի պանիւ եւ աւելի վեհ է այն սիրտն՝ որ

մէջ, քսակ մը լի եւ ծանր: «Երկու հարիւր ոսկի կը բարախէ գեղջուկին խոշոր ասուեայ կապային ներքեւ:

«Ոսկեով չծախուիր իմ կեանքս. ստոյգ է որ աղ-

քատ եմ, այլ շատ կուշտ եմ. տուր քու ոսկիդ կա-


մրցապահին՝ որ իր բոլոր ինչքը կորուցուց», կ'ըսէ

մը գեղջուկը սրտազին և իր ուսը դարձնելով կը հեռանայ:

ԸԱՅԱՏՐԵՒԻ ԲԱՌԵՐ. — Կոհո-

ծոյ, սաւած՝ կոկած. — Կողոյ, վե-

րացիու:



ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. —

Երկու գործառնեւր. — Սեմ (քառաս-
նամեայ): Մկրտիչ (քսանամեայ), եր-

կուքն ալ հիւսն, կ'աշխատիին լաս-
տակի մը վրայ. (Նկարագրեցէք).

յանկարծ լաստակը կը տապալի եւ եր-
կուքը կը մնան փայտի մը վրայ. սոս-

կալի տանապ այս երկու գործառն-
ութու մէջ: Մկրտիչ իր անձը կը նուիրէ

Սեմն ազատելու՝ որ ընտանեաց հայր է.
կարծ խօսակցութիւն. — Մկրտիչ գա-

հավէժ իշնալով կը մեռնի: Մեծարանք
այս վեճողի զորդաւորին:

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Ր

ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ԵԻ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Աշխատութիւնը կեանի՞ օրէնք է , ամէն սեղծման եւ ամէն յառաջդիմութեան օրէնք :

Լաւագոյն է մասիլ բան ժանգոտիլ :

ԼԱԳՈՈՏԷՌ

Սեւ ձեռքեր ճերմակ հաց կը կերցնեն :

ՏԻՏԸՆՈՅՑ

Աշխատութեան պառուղի վայելից բաղրագոյնն է :

ՎՈՎՆԱՐԿ

Ձեր արուեստը ձեր լաւագոյն բարեկամն է :

Ա. ՏԸ ԼԱՍՈՒ

Ամէն պարկես արուեստ պատուաւո՞ւ է :

ԹՈՔԸՎԻԼ

Զանձրութեան դէմ դեղն աշխատութիւնն է եւ ոչ թէ հանոյքք :

ԹՌԻՒԹՈԼԵ

Ճշմարիս փառքը եւ ճշմարիս ազնուականութիւնն այն է որ մարդ կ'սամայ իր աշխատութեամբ եւ արժանիօֆ :

Մարդ զնոնուակութիւն չզտներ երբ ամէն օրուան համբերատար աշխատութենէ եւ կատարուած պարտականութեան զիտակցութենէ զատ ուրիշ բանի մէջ կը փնտէ զայն :

Ժամանակաւ մարդոց մէջ գեղջուկներ եւ ազնուականներ կային , այսոր ամէնք հաւասար կը ծնին եւ այսուհետեւ ազնուականութեան մէկ հետն կայ . աշխատութիւն : Ճշմարիս ազնուականներն աշխատութեն են :

Զուսւրենութիւնը կը տաղեկացնէ , հանգիստը կը ձանձրացնէ , աշխատութիւնը կ'զբաղեցնէ :

ԹՈՒԱՍՏ

Քանի մարդ բիշ զործէ , այնչափ բիշ կը տեսնէ թէ ինչ կայ բ' հելիք :

ԼՈՂՄԹԵՆ

Քատարկութիւնը աւելի վեաս կը պատճառէ բան ամենէն աւելի տաճանելի աշխատութիւնը :

Անզործ կեանի մը ժամանակէն առաջ ման մըն է :

ԿԵՕԹԷ

Զանձրոյքն աշխարհի մէջ մուս գտած է ծուլութեան ձեռնով :
ԼԱՄՈՒԻՅԵՌ

Ծուլութիւնն որ նույոյ քուլութիւն մըն է , անսպառ աղբիւր է ձանձրութեանց :

ՏԵՆԵԼՈՆ

Զանձրոյքն որ կը մաւեցմէ ուրիշ մարդիկն՝ անծանօր է անոնց որ զիտէն զբաղիլ :

ՏԵՆԵԼՈՆ

Ծուլութիւնն անզզալապէս կ'սպառէ ամէն առաջինութիւնները :
ԼԱՌՈՇՖՈՒԳՈՅՑ

Ով որ բան մը չըներ , բան մը չարձեր , էս մը՝ որ կ'աշխատի , դատարկ մարդուն ոով մեծութիւն մըն է :

ՎԱԿՆԵՐ

Առանց բան մը ընելու ապրող մարդուն ձեռութեան իսրեբայի մը ձեռուրներն են :

ՓՈԼԻԿԴԻԷՍ

Մարդ միշտ պարապոյ ժամանակ կ'ունենայ , երբ զիտէ զբաղիլը :
ՏԻԿԻՆ ՌՈ՛ԼԱՆՏ

Երե բիշ աս կը սիրելէ կեանիք , մը՝ վատնէնէ կեանիք , վասն զի այն կերպասն է , սրով կեանիք նիւրուած է :

ՑՈԱՆՔԼԻՆ

Ժամանակ մի կորսնցնէնէ : Միշտ օգտակար բանով մը պարապեցէն : Համարեցէն ամէն զործէ , որ կարեւոր չէ :

ՑՈԱՆՔԼԻՆ

Կարգաւորութեամբ եւ ժամանակով մարդ գաղտնիքը կը գտնէ ամէն բան լաւ ինելու :

ԹԻՒԹԱԳՈՐ

Գուրք կարգ հաստացեցէն , սովորութիւնը զայն պիտի պահպանէ :
ԼԵՎԿԻՍ

ՀԱՐԵՍՈՒԹԻՒՆ

ՅՈՒՅԱՆԸ, ՎԱՐԴԵԸ ԵՒ ԹՄԻՒՆ

Երկու ծաղկունք զեղոյ մասին կը վիճէին .
Ճերմակութեանն համար շուշան շատ իշպարտ էր .
Եւ նաևրալիս վարդը կ'ըսէր թէ իր փայիին
Առջեւ ամէն յարդ ընծայել յաւէտ պարտ էր ,
Գիտնալով թէ դից հրաշակերտն է աննըման .
Խսկ շուշանը պէտք է ճանչնալ լոկ զարդ երկրի :
Երկնքի տակ չէր գըտներ նա եւ ոչ մէկ բան՝
Որ կարենար ըլլալ իրմէ վեր հաճելի :
Սյս կարեւոր կագ ու կոռուխն իսկ մէջ ահա ,
Հոն այդ վիճով ծաղիկներուն մօտ մանիշակ
Կը զարդարէր պարտիզին գորդը դալարեայ .
Ոչինչ կ'ըսէր , այլ կը բուրէր նա միայնակ :
Գովեսաններուն իրենց , իրենց ալ անտարբեր
Ծերուկ թմբի մը անհամբեր
Վերջին խօսքի չըսպասելով այսպէս կ'ըսէ .
« Զեր ամենքէն վեր կը դասեմ ևս մանիշակ ,
« Ամէն տեղեր կը սփռէ նա բոյր անուշակ ,
« Եւ բաց ատկէ , նա համեստ է » :

ԲԱՅԱՏԵՐԵՎ ԲԱՅՆԵՐ. — ԳԵԼ, զեղիցլուրին. — ՆԹԻՇԻԴՐ պակասամիս. — ԹՐԵՒ, ծառ մէ (օխլամնոր):

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԾԻՐՈՒԹԵԽԱՎ. — Բարակովին. — Ամառ է. Կ'աշ-
խատի բարակովին. — Կ'ուգէ մեծ մէկն ըլլալ : Այս ատեն ողի մը կը
ներկայանալ անոր եւ կ'ըսէ. — «Եղար ։» Եւ բարակովիը կ'ըլլայ մեծ
մէկն . բայց ան ա արեւը զինը կ'արբ . — «Ահ, կ'ըսէ, իցի՞ւ արեւ ըլ-
լայիր . Խոհին միջոցնեւ մէջ կը փայլի ճանանչագեղ . բայց ամպ մը յան-
կարծ կը ծածկէ պանի . կ'ուգէ մազ ըլլալ եւ կ'ըլլայ . յորդ անձրեւ կը
տեղացնէ իր կողքեւն, եւ միայն ժայռ մը կ'պահանարեն հեղեղներուն .
կ'ուգէ ժայռ ըլլալ եւ կ'ըլլայ: Բայց կը տեսնէ որ բարակովի մը իր առա-
րոտը կը փօրէ. ուրեմն կ'ուգէ բարակովի ըլլալ եւ զարթեալ նախկին վի-
ճակին կը փոխուի : Պէտք է համեստ ըլլայ :

ՊԵՏՐՈՎ ԴՈՒՐԵԱՆ

Պետրոս Դուրեան այն պարզ հոգիներէն է, որնց
յատակը մէկ ակնարկով կը տեսնուի, առանց մանուա-
ծի, առանց թաքուն խորչերու, մերկ՝ իր բարութեան,
իր միամառութեան եւ իր ազնուութեան մէջ։ Միակ
խառնուրդը, որ կայ իր մէջ, տարօրինակ միացումն է
զուարթութեան եւ թախծութեան, միացում մը, որ
սակայն այնչափ բնական եղած է, որչափ տարօրինակ։
բնութիւնը զուարթութիւնը տուած էր իրեն, կեանքը
թախծութիւնը տուաւ, եւ երկար ատեն դիմանալէ յե-
տոյ, օր մը եկաւ, ուր առաջինը տեղի տուաւ երկոր-
դին։ Իր գեղեցկութեամբ, իր առողջ ու բարեձեւ կազ-
մուածքով, իր անզուգական տաղանդով, իր զուարթ
բնաւորութեամբ, այդ տղան՝ ուրիշ միջավայրի մը մէջ,
կատարեալ արուեստագէտ մը պիտի ըլլար ամենէն
գնահատուած, երջանիկ։ Պետրոս Դուրեանի նկարագ-
րին գլխաւոր յատկանիներէն մէկն ալ երկչոսութիւնն
էր։ Ընկերութեան մէջ մտած չլլալով, իր ընտանիքին
եւ քանի մը մտերիմ բարեկամներու անձուկ շրջանակին
մէջ ասհամանափակ անցնելով իր կեանքը, կանացի ա-
մօթխածութիւն մը ստացած էր։

Որչափ երկչոտ, այնչափ ալ խոնարհ եւ համեստ
էր։ Երբէք իր վրայ ամբարտաւանութիւն, ինքնագովու-
թիւն, հպարտութիւն տեսնուած չէ։ Իր վրայ մեծ հա-
մարում չունէր։ Իր գրուածները կը նկատէր իրը խան-
դավառ սրտի մը ճիչերը, թախծագին կեանքի մը զե-
ղումները, առանց խորհելու թէ արուեստի մը տեսա-
կէտով որ աստիճան յաջողած էին անոնք։ Դուրեանի
համեստութեան հաւասար եղած է իր հեղութիւնը։

Փափուկ ու մեղմ բնաւորութեամբ, ամենուն վրայ տարածելով անհուն գուրգուրանք մը, չճանչնալով բարկութիւնն ու ոխը, այդ տղան երեւոյթի մը տպաւորութիւնը թողած է իր ծանօթներուն վրայ, կարճատեւ ու գերբնական երեւոյթի մը :

Ա. Զ.

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ՓԱՓԱՐՆԵՐՈՒ ԶԱՓԱԽՈՐՈՒԹԵԸՆ ԵՒ ՀԱՄԵՍՏՈՒԹԵԸՆ ՎՐԱՅ

Ինչ որ ըլլայ ձեր տաղանդը, համեստ եղիք :

Պէտք է արժանանալ զովեսից եւ խոյս տալ անոնցմէ :

Թափուն գեղեցիկ գործերն ամենէն աւելի յարգի են :

ՖԱՍԳԱԼ

Համեստու իւնն արժանիքին զարդն է, ոյժ եւ բարձրացում կուտայ՝ անոր :

Լոյս մը եղիր առանց այդպէս երեւալ ուզելու :

ԼԱՊՐԻՒՑԷՌ

Խոնարի եղիր, ինչ փոյք

Քեզ զօրեղ, մեծասուն,

Շունչ մը զայնս տանի ռոյս .

Խիս նրգօր զօրութիւն

Ե յաւէտ սիրս անմեղ :

Վ. ՀԵՒԿՕ

Պէտք է մարդուս զոն ըլլալ իր ունեցած դիրքով եւ կարելի եղած բոլոր օգուտը խաղել անիկ : Զկայ վիճակ մը, որուն մէջ խոհական մարդ մը մսիքարութիւն մը չզտնէ, որչափ ալ դժնդակ ըլլայ այն :

Մրշանկութիւնը ժամացոյցներու պէս է . ասոնք որչափ իիշ կնճուս ըլլան, այնշափ իիշ կ'աւրուին :

ՏԱՆՖՈՌ

Գոհունակութիւնը հարսութենէն վեր է :


Եթի մարդ կեանքէն կը տրնջայ, գրեթէ միշտ պատճառն այն է

որ անկարելին ուզած է :

Է. ՈԸՆԱՆ

Շարադրութիւնք Պատկերաւ

ՅԱԿՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԱԿՈՐՆ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ — 1. Յակոր տանելեք տարու՝ կահագործի (թուրա-ման-ճը) առակերտ է : — 2. Տանելուր տարեկան եղած ատեն լաւ գործաւոր է . իւր վարպետ նախամեծար կը սեսէ իւրկել զանի իւր յահանորդաց : — 3 Ամուսնացած է, իւրակէ է, կը կարծէ՞ որ ժամանակու տան մէջ անցունէ, ո՞ւ . — Ժուռ կուզայ իւրենենիւր ժամանակը տան մէջ անցունէ, ո՞ւ . — Ժուռ կուզայ իւրենենիւր հետու առաջաւեց պատճեալն զարուն հետ : — 4 Խնայողական առկդի իինաւուց պատճեալն զարուն հետ : 6. Յակոր իին իր զիսուն կը գործէ : — 6. Եւր գործեր յուսալից են :

Հ Պ Ա Ր Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ե Ա Ռ Ը

(Հին առակ)

«Կաղնի մ'եմ ես յաղթ ու վըսեմ,
Բարձր, հաստարմատ եւ հուժկու,
Գլուխս հանի ամպերու սեմ,
Ծաղրէ կայծակն ահարկու :

«Իմ թանձր ու թաւ ոստոց մէջէն
— Անյաղթ մազեր Սամփսոնի, —
Վայրագ հովեր ի զուր փըչեն,
Յորոց աշխարհ սասանի :

Արեւ, անձրեւ, ձիւն ու կարկուտ,
Տարեց զայրոյթն, ոփ ու քէն,
Զեն խորտակեր ոյժս անկապուտ,
Ես չեմ վախնար երկնքէն . . . :

«Ճիւղերուս մէջ պատըսպարին
Թռչնոց բոյներ բազմաթիւ,
Որոնց զըւարթ երգ ու պարին
Ականջ դընեմ ցայդ ու տիւ :

Շուքիս ներքեւ հովիւք յամեն,
Մոռնան, վիշտ, ցաւ, ամէն բան,
Մինչ փառքս երգեն սարեակք ամէն,
Եւ սոխակներ օրհնաբան :

«Ոտներուս տակ բոյսեր բոլոր,
Թըզուկ, գաճաճ են չնչին,
Որք շուտ կամ վազ, ոլոր մոլոր,
Կոտրին, փըշրին, կորընչին :

«Ես անսասան եւ պերճ կոթող,
Ապրիմ, տեւեմ ծառ հըսկայ,
Զիս տապալող կամ ինձ յաղթող
Աշխարհիս մէջ ոչինչ կայ : »

— Մար բընութիւնն արդար կիրքով
Անոնց դէմ որ յոխորտան,
Հըպարտ ծառին արմատին քով
Ո՞րդ մը դըրաւ անպիտան :
ԱՆԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ.

ԹԱՑԱՏՐԵԼԻ ԹԱՌԵՐ. — Յ-րոց, գրաբար նորվման ձեւ, կը
նւանակէ որոնցմէ. — Յ-րէ, գիւեր. — Պէրէ, փառաւոր. — Յ-
իւրառաւ, հպարտանալ :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Այլաբանութիւն մը. — Նայատի
մը արձանը կար երեմն անտառին մէջ. անոր ստորոտէն աղբիւր մը կը
բղնէր եւ մարդիկ զուր խմելու համար կը ծուեին եւ նայատը կը հպար-
թուար, կարծելով թէ իրեն տոշիւ երկրպարութիւն կ'ընեն. — կը ցաւի
նա, երբ ամառը աղբիւրը կը ցամբի. ոչ մէկը կուզայ հոն. բայց երբ
ջուրը կը հոսի, դարձեալ խմողներ կուզան : — Ծերունի Փաւոնայ մը
իրողութիւնը կը բացատրէ նայատին : Անոր խորհրդածութիւնները :

ԱՌԱԾՆԵՐ ՆՈՒԱՃԵԼԻ ԹԵՐՈՒԹԵԱՆՅ ՎՐԱՅ

Մերութեան մէջ լումբ անձնասիրութեան վիճակեալ բախտն է:
ՊՈՍԻՒԷ

Խամուլ սիրս մը չկրնար զերծ մնալ ձանձրոյթի տանշանքէն :
ԿԵՕԹՔ

Մարդ ուշափ ժիշ խորհի իր վրայ , այնչափ աւելի երջանիկ
Կ'ըլլայ :

Ա. ՎԷՍՍԻՈՅ

Փոքրոգիները փոքրազոյն բաներէ կը փիրաւորուին :

ԼԱՌՈՇՇՈՒԳՈՅ

Ով որ բանէ մը չկախնար , իր անձին վրայ չափէն աւելի կար-
ծիք կ'ունենայ :

Նախանձը դանին մըն է որ խոկոյն կը պատճէ իրմէ բռնուղդ-
ները :

ՍԵՆ ՎՀՆՍԱՆ ՏԸ ՓՈԼ

Ազահութիւն , փառասիրութիւն , նախանձ եւ բարկութիւն աւելի
մեծ եւ վասնաւոր վերթեր են նողիներուն մէջ բան թէ խաղաւար-
ները եւ կեղերը մարմնոց մէջ :

ՖԵՆԵԼՈՆ

Ով որ ուրիշին վրայ կը խնդայ , պէտք է վախնայ , որ մի' գուցէ
ուրիշներն ալ իր վրայ խնդան :

ՄՈՒԻԷՌ

Խ Ա. Թ Ա. Խ Ո Ւ ի Թ ի ի ն

Վ. Ա. Ր Պ Ե Տ Տ Ա Ն Կ Օ

Եքս քաղաքի փողոցաց մէջ
Զըւարթ յուզում մը կը տիրէր ,
Թափուր թողած իրենց տուն տեղ
Այր ու կին գուրս էին թափեր :

Իւր մարդոց հետ պալատական
Կարոլոս ինքն ի տես կուգար ,
Զի այդ օր Մայր-Եկեղեցւոյն
Շինուածն հասած էր ի կատար :

«Տէրն հաճութեամբ պիտ' բնակի ,»
Կայսրն սկըսաւ բարձրաբարառ ,
«Այդ վեհավայր տաճարին մէջ
Զոր կանգնեցինք իրեն համար :
Մեր ժիր ձեռաց երկարամեայ
Զանքին փոխան՝ ձօն երկնային
Առատ չնորհաց պիտի բաշխի
Մեզ այս տան մէջ աստուածային :

«Սակայն պակսի վըճիտ ձայնով
Բերանն որ մեզ այս տուն կոչէ ,
Սըրբավայրիս մէջ երկնատուր ,
Երբ շընորհաց աղբիւրն հոսէ :
Վառ շեշտերով ու զուարթ թինդով
Զանգակը դեռ մեզ կը պակսի .
Ուստի ձուլիչն վարպետ Տանկծն
Սէն-կալ քաղքէն բերէք ինծի » :

Ճարտարագործը կոչուեցաւ ,
Ում Կարոլոս իշխանաբար
Տուաւ առժամայն անխառն հանքէ
Զուր լիտր արծաթ երեք հազար ,
Ու պըղընձի , երկաթի ձոյլ
Տըւաւ անոր յորդ , լիտլի ,
Եւ հրամայեց աշխատանոց
Յատկացունել յարմար տուն մի :

Գործի սկսաւ վարպետն յայնժամ
Ու կ'աշխատէր անխոնջ փութով,
Միայն որ եւ է մարդու առջեւ
իր գուռը փակ պահէր ինսամով։
Ո՛չ վասն զի իր միտքն ու ուշ
կը խանգարէր գուրսի մըլուր. —
Չուտ արծաթն էր փոխանակած
Անագին հետ անարդ լուսուր։

Եւ երբ անցան շաբաթք երեսակ,
ի գլուխ ելաւ իւր մեծ վաստակ.
Խորտակուեցաւ կաղապարը.
Ո՞հ, գեղապահն կ'ծպտի զանգակ։
Պատկերները տեսէ՛ք պայծառ,
Տող տող խօսքե՛ր խորհըրդաւոր,
Զինանըշանքն արեգնաշող.
Կեցցէ՛ շինողն արուեստաւոր։

Ժողովուրդը ուրախ դիմօք
Պասակաձեւ չորս դին պատէ,
Բայց մետաղին շողիւնին մէջ
Ոչ ոք կեղծ փայլ մի կը դիտէ։
Ի վեր քարշեն զանգակն, ահա՝
Աշտարակին մէջ կը ճօճի.
Ուժգին հնչմամբ անոր բաղխին
Ցնծուն գոչիւնք խօլ ամբոխի։

Ու գուրս կուգայ կարոլոս կայսր
Զանգակահարն ըլլալ առջի,
Զեռքըն առած շարժէ պարան,
Հայն չի լըսուիր իր ականջի։

«Մեղքն իմ ուժին չէ բընաւին,
Որ շարժած է քան զայս մեծն ալ.
Գործին մէջն է սորա պատճառ.
Վարպետն ինծի փութա՛յ թող գալ։»

Ու հրապարակ կուգայ Տանքօ,
Մոլեգին հուր մ'աչքին մէջ վառ.
Դողդով քայլով կ'առաջանայ,
Չուանէն քարչէ կատաղաբար։
Յանկարծ դըրդիւն ու ճարճապիւն
Գերաններէն տան արձագանգ.
Կոչնակի թակն իյնայ բարձրէն,
Ու խարդախին ջախջախէ գանկ։

Երբ կը տեսնեն զայն կործանուած,
Արիւնն հոսող գետի նըման,
Կապչի ամբոխին, ու իր աչքեր
Դեռ նոր բացուին ճշմարտութեան,
Ու կը լըսեն շուրջըն ամէնք.
Կը խօսի կայսրն ալեւորիկ.
«Ուր Աստուծոյ ձեռքն յայտնուի,
Հօն շե՞ն խօսիր այլ եւս մարդիկ»։

Թարգմ. ի Գերմ. բնագրէ
Ու. Յ. Պետական

ՎՈԼՖԿԱՆԿ ՄԻՒԼՆԷՐ

ԹԱՅՏԱՏԵՐԵՎ ԹԱՌԵՐ. — Ու-է, գրաբար հոլովման ձեւ, որուե
կը նեանակէ. — Սուր, ցած. — Երեւուն, երեխ, — Աւելիութեան, արե-
ւէն փայլած. — Թառ, (քօզմագ)։

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Հերսկս եւ փայտահարն. —
Փայտահար մը կը կորսնցնէ իր կացինը. կը տիրի. (ինչն). յուսահատ
Փայտահար մը կը կորսնցնէ իր կացինը. կը տիրի. (ինչն). յուսահատ
Կաղօթէ Արամազդի, որ կը խրկէ անոր զշերմէս եւ սա խկոյն կը ներ-
կայանայ փայտահարին եւ կը ցուցընէ ոսկիէ տապար մը. Բայց պարկեշտ

ԵԱՀՓԵԱՀՓԵ

Խօսքը անհամ, շարժումներն անիմաստ, քիչ մըն ալ շաղակրատ է դա՛: Սնամէջ զլուխ մը եւ պարապ սիրտ մ'ունի, չգիտեր խորհիլ ու զգալ. այս է պատճառն որ համ չես առներ անոր խօսուածքէն: Նա չգիտեր թէ ի՞նչչափ գէշ տպաւորութիւն կ'ընեն իր ըսածներն իր խօսակցին վրայ: Իւր խօսքին իւրաքանչիւր բառը մարդարիտ մըն է իրեն համար. ինք կը կարծէ որ իւր ձեւերն ու շարժումներ զզլխող չնորհ մը, օծում մ'ունին: Նա բան մըն ալ չգիտեր եւ գիտնալ կը կարծէ: Տգիտութիւնն է անոր գիտութիւնը: Մարդ կը զզուի նոյն իսկ անոր ներկայութենէն, ընդհակառակը նա համոզուած է թէ ինքն անհրաժեշտ մըն է: Ուրիշն զգացած սրտնեղութիւնը չկրնար կշռել. սրտի փափր կութիւն ըսուածքը չէ՛ իրեն համար:

Բնտրող միտք մը, լարուած ուշադրութիւն մը բա-
ւական է քեզ այդ աղասոտ արարածը ճանչնալու համար։
Մտացի եւ միանգամայն զգայուն արտի տէր եղողներ
շաղփաղփ չե՞ն ըլլար։ Ասոնք անկեղծութիւն են համակ։
ԲԱԲԴԵՆ ՎԱՐԴ.

ԲԱՏԱՏԵՐԵԼԻ ԲԱՆԵՐ. — Շաղինդ, շատախու. — Զգիլել, մրա-
պուրիչ.

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԶԱՅ ԴԱՐԸ

Վանայ հիւսիսային կողմը, Դուլաշէն գիւղին մօտերը, կայ Շեղայ դարը կոչուած հողային բլուրը։ Ասո՞ր վրայ հետեւեալ զբոյցը կը պատմուի։

Մէկ հարուստ, բայց ագահ կալուածատէր քաղաքցւոյ ցորենի շեղջ է եղեր: Կալի ժամանակ, ինչպէս սովորութիւն է մինչեւ ցայսօր, ֆախիները, Հայոց տէրատէրներ ու վանականները գեղէ գեղ կը շրջին, ցորեն կը ժողվեն, նոյնպէս ամէն կարգի աղքատներն ու չունեցողները, մշակներ ու վարձկանները: Կալմաս կ'ստանան կալատէրներէն: Մրջիւններու կարաւանը եւ ճնճղուկներու երամը թիւ ու համար չունին, որոնք կը կրեն ու կը կրն: Իսկ այս ագահ տանուատէրը ամենայն խստասրտութեամբ կը հսկէ իր ցորենի շեղջին եւ ամենեւին ողորմութիւն չիտար: Խեղճ սարեկներն ու արտոյաններն ալ կը քարոտէ: Աստուած կը պատժէ ասոր խստասրտութիւնը եւ բոլոր այդ ցորեն իր տեղը կը դառնայ հողի շեղջակոյտ մը: Անոր շուրջը կը ցուցնեն նաեւ այս մարդու սայլը, որ որայները բարձած կու զար, սայլորդներով ու սայլին լծուած գոմէշներով մէկտեղ քար կտրած, նոյնպէս եւ կալուածատէրը, որուն սիրտն արդէն յար էր:

ԹԱՑԱՏՐԵԼԻ ԹԱՌԵՐ . — Շեղ, դեղ, կոյս . — Կալ, հարման .
— Կալու, կալի մաս . — Կաբառա, խումբ . — Երան, խումբ (բըռչ-
ցոց) . — Քար, փոխաքերաքար զործածուած՝ կը նաևնակէ անգուր:

ԸՆԹԱՑՔ ՀԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Միջամի իղձը . — Իսքու լր
արբանեակներով Փռիզիա եկած էր : Իր դաստիարակը, Սիլենոս կանգ

Կ'առնու աղբերի մը բով՝ ուր Միջաս, Փոխզիոյ Թագաւորը, զինի էնել տուած էր՝ զանի հրապուրելու համար։ Սիդենոս այնքան կը խմէ Թմրած զետին կ'իյնայ եւ հովիններ կը տանին զանի Միդասի արքունիք Տանօրեայ ինչոյք ի պատի Միջենոսի եւ յետոյ Միդաս կը տանի զան Լիդիա թաքոսի յանձնելու։ Ոս՝ երախտազիտութեամբ կ'ուզէ արքայի որ եւ է իղզ կտարել։ Միդաս կ'ուզէ որ ամէն ինչ որուն զպի, ոսկի փոխուի . կ'ընդունուի ինդրուածքը։

Կ'անցին անտառէ, արտերէ, ամէն ինչ ոսկի կ'ըլլայ. տուն կուզայ դոներ, կահեր . . . ոսկի։

Միդաս կ'արթըննայ. սեղանը, ուր ամէն ինչ ոսկի կը փոխուի թուսահատ, կը ինպէ թաքոսէն ետ առնել այդ պարզեւ. թաքոս կ'ը դունի, կը հրամայէ անոր երթալ լուացուիլ Պատու գետին մէջ, այնուհետեւ կը Թաւալէ խիճ եւ աւազ ոսկի։

Ո Խ Ա Լ Գ Ա Տ Ա Ս Ա Ն

Ի Մ ՀԱԳՈՒՍՏԸ

Ո՞վ իմ խեղձ հագուստ, անուշ բարեկամ,
Թէպէտ պատուած՝ հին իբրեւ Աղամ,
Բայց յաշող թէ վատ երկար տարիներ
Դուն եղար իմին անբաժան ընկեր.
Սիրեմ յիշատակդ, ո՞վ իմ հագուստ հէք,
Մերկանալ զքեղ չեմ ուզեր երբեք:
Թող սիրահալներ նորածեւութեան
Անյողդողդ կամքիս վրայ հիանան.
Անձնական փորձով ես գիտեմ արդէն։
Այս դարուս մէջ մարդն հագուստէն դատեն,
Սա աղնուականն որ ահա տեսնաս՝
Որ կը հագնի նուրբ եւ հարուստ կերպաս,

Թէ հագուստն առնես՝ կրնա՞ս հաւտալ դուն
Իր շարժուձեւէն ասպետ մ'ըլլալուն։
Ո՞ւր է այն շընորհ, այն նախկին տիպար,
Այն կացը վեհանձն ու քաղաքավար.
Առաջ խեղձ կանանց կանգնէին պաշտպան,
Իրենց կնոջ իսկ հիմա ծեծ կուտան։
Այլք կը սրտմշտին ու հանեն աղմուկ
Թէ չըսեն իրենց «Տէր աղնուաշուք»։
Բայց այս տիտղոսին գէթ արժանաւոր
ի՞նչ ունին թէ ոչ հագուստ իառաւոր։
Ռամիկն ալ անմիտ քծնի, կոտըլուի,
Գիտէք, ի՞նչ բանի առջեւ, հագուստի։
Այսպէս ընդառաջ այն աւանակին
Երբ արձան ոսկի վերայ շալակին
Բեռցած կը տանէր հեղիկն արարած։
Երկիրպագանէր ամբոխն երկիւղած։
Սիրակա՞ն հագուստ, երբեք չերեւցսը
Ուսերուս վերեւ, սին փառքի համար։
Ոչ փոխան պարտքի քաշկոտուեցար դուն,
Եւ թէպէտ հինցած՝ թէպէտ պատառուն
Բայց քրտանց շահովիլ իմ օրինաւոր
Ես զգարեցի արժէքը բոլոր։
Թեւերուս ծայրէն կախուխն թել դերձան,
Անոնք վաղեմի փառացս են նըշան։
Անոնք մաշեցան երբ խանդով վառուած
Գրէի աշխոյժ տաղեր ու քերթուած։
Հոս ուր ծալլուի հագուստն իր վրայ՝
Սամանքսիս մօտ կոճակ մը չիկայ.
Տամանէն ինը հատ մնացին հիմա,
Ո՞վ անման մուսայք, ձեր թիւն է ահա։
Ստակի յուսով՝ դատարկ ու տխուր

Գրպանս որոնեմ ստէպ, բայց ի զուր.
 Եւ սակայն ասոր համար չեմ ցաւիր,
 Մանաւանդ կրկին աշխուժով ու ժիր
 Կը գրեմ ու դրամ կը շահիմ հաղալ,
 Ինչ աղուոր բան է բանաստեղծ ըլլալ:
 Ո՞վ իմ պատռած հագուստ սիրական,
 Ո՞վ իմ հարազատ ընկեր անբաժան,
 Իմ երջանկութեան դուն եղար պատճառ,
 Ուստի կը սիրեմ ուրախ եւ կայտառ
 Քեզի հետ ապրիլ՝ ազնիւ մտերիմ,
 Զի քեզմով ճանչնալ մարդիկը սովորիմ:
 Երբոր վայելուչ եւ դեռ գեղեցիկ
 Դուն կը փայլէիր՝ այն թեթեւողիկ
 Ընկերութեանց մէջ, ինծի ամէն ոք
 Գլխարկ կը հանէր խորին յարդանօք.
 Ուր որ երթայի գլուխ բարձր ու սէդ
 Կ'ըսէին ինծի «Սանկ վեր հրամմեցէք»:
 Խոսէին ինծի հետ մեծատունք ալ,
 Շառայք կոչէին զիս վսեմափայլ.
 Ափսոս իմ հագուստ, բարեկամ ազնիւ,
 Քեզի արուէին այսքան փառք պատիւ:
 Հիմա քու տեսիլ գունատ՝ պատառուն
 Այլ եւս հրապուրէ աչքեր ոչ մէկուն.
 Շատ տեղ երեսիս պոռան կոշտաբար.
 «Ատանկ հագուստով ներս մտնալ չըլլար»:
 Երբ այցի երթամ, ծառան կը գոչէ.
 «Է՞ն ձեզի համար էֆէնտին հոս չէ»:
 Ամէնքն ալ զգոյշ կը փախչին քովէս,
 Զի վախնան թէ փոխ ստակ խնդրեմ ես
 Գնելու համար վերարկու մը նոր.
 Ո՞վ իմ խեղճ հագուստ, հին կտոր կտոր,

Կը տեսնես հիմա, բարեկամ ազնիւ,
 Թէ քեզ արուէին այն փառք ու պատիւ.
 Ես քեզմէ գոհ եմ, բարի մտերիմ,
 Զի քեզմով ճանչնալ մարդիկը սովորիմ:
 ԿՈՒԱՏԱՆԵՈՂ Թարզմ. հտակերէնէ
 Խալացի բանասեղծ Մ. ԱՃԵՄԵԱՆ

ԱԻՌՆԶՈՒԹԻՒՆԸ ԹԱՆԿԱԳԻՆ ԳԱՆՉ ՄԸՆ Է

Պետրոս անունով գործաւոր մը՝ որ շատ օրերէ ի վեր
 կը ճամբորդէր գործ գտնելու համար, պանդոկ մը մտաւ
 կազդուրուելու և հանգչելու, վասն զի շատ յոդնած էր:
 Հազիւ նստած էր, տեսաւ պանդոկին առջեւ գեղեցիկ կառքի մը հասնիլը, որուն մէջ շատ լաւ հագուած
 մարդ մը կար՝ որ բերել տուաւ կտոր մը խորոված եւ
 շիշ մը ազնիւ գինի: Շատ մը խոնարհութիւններով՝
 բերուեցան իրեն՝ ուղածներն իր կառքին մէջ:

Պետրոս հակառակասիրութեամբ եւ նախանձով կը
 դիտէր զանի. «Ա՛հ, մրմնջեց, եթէ միայն ես այս մար-
 դուն տեղն ըլլայի»:

Հարուստ ճամբորդը հասկըցաւ Պետրոսի դժգոհու-
 թիւնը եւ ըսաւ անոր. «Կը յօժարիք ձեր դիրքը իմի-
 նիս հետ փոխելու»:

— Ո՞ւ, անշուշտ, պատասխանեց գործաւորը առանց
 վարանելու: Թող պարոնը հաճի միայն իջնել իր կառ-
 քէն եւ ինձ յանձնել ինչ որ ունի, ես սիրով պիտի տամ
 անոր բոլոր ունեցածս: »

Հարուստ մարդը իսկոյն պատուիրեց իր ծառային
 զինքը կառքէն դուրս հանել. Աստուած իմ, ի՞նչ տե-

սարան, իր ոտքերը բոլորովին հաշմ էին, չէր կրնար ոտքի վրայ կենալ, ոչ քալել առանց երկու անթացուակներու. «Տակաւին կը փափաքի՞ս ունեցածդ իմինիս հետ փոխել», հարցուց չարամտութեամբ : —

«Աստուած չընէ, պոռաց Պետրոս, լաւ կը սեպեմ իմ սրունքներս հազար ձիու սրունքէն : Աւելի կը սիրեմ սեւ հաց ուտել եւ իմ տէրս ըլլալ քան թէ սնանիւ խորովածով եւ գինիով եւ տեսնել զիս անդադար ուրիշներու ձեռք մատնուած» :

Այս խօսքերուն վրայ իր պայուսակն առաւ եւ ուրախութեամբ նորէն ճամբայ ելաւ :

Թաշտրելի բառեր — Հուկ, անդամներ վնասուած, սախար,



ԸՆԹԱՑՔ ՇԱՐՈԿՐՈՒԹԵԱՆ . — Փոյրիկ գաւարին հաղածումը : Անիկ իր ամուսնութեան առջի տարիներուն մէջ չէր համարձակեր իր ամուսնոյն դիտողութիւններ ընել, (ըսէր Թէ ինչն) . — Պետրոս ամէն առուու զաւած մը օղի կը խմէր . (Անիկ Բնչ կը մոտածէր անոր վրայ) . Կամաց կամաց Անիկ համարձակեցաւ . (Իչ բան անոր իրաւոնք տուաւ այս մասին) : Օր մը Անիկ շատ կանուխ ելաւ լաւ ապուր մը պատրաստելու համար . (իր խօսսեցութիւնն ամուսնոյն հետ) : — Անիկ շարունակեց առտուն ապուր պատրաստելն . Այսօր սովորութիւնը բնութիւն եղաւ : Մնաս բարնի, օղի :

Ա Ռ Ա Ծ Ն Ե Ր

ԽՆԱՅՈՂՈՒԹԵԱՆ, ԱԳԱՀՈՒԹԵԱՆ եւ ԽԱՂՈՒ ՎՐԱՅ

Ազահն այն էր որ չհամարձակիր դպչիլ իր արձարին, որ անոր պահապանն է եւ զայն դիտելու իրաւունքն զայ գոզես ուրիշ իրաւունք չպահեր իրեն : Ի՞նչ օգուտ ձեռք կը բերէ :

ՊՈՍԻՒԷ


Պեհանիք պէտեր բազմացնելով հարսութիւններու ծարաւը կը բորբոքէ եւ ցանկութեան արմաս մը սրտին մէջ կը պահէ . բարուց պարզութիւնը արտաքին բաներէ մարդը բաժնելով իրեւ անբափանցելի պարիսայ մըն է , որ կը պահապանէ իր առափնութիւնը :

Գրամք բարի ծառայ մը եւ չար տէր մըն է :

Խաղամոլութիւնը պտուղ ագահութեան եւ ձանձրութեան , ունայն մտի եւ ունայն սրտի մէջ կը հասաւուի :

Շարադրութիւնն Պատկերաւ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑՔ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Առաջատարութ համար յանաշ կ'երան, — Վաճառարան սայլ, վաճառք տանող սայլ; — Հանրական, Թրամվայ, բաղադրածուած մեծ կամքեր, մատրոց փոխադրութեան ծառայութ; — Թրամվայն երկարէ գիծերու վրայն կ'երաք: — Երկարութիվ, որոց միջին արագութիւնն է ծամր ուր փառախ: — Օդապարիկ, զանան ուղղելու միջոցը զնուուած չէ ցարդ: — Ելեկտրական հոսանք, ելեկտրական երկար թիվերու մէջ անցնին: — Ելեկտրական հեռազիր, թիվին մէն մի ծայրն կայ զործի մը, որուն առէն մէկ շարժումբ զիր մ'է: — Հեռամայն, ելեկտրական հոսանքի միջոցաւ հեռալուրի մը ծայրը կը լսեն այն:

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ՄԱՐՄՆՈՅ ՄԱՍԻՆ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՈՒՅ Վ. Ր. Յ

Գերդաստանի մը համար, անհատի մը համար ժումկալութիւնը յաջողութեան լուազոյն պայմանն է:

Ապագան ժումկալ գերդաստաններու եւ ժումկալ անհատներու կը վեարեի:

ԹՈԹՈՒՅԵԱՆ

Խմասուն թիւն մը կ'սկէ իր նիւազներուն: • Մարմնակրութիւն, զաւարութիւն, մանաւանդ ոչ բնաւ ծայրայեզրութիւն, եւ պէտ պիտի չունենա՞ս ինձի դիմելու: :

Մարմնոյ աշխատութիւնը մտքի ներարկի նեներէն կ'ազատ մարդ եւ այս է որ աղբանեեր երշանիկ կ'րնէ:

ԼԱՌՈՇՖՈՒԳՈՅ

Չկայ աւելի մեծ զան համարութեան զանձը եւ ոչ բերկութիւն համաստ ուրախութեան սրտի:

Երկու քանիւ միայն լաւ կը զնահատուին, եւր մարդ զանոնք այլ եւս չունի. Երիտասարդութիւն եւ առողջութիւն:

ԱՐՄԱԿԱՆ ԱՌԱՄ

Մարմնոյ կրութիւնը սոռոջութեան լուազոյն միջոցներէն մինէ: ՊԱԳՈՆ

Հաս ուսողները եւ հաս հնացողները մեծ բան մը ընելու անկարուն են:

ՀԵՆՐԻԿՈՅ Դ.

Անժումկալութիւնը մահացու բոյերու կը փօխէ կեսմեր պահպանելու սահմանեալ սնուն նշներ:

ԼԱՊՈՒԻՑՅՈՒ

Մոլութիւն մը սնուցանել աւելի սուդ է բան քէ երկու զաւակներ:

ՑԱՄՈՒՔԻՆ

Հոգույ զօրութիւնը, ինչպէս նաև մարմնոյն, պտուդ է ժումկալութեան:

Մարմնոյ կրութիւնն նոյնչափ օգտակար են ոչչոյ մաց կրութիւնն եւ նոյնչափ կը նպաստն կամքի կազմելու:

Ժ. ՍԻՄՈՆ



ԳՅՈՒԹԻՒՆ. — Զեր քիչ ձենէ առ ելի քիչ ունեցողներուն տուէք:

Ե. ԸՆԿԵՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՀՈՐՈՒԹԻՒՆՔ

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԳԹՈՒԹԻՒՆ

Զ Ա Ր Ե Ր Ը

Խօսիլ եւ վիրաւորել, ճշդիւ մի եւ նոյն բանն է կարգ մը մարդոց համար. անոնք խայթող եւ դառն են. իրենց ոճը խառն է լեզիով եւ օշինդրով. ծաղրացանութիւնը, թշնամանքը, անոնց շրջունքներէն կը հոսին իրեւել իրենց շողիքը. Անոնց համար օգտակար պիտի ըլլար համր կամ ապուշ ծնիլ. Անոնք իրենց աշխուժութենէն եւ խելքէն աւելի կը վեասուին, որչափ ուրիշներ իրենց անմտութենէն. Անոնք գոնչ չեն րլլար միշտ հակառակ խօսելու կծու կերպով, կը յարձակին յաճախ լպրշութեամբ. կը հարուածեն ամէն ինչ որ իրենց լեզուին տակ կը գտնուի, ներկաները, բացակա-

ները կը զարնուին ճակտէն և կողմակի՝ խոյերու նման։ Միթէ կը խնդրուի՝ խոյերէն որ եղջիւր չունենան. նոյնպէս յուսալի չէ այս նկարագրութեամբ բարողել այնքան խիստ, վայրագ եւ խեռ բնաւորութիւններ։ Երբ անոնք տեսնուին, որչափ եւ հեռուէն ալ ըլլայ, մարդուս լաւագոյն ընելիքն է բոլոր ուժով փախչիլ անոնցմէ, առանց դէպ ի ետեւ նայելու։

ԼՍՈՒԹԻՅԵՐ

ԲԱ.ՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. ՅԱԿԱՐ, ՓԵԼԻՆ. — Լ.ՊՐԵ-ԲԻ-Ն, ՄԲՈՒ-
ՔԻՆԻՆ :

Խ Ե Ղ Ճ Մ Ը Կ Ո

Լոյս առաւօտէն մինչեւ երեկոյ
Անդուլ բան ու բրիչ ածէ խեղճ Մըկօ.
Այսպէս աշխատիլ սորվել է կանուխ,
Անդուլ կը փորէ ու քաշէ մէկ ծուխ։

Անխոնջ նու տքնի, պեղէ ու մաղէ,
Հողերը դիգէ յաջէ ու ձախէ.
Քրտինքն հոսէ հոծ, չապիկն ըլլայ թաց,
Եւ ապա նստի ուտէ սոխ ու հաց։

Շատ օրեր թափեց հոն քիրտ ու վաստակ,
Մինչեւ որ հարթեց նոր չէնքին յատակ.
Եւ երբ զարկին հիմն ու վէմն առաջին,
Մէկ արծաթ պարզեւ տուաւ յաշապին։

Եւ Մըկօ խըփեց իր ծըրարին խոր
Այն նախկին պարզեւ՝ փայլուն մէջիտ նոր.
Միաք գնէր օր մը իւր մօրը պառաւ
Գնել մէկ խորու գօտի կամ հաշաւ։

Պատեր կը հիւսուին , տակաւ առ տակաւ
Շէնքը բարձրանայ , Մըկօ շալակաւ
Քար , աղիւս , շաղախ կրէ փոխնի փոխ
Եւ միշտ գոհ ծիչ , ուտէ հաց ու սոխ :

Բայց ոտքը խեղճին սահելով մէկ օր՝
Շէնքին կատարէն վար թաւալզըլոր
Ինկաւ դղրդմամբ եւ վիրապատառ՝
Անդամներ փշրած՝ մընաց չնչասպառ :

Պահ մ'ապա բացաւ աչերն անձանաչ ,
Եւ ոչ արձակեց մէկ ձիչ՝ մէկ հառաչ .
Ծունկն էր ջախջախած , ա'լ չունէր օգուտ ,
Ուղարկեցին զինքն հիւանդանոց շուտ :

Սըրունքն յօշոտել հարկ եղաւ՝ եւ վեց
Արիս հոն անհուն տառապանք քաշեց .
Չոր կմախնք դարձաւ այն մարդըն՝ աւա՛ղ ,
Եւ փայտէ ոտքով շրջէր կաղն ի կաղ :

Դունէ դուռ երթար անյոյս թափառիկ ,
Խեղճուկ երգելով իբրեւ մուրացիկ .
Ա'լ իր պառաւ մօր՝ որ մեռնէր նօթի ,
Ո՞վ պիտի գնէր խորոտիկ գօտի :

Շէնքն աւարտած էր , եւ ճոխ՝ բազմածախ
Կահով զարդարուած , ուր տեղ կեանք ուրախ
Կը վարէր հարուստ բայց ցուրտ չալապին ,
Անհոգ Մըկօխն կըրած տագնապին :

Թէ Աստուած կամէր՝ եւ նա հաշմանդամ
Կ'ըլլար կամ ձեռնատ , ու թերեւս յայնժամ
Խղճար Մըկօյին կաղ եւ վշտակիր ,
Սիրտը շինելով ուղարկէր երկիր :

Լոյս առաւօտէն մինչեւ երեկոյ
Դոնէ դուռ շրջի , մուրայ խեղճ Մըկօ .
Բայց Աստուած՝ որպէս աղքատ Զազարու
Անշուշտ իւր ցաւոց Կ'ըլլայ վրիժառու :

Մ. ԱՃԷՄԵՑՆ

ԹԱՅԱՏՐԵՎՈՒԹՅՈՒՆ . — ԱՆԴՐԱՆԻԿ , անդադար . — ԱՆԻՆՅԱՆ , առանց յոգնելու . — ՊԵՂՅԱՆ , փորել . — ԽԱՅՐ , գեղեցիկ . — ՀԱՅՐ , զցես :

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ . — ՎԵՐՈՊՐԵՍԼ արձակի վերածեցէք :

ԱՌԱԾՆԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱՅ

Արդարութիւնն ընկերական բոլոր առաքինութեանց աղբիւր է :
Հոգոյ սնունդը հեմարտութիւնն եւ արդարութիւնն է :
Միայն պատիւն եւ ուղղութիւնն է մեծ եւ զովելի :
Ես չեմ կարող յանձնառու բլլալ չարեաց ականատես բլլալու ,
եւ ոչ ալ զայն կրելու :

ՕԶԱՆԱՄ

Եռանի՛ այն ոնեւրուն , որ արդարութեան եւ հեմարտութեան մէջ
ուղիղ կ'ընթանան :
Կասկածեալ անմեղը լրելեայն կը հանդուրծէ ամբաստանութեան
եւ ոչ զո՞ւ կ'ամբաստանէ :

ՏԵԶՑՈՒԿԵ

Մարդ իրաւունք չունի ուրիշներէն պահանջելու այն կատար-
լութիւնը՝ զոր իր անձին պարտ չդներ :

ԲՈԼ ԺԱՆԷ

Զարերը տեսնել եւ մժիկ ընել անոնց , արդէն չարութեան սկրզ-
բաւուրութիւն մըն է :

ԿՈՄՓՈՒԿՈՍ

Երբու քափուն հանոյի մը կ'զգաս բու բնկերդ սիալանաց մէջ գտնելով, դուն անկէ աւելի լաւ չես :

၁၀၂

Սեկուն մի՝ վնասութեան անդրաւորքիւն գործելով, ո՞չ զանց առնելով այս բարիկը գործելէ, որուն զաեց կը ստիպէ ձեր պարտքը:

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ

Մարդ այնչափ տեիրաւ կ'ըլլայ, չգործելով ինչ որ պէտք է զոր-ձել, որչափ զործելով ինչ որ պէտք չէ ընել:

ՄԱՐԿՈՍ ԱԻՐԵԼԻՈՒ

Ուղղութիւնը՝ կրնայ ուրիշ շատ մը քարեմանուրեանց տեղը
բռնիւ, բայց առանց անոր եւ ոչ մէկ յատկութիւն արժէք ունի :
Պէտք չէ երբեք վսահիլ ուղղութիւն չունեցողներուն, ինչ տաղանդ
ալ որ կարենան ունենալ :

ԳԱՅԻՆԿԹՈՒ

Պէտք չէ փոխր մեծին գրեթել անոր աւելի մեծութիւն կազմելու համար: Ամէն ոք բող իր մասն ունենալ, արդարութեան օրէնքն է այս:

ԷօԺԵՆ ՓԵԼԹԱՆ

Աղջութիւնն այսեան փափուկ է և խղճակիս առաքինութիւն մըն է, որ կասկածի մը հետարանին անցամ կը լսրչի :

ՊԱՐՈՅՑ

ՍԵԲ ամենին չարութիւն գործած կամ խորհած են . բռու այս մասնութիւնը զմեզ աւելի ներդաշնիք ընէ մեզի մեղանչողներու համար :

三七

ԵՐԱԵՏՎԱԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՕԶ

(V. A. V. I.)

Գեղացի մը, որ արտեր ունէր եւ ջաղացքներ եւ
գեղացւոց մէջ բաղդաւոր ու հարուստ մէկն էր, իր
յաջողութեան բաղդը կը պարտէր այն սեւ օձին, որ
ասոր տան մէջ կը բնակէր։ Մէկ հատիկ զաւակ մը
կ'ունենայ այս գեղացին, եւ որովհետեւ օձը սովոր էր
տան մէջ համարձակ շրջելու, երախան օր մը օձին հետ
խաղալով՝ անոր պոչը իր ափին մէջ սաստիկ կը ճգմէ.
որքան կը ջանայ օձ՝ կարող չըլլար իր պոչը ազատելու
տղուն ձեռքէն։ Ճարը հատած կը խայթէ տղուն թա-
թիկը. տղան կը թողու պոչը, ու կը թունաւորուի միան-
գամայն. օձը իր խայթածին ու թունաւորածին հետե-
ւանքը գիտնալով՝ կը փախչի տան մէկ անկիւնը կը
կծկի. ժամեր կ'անցնին, եւ տղան վերջապէս կը մեռնի։

Տղուն հայրը սաստիկ կմկիծէն ուրագը զը վարցըս օձին կը զարնէ, օձին պոչը կը կտրի եւ օձն իր գլուխն ու մնացեալ մարմինն առած կը փախչի տնէն ու գեղէն դուրս քարերու մէջ կ'ապրի: Օրեր կ'անցնին, բայց հետզետէ ալդ գեղացւոյ բազրը կ'աւրուի. օր մը եր կնոջ հետ կը մտածեն թէ «Երթանք մեր օձը նորէն մեր կատարենք բերենք, որպէս զի մեր բաղդը դառառունը հրաւիրենք բերենք, որպէս զի մեր բաղդը դառնայ վերստին»: Եւ կ'երթանք քարերու մէջ կը կանչեն իրենց օձը. ան պատասխան կուտայ թէ, «Ինչպէս ձեզ՝ նոյնպէս ինձ փափագելի է այդ. բայց ա'լ անկարելի է. քանի որ դուք ձեր զաւկին մահը յիշէք եւ ես իմ պոքանի որ դուք ձեր զաւկին մահը յիշէք հաշտ ապրիլ»:

(Peng or Peng)

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Երախտագիտ տղան. — Երկարութուններ մը տղան հօրն աշխատութիւններուն կ'ուզէ մասնակցիլ անոր օգնելու համար, մանաւանդ լրազրի մը բաժանորդներուն հասցէները զրելու, զրու հայրը զիշերները կը կատարէր հարիւրին 1 ջրանք վարձրով : Տղան հօրմէն զալտնի կ'ընէ այդ զործը բաւական ժամանակ մը եւ երբ զիշեր մը կառքի մը հանած ազմուկէն հայրը կ'արթինայ, կը տեսնէ իր զրաբազանին առչեւ իր տղան՝ որ նստած հասցէներ կը զրէ. այն ատեն կը հասկընայ անոր բարի սիրտն եւ իր շերմ համրոյններով կը ծածկէ անոր հակատը :

Ա. Ո. Ա. Ծ Ն Ե Բ

ԻՐԱԽԱՍԱՎԻՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԵՐԱԽԱՏԱԳԻՑՑՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Նախ հանէն զերանն որ եռ աշխիդ մէջն է եւ յեսոյ պիտի նայիս թէ ինչպէս պիտի հանեն զայն՝ որ եռ եղորդ աշխին մէջն է :

Մեծագոյն զգբախտութիւններն անոնք են՝ որոնց մարդ արժանի է:

ԼԵՍԻԷՌ

Ճշմարիտ չէ թէ ոյն իրաւունքն զերազանց է, ամպարիտ խօս մըն է այդ. ճշմարիտ չէ թէ յաջողութիւնը ամեն բանի վերջին բառն է. ճշմարիտ չէ թէ արդարութենքն վեր բան մը կայ :

ԹԻՒԽՈՆ

Որքան մարդ ուղիղ բլույ, այնչափ դժուարու կը կասկածի այլոց վրայ թէ չէն :

ԿԻԿԵՐՈՆ

Ուրիշներէն մի՛ սպասեր, Երեք մի՛ պահանջեր բան մը որ իիշ մը պակաս չըլլայ բան զայն զրու անոնց համար պիտի թներ :

ԳՈՆՏՈՌՈՒ

Առաքինութիւններն ուրիշներուն վրայ փետու՛ եւ մոլութիւններ բու վեադ :

ՖՈՒԱՆՔԼԻՆ

Քննէ՛ թէ խոսացածդ արդա՞ր է եւ կարելի՞ է նեզի. վասն զի խոսումը պարտ մըն է :

Ապերախտներ գտնելու երկիւոր պէտք չէ որ արգելի ըլլայ բարիկ գործելու :

Զկայ աւելի զեղեցիկ չափազանցութիւն մը բան երախտագիտութեան չափազանցութիւնը :

ԼԱՊՈՒԽԻՑԷՌ

Բարիկ մը յիշել նոր բարիկի մը արժանի ըլլալ է :

Ավ որ լաւագոյն վլալ կ'ուզէ, ինչ իր փնտուէ իր յանցանդ ով որ վատանը. ով որ վոյր չըներ այս մասին, այլոց վրայ կը փնտուէ զայն :

Երբ ծառայութիւն մը կը մատուցանեմ, կ'իսէր իմաստուն մը, չեմ համարեի ընոր մը ընել, այլ պարտ մը վնասել :

ՊԱՌՈՒՅ

Սացուած բարիկ մը պարտուց ամենէն նուիրականն է :

ՏԻԿԻՆ ՆԵՔԷՌ ՏԸ ՍՈՍԻՒԾ

Երբ եռ երախտառութիւն կը հանդիպիս, զանա՛ մռանալ անոր պարտքը. բայց երբ եռ բաւերադի կը պատահիս, յիշէ՛ եռ պարտքն ԿԵՕԹ

Մէկ պատաւուր սրկութիւն միայն կայ, երախտազիտութեան սրկութիւնն է այն :

ՍՈՎԱՄ

Բ Ա. Բ Ե Կ Ա. Մ Ո Ւ Ի Թ Ի Ի Ւ

Շ Ո Ւ Շ Ա Ն Հ Ո Վ. Տ Ա Ց

(ՆՄԱՆՈՂԱԲԱՐ)

— «Ո՛ կապուտակ շուշանդ հովտաց,
լիոնարչ բաժակէդ կիսաբաց
կը բուրբուրէ հոտ մ'անուշակ.
Սիրուն ծաղիկ, զայն ուստի առիր դու :»
— «Փունջ մը կապելու համար, այս առտու
«կոյս մը քաղեց զիս, եւ մեխակ,

«Յասմիկ ու վարդ եւ մանիշակ
«Ընկերքս եղան հոն շարունակ:
«Բոյրս — ոյր ուստի գալն հասկցար արդէն —
«Առի մեխակէն, յասմիկէն, վարդէն: —»

Ի միտ առէ՞ք թէ մարդ կ'օգտի ամէն անգամ
Երբ կը ջանայ ընտրել իրեն լաւ բարեկամ:

ԱԼԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵՍՆ

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Սուլիսան. — Սուրբիաս իր հօրմէն
մեծ ժառանգութեան մը տիրացած էր. բայց նա չշահագործեց զայն, այլ
վատնեց չար ընկերներու անսալով: Խեղճը տիրուր վախճան մը ունեցաւ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ

Բարեկամութիւնը սրտի ու հոգիի ամուսնութիւն
մըն է, որ իրեն համար ծէս կամ արարողութիւն չունի
բնաւ: Ոչ մէկ օրինագիրք կարող չպիտի ըլլայ օրէնք-
ներ գծել անոր կազմութեան ու բնոյթի մասին. այլ
միայն անոր արդիւնքը կը մատնանշէ: Բարեկամութեան
օրինագիրքը մարդն իսկ է. Ս. Ա. մըրոսիս, բարեկա-
մութեան վրայ խօսած ատեն, սապէս կը գրէ. «Այս
կեանքի մէջ մեծ միթթարութիւն է ունենալ մէկը, ո-
րուն կարող ըլլաս սիրտ բանալ, եւ պատմել գաղտ-
նիքներդ. ունենալ հաւատարիմ անձ մը, որ քեզի հետ
ուրախանայ ուրախութեանդ ատեն, եւ յայ տրտմու-
թեանդ ժամուն: Նոյն իսկ այն ըմբռնումով Միլանու
եկեղեցին խօսնակը կ'զգացնէ մեղի մեր կեանքի բոլոր
օրերուն մէջ բարեկամի մը անհրաժեշտ կցորդութիւնը:

Բարեկամութիւնն է, որ կրնայ մէջտեղէն վերցնել
մաններու հանդէպ ի յայտ եկած արհամարհանքն եւ
իրքի անհաւասարութիւնը: Շահադէտ մտածումներ
նն կրնար բարեկամութեան կապը յօրինել: Աշխարհի
ոլոր մեծագործութիւններուն և դիւցազնութիւններուն
զատմութիւնները երբ վերլուծենք, պիտի տեսնենք որ
անոնց հիմունքը կազմող ամենազօրաւոր ազդակն է բա-
ռեկամութիւնը: Այս զգացումն այնքան բնական է մար-
տուր, որ ամենքն արհամարհուած մը պիտի փնտոէ
էթ շունի մը բարեկամութիւնով մեղմել իր կեանքին
ախող դիպուածները: Դուք պիտի կրնաք՝ թերեւա
կանել շատերը, որոնք աւելի նախընտրած են չէզոք
առն ապրիլ աշխարհին, թաղուած իրենց նիւթական
սշիւններուն մէջ, մարդեր՝ որոնք կ'ապրին իրենց ու
այն իրենց համար. հարցուցէ՞ք այդ մարդերու թէ
նին այն հոգեկան վայելքները, զորս բարեկամու-
հնը կ'արտադրէ: զարկէ՞ք անոնց կուրծքերուն, ու
ասի տեսնէք որ անոնք տարբերութիւն չունին բնաւ
ն մարմիններէն, որոնք մեր գերեզմանները կը զար-
սրեն:

«Ուշ ընտրէ՛ բարեկամդ ու զանի մի՛ թողուր բնաւ»:
լաւ ընտրուած բարեկամ մը, երկրորդ ես մըն է
րդուր:

ՄՈՒՇԵԼ ԵՊԻՍԿ.

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Նամակ. — Ութ օրէ ի վեր ողբ-
ընթացք նամակ է եր ընկերոջ հետ, արդ զբեցէք անոր թէ մոռնայ անցեալն եւ
ուրի:

Ա. Ա. Ծ Ն Ե Բ

ԱՆԹՈՂԵՄՈՒԹԵԱՆ ԵՒ ԶԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ Վ.Բ.Տ

Խօսիլը ցանել է . մտիկ բնելը բաղել է :

ԿՈՄՓՈՒԿԻՈՆ

Լու կամ այնպիսի բան մը բո՞ւ, որ լուրենեն աւելի արժե՞ :
Լաւ խօսելու համար իիչ խօսիլ պէտք է :

ՔԻՒՍԻՏԱԿ ԹԱԳՈՒՀԻՆ ՇՈՒԷՏԱՑ

Բնուրիսն մեզի երկու տկանցներ եւ մեկ բերան տուած է, որ
վեցնելու համար թէ աւելի մտիկ բնել պէտք է բան թէ խօսիլ :

ԶԵՆՈՆ

Մարդ երեք լրելուն համար զղացած չէ . բայց յանախ գիշա-
ցած է խօսելուն համար :

ՖԼԷՇԻՔ

Ով որ չարախօսութիւն լոելէ կ'ախորժի, չարախօսներու կար-
գեն է :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԱՐՅՈՅԱԳԵՏՔ

Կարծել թէ փոքր չարախօսութիւն մը չէ կարող վնասել, համա-
րիլ է թէ կայծ մը չիրնար իրդեն պահառել :

Մտիկ չոնզին առջեւ չարախօսութիւն չըլլար :

Ս. ՕԳՈՍՏԻՆՈՍ

Չարախօսութիւնը բաջալերել մափսով մը կամ մինչեւ անզա-
լուրեամբ՝ անոր մասնակից բլլալ է :

Զգրպարտելու համար պէտք չէ երեք չարախօսել :

ՏԻՒԳԼՈՒ

Ա. Ա. Ծ Ն Ե Բ

Բ. Ա. Բ Կ. Ա. Մ Ո Ւ Թ Ե Ա. Ե Վ. Բ. Տ

Պարկետ մարդոց ընկերակցութիւնը զանձ մին է :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲԱՐՅՈՅԱԳԵՏՔ

Սիրելի անձանց համար աշխատին երեք տաճանելի չէ :

Բարեկամաց դժբախօսութիւններուն վրայ արզահատի աղեկի բա-
է, բայց անոնց օգնութեան հասնի աւելի աղեկի է:

ՎՈԼԴԻՌ

Պէտք չէ ձեռնառու ըլլալ բարեկամին, երբ անիրաւ է :

Երբեք պարտուցդ եւ ոչ մին մի զաներ բարեկամին :

ՍԷՆ-ԼԱՄՊԷՌ

Մի՛ տապեր բարեկամներ ստանալու եւ մի՛ ունեցածներէ զա-
ռւելու :

ՍՈԿՐԱՏ

Երջանիկ բնող բանը հարուս ըլլալ եւ գեղեցիկ խաղալիկներ
ունենալ չէ, անապա սիրող ըրներէ ըշապատուիլ: Ուրեմն աղքատ-
գոյնները կրնան այնշափ երջանիկ ըլլալ, որշափ ամենին հարուս-
ները :

Անոնք որ ամեն մարդոց բարեկամ են եւ ոչ մեկուն են բարեկամ:
Երբ մարդ հետամուս կ'ըլլայ ուրիշի մը օրինակով իր անձը կա-
նոնաւորելու, պէտք է գեղեցիկ կողմերէն հմանիլ անու:

ՄՈԼԻՒՌ (Քիսուն կամայի)

Երբ բարեկամ քուառ է, կ'երբամ զինքը զսնել. երբ երջանիկ
է, ես անու կ'սպասեմ :

ՓԷԹԻԷԼ

ՎԵԼԱՆՉՆՈՒԹԻՒՆ

ՏՂՈՒ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Ա.

Եօթնամեայ մանուկ մ'էր գեռ: Տարի մը յառաջ
կորուսած էր իւր հայրը . որը էր: իւր միակ պաշտպանն
մայրն, այրի մանեկամարդ, այլ առաքինի, որ, իւր
էր զաւակաց վրայ գրած, իւր ձեռաց աշխա-
յոյն իւր զաւակաց վրայ գրած, իւր ձեռաց աշխա-
յոյն իւր զաւակաց վրայ գրած, իւր ձեռաց աշխա-
յոյն իւր զաւակաց վրայ գրած, իւր ձեռաց աշխա-

վերջ կը տրուէր տղայոց իբրև ընթերցանութեան դասագիրք։ Հետ հայրն, հիւանդութեան անկողնոյն վրայ գամուած, դրացւոյ մը յանձնարարած էր գնել չուկայէն այդ գիրքն, զոր թախանձագին կը խնդրէր իւր որդին, եւ երբ երկկողին տեսած էր մանկան ուրախութիւնն այն գիրքը տեսնելով, հառաջ մ'արձակած էր, վշտի եւ յուսոյ հառաջ մը միանգամայն, եւ ըստած էր իւր կնոջ. «Ես չպիտի տեսնեմ, այլ գու պիտի տեսնես այս տղուն ապագան եւ ուրախ պիտի ըլլաս իրմով»։ — Հօր գուշակութիւնը կատարուեցաւ արդարեւ մօտաւոր ապագայի մը մէջ. երբ ինք վաղուց մեկնած էր աշխարհէ. մայրն ինդաց այդ զաւակէն, թէե, աւազ, եւ այն կարճատեւ ժամանակի մը համար. իւր այրիտւթեան հանդերձներուն, զօրս կրած էր տարիներով, սեւութիւնը մեղմացուց եւ իւր ուրախութեան մէջ կը յիշէր յաճախ իւր գժբաղդ ամուսնոյն խօսքիրը։ Բայց դառնանք այն ժամանակին՝ ուր տղան եօթնամեայ մանուկ մ'էր տակաւին։

Նա երկու բան ամենին առելի կը սիրէր . իւր մայրն
ու դպրոց :

Երեկոյին իւր մօր հետ կ'արտասուէր եւ կը միսիթարէր զայն խոստումներ ընելով ապագային համար, յոյսեր տալով անոր. եւ առաւօտուն, մայրիկին համբոյրներով թրջուած, կը փութար դպրոց: Թէեւ մանուկ, ո՛չ մի զուարձութիւնն աւելի հրապոյր ունէր իւր համար քան դասաւութիւնն եւ ոչինչ կարող էր արգիլել զինքն դպրոց երթալէ. — իր ուսանողութեան ամբողջ շրջանին մէջ հազիւ քանի մը օրեր միայն բացակայ գտնուած էր դպրոցէ, եւ այն՝ հիւանդութեան պատճառաւ միայն: Աղքատիկ, այլ մաքուր հագուած, կը մնկնէր կանուխիւր անէն. տեսնողներ բարեկեզիկ ընտանիքի մը զաւակ

կը կարծէին զինքն . իւր դէմքին տժգունութիւն միայն
դիսող աչաց կը պատմէր թէ արտաքին այդ կոկ ու
վայելուչ կերպարանքին տակ ի՞նչ դժնիղակ զրկումներ
կը ծածկուէին : Բայց այդ մանկան համար մարտին սյին
զրկումները չէին ամենէն դժնդակները :

6

Այս տղան առաւօտ մը ըստ սովորականին կանուխ դուրս ելած էր անէն գպրոց երթալու համար . բայց անսովոր յուզում մը կը տեսնուէր իւր վրայ . արտօւթիւն մը կը պատէր իւր դէմքը : Աչերն ուռած ու կարմրած էին, յայտնի էր թէ շատ լացած էր տան մէջ : Փողոցին մէջ ծանր եւ իրը դժկամակ կը քալէր, եւ ահա՛ դարձեալ կուլար եւ արցունքը կ'առատանար իւր աչաց մէջ եւ սպիտակ դէմքէն ի վայր կը հոսէր : Սկսաւ հեկեկալ : Շուկայ գացողներ, անտարբեր իւր վշտին, կ'անցնէին արագ իւր քրզէն : Բայց անզգայ բազմութեան մէջ յանկարծ իւր քով մօտեցաւ մարդ մը, դուրս ելնելով սափրիչի խանութէ մը : Իւր խորթ հօրեզրային էր նա, ոյր սիրտ յուզուեր էր մանկան արցունքէն : — « Ի՞նչ ունիս, տղա՛ս, ըստ . ըսէ՛ ինձ . ի՞նչ կ'ուզես : Նօթի՞ ես, չնախաճաշեցի՞ր . եկո՞ւր ներս, կաթ խցնեմ քեզ, տամ քեզ ազնիւ ճերմակ հաց որ մէջը թաթիսես » : — « Ո՛չ », պատասխանեց մանուկը, աւ գլուխս դէպի վեր շարժելով եւ շարունակելով արգլուխս դէպի վեր շարժելով եւ շաքարավաճառին տանիմ քեզ շաքարավաճառին : — « Ուրեմն տանիմ քեզ շաքարավաճառին նելով եւ առնում քեզ շաքար քաղցրահամ », եւ տեսքով եւ առնում քեզ շաքար քաղցրահամ », կը շարունակէր, նելով տղուն մերժողական ցնցումը, կը շարունակէր, աւելի գորոշիլով . « Տե՛ս, սա խանութին մէջ գեղեցիկ կանալիկներ կան զանազան, թմբուկ, շոնչան, սուս-խաղալիկներ

չիչ , գաւազան . սրտիդ փափաքը գնեմ քեզ , մի՛ լար» :
Եւ մանուկը միշտ կուլար : — «Ա՛լ հիմայ կը հասկնամ
թէ ի՞նչ կ'ուզես . հինցեր են կօշիկներդ , քեզ պէս մահ-
կան չեն վայելեր անոնք . Ահա մօտն է կօշկավածառը .
զոյգ մը փայլուն կօշիկ առնում քեզ որ ա՛լ չարտաս-
ռնս , ե'կ» : Եւ քարշելով մանկան ձեռքէն կ'ուզէր
տանիլ զինքն դէպ ի մօտակայ կրտակ մը՝ որոյ ապակ-
եաց ետին կարդ կարդ չարուած կային սիրուն մոյկեր :
Տղան յետս ընկրկեցաւ . տեսնելով սակայն հօրեղբօր
սիրայօժար պնդումը , յաղթեց իւր բնական հպարտու-
թեան , որով իւր մօրմէն զատ ոչ մէկու մը կը յայտնէր
իւր կարստութիւն եւ ըսաւ . «Քարետախտակ մը առ
ինծի» :

Ա. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱԽ-ԵՐ. — ՄԱԿ-ՄԱՐ, դեռահան կին կամ աղջիկ՝
— Վ-Ա-Շ-Յ, շատոնց. — Բ-Ե-Ւ-Ե-Յ, լաւ ապրոյ, — Գ-Խ-Շ-Յ, զե:

ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ, — Վերոզբեալը համառօտելով նկարագրեէ :

፩ ብ በ ተ ይ ተ ከ ነ

Բոլոր բարոյական առաքինութեանց մէջ գութն է միակը որ անշահախնդիր ըլլայ. որովհետև գութը միշտ իրմէ վարին, տկարին, անպաշտպանին վրայ սաւառնող զգացում մըն է. և նոյն իսկ թշուառութեան մատնուած բացարձակ անկարողութեան մը տառապանքին գիտակցութենէն ծնունդ կ'առնէ. անձնուիրութեան մը խուլ ըղձանքն է, որ զայն փոխարինելու անկարող էակ-

ները կ'ընդգրկէ : Գութը սրտիդ աղքիւրէն յորդող այն ակամայ, անդիտակից եւ անբանաբարելի հրայրէն է, մտքէ խելքէ վեր, անպատում զօրութիւնը, դժբախտութեան մը տեսարանին առջեւ զքեզ անհանգիստ ընող բողոք մը, որուն խօսք չես կրնար հասկցնել : Ոչ տենչանք է, ոչ վայելք է, ոչ ալ տարտում մէկ յօյը անոնց . քեզի համար ոչինչ, ուրիշին համար ամէն բան : Հոգիիդ մութին մէջ ճառագալիթի թել մը որ զքեզ զերերային աննիւթ զգացումներու կը կապէ, եւ կամ թերեւ ինքն իսկ է հոգիդ, որ իր գոյութիւնը կ'ըզդ դաշնէ քեզի :

Երկինքի արքայութիւնը մեր խղճի անգորրութիւնն
է երկրի վրայ, ուրկէ յաւէտ զուրկ պիտի մնան անոնք
որ անգութ եղան:

ԶԱՐԵԼ Հ. ԱՍՏԽՈՒՐ

Մասիս

բԱՅԱՏԵԼԻ ԲԱՅԵՐ. — ՀՐՎԵՐ, կրակ (ursh). — ԳԵՐԵՇԵՐ, բարձր, գերազանց :



ԸՆԹԱՅՔ ԵԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ. — Գրաւուրին և Հայրն Թագոս ծեր է եւ տկար. կը մուրայ. (իբ իր թիմը, ցնցոտիքը, պարկը). — Տիկին նարդիկ, հարուստ վարձակալունի, ոժկամսկութեամբ կուտայ ա-
նոր մծ կոտր մը հաց (ըսէք, ինչպէս կը կատարուի տեսարանը). —
Բաղդատեցէք ոչ հարուստ Տիկին Աննայի մարդասիրական ընդունելու-
անոր կառաւութիւնը. նայր Թաղոսը, կը խօսի անոր հետ, կուտայ
թիւնը. Նա կը նստեցնէ հայր Թաղոսը, կը խօսի անոր հետ, կուտայ
անոր կառաւութիւնը. — Թաղոր տպաւորութիւն հայր Թաղոսի.

ԲԱՐԵԳՈՐԾ ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

Եւր եւ պարկեցտ պարտիզպան մը աղքատներուն շատ բարիք կ'ընէր։ Այն զանազան փոքր գումարները՝ զորու կրնար գործածել իր հաճոյքին համար, իրմէ նպաստ խնդրող թշուառներուն կը տրուէին։ Այն ատեն կ'ըսէր. «Ահա ցանկին վրայէն նետուած խնձոր մըն ալ»։ Հարցուեցաւ իրեն թէ ի՞նչ կը նշանակէր այդ խօսքը։ «Օր մը, կ'ըսէ նա, քանի մը տղաքներ մրգաստանս կանչեցի եւ թոյլ տուի իրենց որ ուզածնուն չափ ուտեն ծառի մը վրայ գտնուած պտուղները, արգիւելով սակայն անոնցմէ իրենց գրպանը դնելը։ Տղաքներէն մին շատ պտուղներ ցանկին վրայէն նետեց, որպէս զի դուրս ելնելուն զանոնք առնէ։ Այս խարէութիւնը կրթիչ դաս մը տուաւ ինձ։ Կ'ըսիմ ինքզինքս. ինչ որ այս տղոց պատահեցաւ պարափիս մէջ, խիստ շատ անգամ մարդոց կը պատահի երկրի վրայ։ Աշխարհի բարիքները կը վայելենք առանց անոնցմէ բան մը մեղի հետ տանելու. ինչ որ խեղճերուն կուտանք, զայն կը նետենք պարտէզի մը ցանկին վրայէն, որպէս զի զայն նորէն գտնենք յաւիտենականութեան մէջ»։



ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Երկու որբեր. — Գիշեր, ծովեզրին վրայ հովը զայրազին կը փէ. Եւզինէի անհանգստութիւնը իր ամուսնոյն վիճակին վրայ. զուրս կ'ելնէ, կը տեսնէ լոյս մը մօտակայ խըրտնին մէջ. հոն թշուառ հիւանդ այրի մը կը բնակի իր երկու որդիներով. Եւզինէ ներս կը մտնէ. — Այրին մեռած է, մինչդեռ որդիքը կը քնանան անոր քով. — Եւզինէ իր տունը կը բերէ նէր փոքրիկները. — Ամուսինը կուզայ, ձկնորսութիւնը գէշ եղած է. — Եւզինէ կ'իմացնէ անոր իր դրացուհոյն մահը. — Ի՞նչ ընէ որդիքը, ձկնորսը թէպէտ աղքատ, պահ մը վարանելէ յետոյ որբերն ընդունիլ կ'առաջարկէ, այն ատեն Եւզինէ ինդոզին կը ցուցնէ անոր անհայր, անմայր այդ մանկիկները։

Ո Ի Ր Ե Ց է Ք Պ Գ Ա Մ Ի Մ Ե Ա Ն Ս

Վարդակարմիր Գողգոթային վեհ գագաթ, Միշտ փալփիող սիրոյ անշէց ձառագայթ, Դեռ կ'ըսպասե՞ս թափիել սրտից քու սըլաք. Զո՞վ կը հսկես, զի՞ն եւ անդունդ թէ կրմախք, Որ սեւ ժայռից մէջ մարեցաւ այն բեկրեկ Բարբառն վըսեմ թէ «ըզմիմեանս սիրեցէք»։

Տնամիխն գամբանը կ'անհետի ոտնակոխ, Տընակին մէջ մարի առկայծ կանթեղն հող. Այն մութին մէջ նօթի տըղեկք կը հեծեն. Դըղեակն խրախ մինչեւ լոյս ջահք կը հիւծեն. Հարուսախն կառք միսորով կ'անցնի ոըրարշաւ, Հէգին դագաղն իւր գերեզմանն լուռ իջաւ։

Գեթսեմանին իջնող հրեշտակն դաշիահար. Որ գեղ՝ ծաղիկ՝ արցունք ու փառք չը ճանչնար. Նորա ցուրտ գոզն աղքատը սոսկ կ'ըսփոփի,

Ճոխն եւ տընանկ պատանքին մէջ կ'ըլւան մի .
Կայծակնաթեւ թէ մըւընչեն մըրրիկներ ,
Թէ «Սիրեցէք զիրար» . հէգն հոս չես սիրեր :
Թ. ԴՈՒՐԵԱՆ

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ . — Վ. Վ. , բարձր , փառաւոր . — ԱՆԳՉ
անմատելի . — ԲԵԼՔԵ , Տկար . — ՏԱ-Ա-Յ , աղիաս . — Ա-Յ-Յ-Յ , մարած .
— Խ-Յ-Յ , ուրախ զուարք . — Ժ-Յ-Յ , աղմուկ . — Դ-Յ-Յ-Յ-Յ , դեղնած :

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Ր

ԲԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԹԱՄԻՌՈՒԹԵԱՆ Վ. ՐԱՅ

Առանց գրասիրութեան առաքինութիւնը սոսկ անուն մրն է:
ՆԵՒՏՈՆ

Բանտկանութիւնը կրնայ մեզի իմացնել թէ ի՞նչ բանէ պէտք է
զգուանանալ , սիրը միայն կ'ըսէ թէ ի՞նչ պէտք է ընել :
ԺՈՒՊԷՌ

Ուրիշին երշանկութեան մէջ կը փնտում իմ երշանկութիւնն :
ԳՈՒՆԵՅՑԼ

Բոլոր մարմիններն ի միասին առնելով եւ բոլոր միտերն ի միա-
սին առնելով եւ անոնց բոլոր արտադրութիւնները , գրասիրական
դոյզն շարժում մը չեն արձե :
ՓԱՍԳԱԼ

Պարկետ մարդն այն է որ կրցած ամէն աղէկութիւնը կ'ընէ եւ
մէկու մը շվճաներ :

ԹԷՌՈԱՍՈՆ

Երբ խնդիրն երախտիք զործելու վրայ է , հարկ է մտածել թէ
կետանք կարն է եւ ժամանակ չկայ կորսնցնելու :

ՎՈԼԴԵՌ

Ամէն բանէ վեր բարի եղէք . բարութիւնն է որ ամէն բանէ աւելի
կինարափ կ'ընէ զմարդիկ :

ԼԱԳՈՌՏԵՌ

Պէտք է խնարճիլ տաղանդին առջեւ , այլ պէտք է երկրպագել ,
բարութեան առջեւ :

ԿՈՒՆՈՅՑ

Գրասիրութիւնը սրտի բարի շարժումէ աւելի լաւ բան մրն է ,
իրաւասիրութեան եւ ողջմութեան զործ մը :

ՍՈՎԱԺ

Կամաւոր զան մը յանձնառու եղողին հոգւոյն մէջ միշտ կը բո-
ղու իր ետեւեն զօրացուցիչ բան մը :

ԼԵԿՈՒԿԵ

Երբու մէկը ինձի նախատինք մը կ'ընէ . կը շանամ իմ հոգին այն-
չափ վեր բարձրացնել որ քենամանքը մինչեւ առ իս չհասնի :

ՏԵՔԱՐՔ

Մեծ հոգի մը անարգանքէ , անիրաւութենէ եւ ցաւէ գերիվերոյ է:
ԼԱՊՈՒԿԻՑԷՐ

Կուզգէ՞մ մէկ վայրկեան միայն զան ըլլալ , վեճ լուծեցէք . կ'ու-
զէ՞մ երկար ատեն զան ըլլալ . ներեցէք :

ԼԱԳՈՌՏԵՌ

Ով որ չարիքի վրայ խնդայ , ինչ որ ալ ըլլայ այդ չարիքը ,
չունի կատաւելապէս բարոյական զգացում . չարիքի վրայ ծիծաղիլ
ուրախանալ է :

ԺՈՒԹԷՌ

Երբ բռուառ մը ողորմութիւն մը կամ բարի խորհրդոյ մը նպաս-
տը կը խնդրէ . երեք վաղը չըսենի :

Առատածենութիւնն աւելի յարմար ժամանակին տալուն մէջ
կը կայանայ , բան թէ շատ տալուն :

ԼԱՊՈՒԿԻՑԷՐ

Ով որ յարմար ժամանակին բարի խորհրդոյ մը , իմաստուն խաս
մը , օգտակար նրահանգ մը կուտայ , ոսկի տուածէ աւելիք կ'ըլլայ :

Զկայ տառապանք որ համակրութեամբ չըերեւեայ : Կենաց ըրխ-
ութիւններն եղբայրական սիրոյ նառազայրով կը փարատին , ինչ-
դութիւններ առաջարկուած են առաջարկուած առաջարկուած կը հալին արեւը ծագած
պէտք առանային եղեամենները առաջարկուած առաջարկուած կը հալին արեւը ծագած
ժամանակ :

ԼԱՍՄԵՆ

Գրութիւնը՝ լաւագոյն եւ ազնուազոյն կիրքն է մարդկային
ան ին :

ՀԻՒՄ



ԲԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԵՆԱԿՆԵՐ

ՄՐԵՈՒՅԻ ՄԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՖԱԱՆ

Երեսունեւմէկ տարիներ առաջ կը պատահի որ գրեթէ
փողոցը մնացած որբուհի մանկիկ մը Սրբուհի Մայրա-
պետին գութը կը շարժէ : Կ'ընդունի եւ կը հիւրընկալէ
զայն . եւ որովհետեւ , բարեկեցիկ պայմաններու մէջ
չէր գտնուեր , բարերարաց աջակցութեան կը դիմէ իւր

ինքնատուր — կամ երկնատուր — աւանդն ըստ արժանաւոյն հոգալ կարենալու համար : Խնդրինք բարեգործական ձեռնարկութեան մը նույիրելու համար բնաձիր կոչում մ'ունէր այս կին՝ որ կենդանի հաւատքի մարմնացումն էր կարծես, և ուխտելով ամուսնական կենաց մէջ չմտնել, բոլորանուէր կ'ընդգրկէ այս նոր պաշտօն — որբուհեաց խնամակալութիւն : Քաջալերուած Շահնազարեան լուսահոգի Կարապետ վարդապետէն, հոգելոյս Ներսէս Պատրիարքէն, որ այն ատեն Խասդիւղի քարոզիչ էր, ծերունազարդ Արծրունի քահանայն եւ ուրիշ անձերէ, Սրբուհի Մայրապետ հանգանակութեան կը ձեռնարկէ, անոր հասոյթով որբանոց մը կազմելու համար . իւր կրօնական եւ բարեգործական զգացմանց հաւասար ճարտարութիւն եւ գործնական յաջողութիւն ցոյց կուտայ սոյն ձեռնարկութեան մէջ : Շատ դժուարութիւններէ և մաքառումներէ ետք, Սրբուհի Մայրապետ Խասդիւղի մէջ օդասուն տեղ մը կը գնէ իւր նորահաստատ Որբանոցին համար բաւական ընդարձակ եւ արմար շէնք մը, պարտէզով եւ առատ ջրով, իբր 1000 ուկւոյ ծախքով, եւ կանոնաւորապէս կազմակերպեալ հաստատութեան մը նիւթական և բարոյական պայմանաց մէջ կը գնէ իւր ԳԱԼՅԱՍԵԱՆ ՈՐԲԱՆՈՑ : Միշտ 20—30 յամ աւելի որբուհիներ կ'ունենայ, ընդհանրապէս ծրի, զորս կը կրթէ, ձեռագործներու կը վարժեցնէ, և մինչեւ ակ կը յաջողի իւր ձեռաց տակ մեծցած ու կրթուած աւելի աղջկներ ամուսնացնել ու իւր հաստատութեան մէջ, որբուհիք, ուսուցիչք կամ վարժուհիք, իշտ 30—40 եւ աւելի անձինք կային . եւ կը հասկցուի է այսչափ բազմութեան մը ծախքերն հոգալ դիւրին ործ չէր : Բայց Սրբուհի Մայրապետ ինքինին կը բազմացակի : Երբ մարդ սիրէ գործը, աշխատութիւնն շատ

անդամ մինչեւ անձնուիրութեան կը հասնի։ Եւ զարմանալի եռանդեամբ Սրբուհի Մայրապետ փարած էր իւր գործին։ Ճերեկ եւ գիշեր դադար չունէր։ Միշտքան մը կ'ընէր, բան մը կը խորհէր իւր որբուհեաց պէտքերն հոգալու համար։ Անոնց համար կը մուրար, վուրնառու էր ալ, չեր վհատեր, եւ գիտենք թէ նա որ վիհաժի ջիհեր՝ կը վհատեցնէ։ Եւ հնտեւապէս Սրբուհի Մայրապետին օգնել կը հարկադրուէին այնպիսիք անդամ որք ի սկզբան չէին հաւատացած որ կարենար ինք միայնակ ի գլուխ հանել արդիւնաւէտ գործ մը։

Միայն ազգային շրջանակներու մէջ չէ որ կը գործէր Սրբուհի Մայրապետ յօգուա իւր Որբանոցին։ Զարմանալի հաստատամտութեամբ մը միջոց գտած էր կառավարական ակմբոց մէջ եւս համակրելի ընծայելու իւր մարդասիրական գործ։ Վեհ։ Սուլթանս հաճեցաւ օրական հացի եւ մսի կանոնաւոր պարէն յատկացնել Գալֆայեան Որբանոցին։ Վեհ։ Սուլթանն, Որբանոցին աշակերտուհեաց գեղեցիկ ձեռագործներն եւս գնահատելով, մանաւանդ յատկապէս նորին Վեհափառութեան համար բանուած մետաքսեայ գորդ մը, բարեհաճեցաւ դրամական կարեւոր նպաստով մը քաջալերել անխոնջ Մայրապետն։ Իւր համբաւ վերջին տարիներս կոսփորէն դուրս ալ ելած էր, եւ մանաւանդ մեր ոռուսահայ եղբարց մէջ հանրածանօթ անուններ զարձած էին Սրբուհի Մայրապետ եւ իւր Խասզիւզի Որբանոց։

Գալֆայեան Որբանոցը տարեկան հօթն կամ ութիարիւր ոսկւոյ ծախք ունէր, զոր Սրբուհի Մայրապետ կը հոգար հանգանակութեամբք, իւր որբուհեաց ձեռագործներուն վաճառմամբ, կառավարական մնայուն նպաստով եւ այն կալուածոց հասոյթով զորս քիչ քիչ խնայողութեամբ գնած կամ շինած էր, իւր ճարտար

մատակարարութեան իրբե ամենէն չօշափելի ապացոյցը կրնանք համարիլ որ այսօր Ազգին կը թողու իրը երեք հազար ոսկւոյ արծէք ունեցող շարժուն եւ անշարժ ստացուածք։ Եւ իրօք, այս զարմանալի կին ներկայն միայն չէր խորհեր։ Իրեն հետ խօսողներ միշտ կ'զգային թէ ապագային հոգը կը մաշեցնէր այս գործունեայ կինն, կ'ուզէր մնայուն հաստատութիւն մ'ընել Որբանոցն։ Այս նպատակաւ օրինական ո եւ է ձեւակերպութիւն թերի չթողուց։ Որբանոցին բարոյական գոյութիւնն եւս ամնիքար պահելու համար, 1876ին Սրբուհի Մայրապետ կտակ մը շինած էր ձեռնհաս ազգայնոց խորդակցութեամբ, զոր հոգելոյս Տ. Ներսէս Պատրիարք վաւերացնել տալով Ազգային ժողովոյ օրէնքի ոյժ տուաւ անոր։ Այդ կտակին համեմատ, Որբանոցն իւր մէջէն պատրաստուած մայրապետներու անօրէնութեամբ պիտի կառավարուի Պատրիարքարանի հսկողութեան տակ, պարբերաբար հաշիւներ պիտի հրատարակուին եւ Որբանոցն եւ յարակից կալու ածք իրենց էական նպատակէն տարբեր նպատակի չպիտի կրնան գործածուիլ երբեք։ Սրբուհի Մայրապետին նպատակն էր միայն որբուհիներ ընդունիլ, դաստիարակել եւ ընկերութեան մէջ վայելուչ կերպով հաստատել, այլ եւ մայրապետներ հասցնել, կուսութիւն ուխտող եւ իրենք զիրենք բարեգործութեան նուիրող անձնուէր աղջիկներ, զիրենք բարեգործութեան նուիրող անձնուէր աղջիկներ, կանգուն պահել Որբանոցն, և Ազգին որք շարունակեն կանգուն պահել Որբանոցն, և Ազգին մէջ վառ պահեն իգական բարեգործութեան ոգին։ Այս եւս շատ բեղմնաւոր խորհուրդ մ'է, որ կը յուսանք Այս հանգուցեալ Մայրապետին բաղձանաց համեմատ կ'արդիւնաւորի։

Սրբուհի Մայրապետ շատ ծեր չէր, հաղիւ 66 տարեկան, բայց, ինչպէս ըսինք, իւր որբանոցին հոգերը

Կը մաշեցնէին զինք, մինչ իրեն պէս ժուժկալ եւ քաջառողջ կին մը կրնար խոր ծերութեան համնիլ : Եթէ իւր բոլոր կեանք անընդհատ յոգնութեանց եւ մտածութեանց շարք մ'եղաւ, իւր իննամսեայ հիւանդութեան անկողնոյն մէջ քիչ շատ սփոփանք գտաւ : Տեսաւ որ իւր կատարած մեծագործութեան համբաւը տարածուած է ամենուրեք ուր Հայ կայ, այսինքն աշխարհի ամէն կողմն, եւ ամենուստ ընդունուած մեծ թէ փոքր նպաստներ՝ իւր Որբանոցին նիվթական կարօտութիւնները թեթեցնելէ զատ՝ զինք եւս կրցան սփոփել եւ ապահովցնել թէ Ազգն երեսի վրայ չպիտի թողու իր քառորդ դարու անձանձիր աշխատութեանց պտուղը :

Բ. ՔԷԶԵԱՆ

ԸՆԹԱՅՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ . — Մանկուրիս Սրբուհի Մայրապեսի. — Սրբուհի Մայրապես, 1822 ին ծնած բնիկ Գարթալցի էր, դուստր Գալֆական նշան ազայի, տեղական հին ընտանիք մը : Տասը տարեկան եղած ատեն Սրբուհի ժանտափտէ կը ըլնուի, եւ այս անազոյն հիւանդութեան միջոցին երազ մը կը տեսնէ, յորում իրեն կ'ազդարարուի Մայրապես ըլլալ. Կ'ուխտէ ըստ այնմ, կ'ազէկնայ, նատ զեղեցիկ ազգիկ մ'էր, եւ 18 տարեկանին մէջ վերջապէս կ'որոշէ կոյս մնալ : Շատ զործունեայ ազգիկ մ'էր Սրբուհի, Այն ատեն մեծ յարդ ունեին ուկեթել բանուածք՝ որոնցինք ինք եւս կը բանէր, եւ կը բանեցնէր տեսակ մը արհետանոցի մէջ, զոր ինք կազմած էր : Այս կերպով 180 ոսկոյ չափ զումար մը ինայած էր, որ կ'ըլլայ Որբանոցին առաջին եւ միակ դրամազլուիր :

ԲԱՑԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ . — Ահքար, անվնաս . — Ահցանչիր, չձանձրացող :

ՄՐԲՈՒՀԻ ՄԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԵԱՆ

Տ Ա. Պ Ա. Ն Ա. Վ Ա. Խ Ա Ր

Որբուհիներուն հէք, անպատսպար

Որբուհի մայրիկն եղար դու տիպար,
Ազնիւ անձնուրաց .

Եւ անոնց վըրայ, վառ՝ սիրագորով

Աչքերուդ հետ սիրուդ ալ, տարիներով,
Հսկեց, գուրգուրաց :

Ու տարիներով, անխոնջ, անձանձիր

Ամէն նեղութեան, ցաւի տոկացիր,

Զեռքերդ ամբարձիկ

Հայցելով երկնէ — գերագոյն շընորհ —

Որբերուն համար ձորձեր քիչ մը նոր,

Պատառ մ'ալ հացիկ . . . :

Աղաւնիներու թեւին պէս ճերմակ,

Հոգիդ դըրախտին մէջ կը ժպտի հիմակ,

Մինչ, ա'լ յաւիտեան,

Ազօթք ու երգով շրթունքներ ծաղիկ

Պիտի գան խնկել, օրհնել՝ խաղաղիկ

Շիրիմդ հանգստեան :

ԱՂԵԲԱ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԱՌԱՔԵԼ ՏԱՏ

Մահտեսի Առաքել Տատ Ա. Ֆիրայ՝ ցեղի հնութեամբ եւ աղնուականութեամբ հոչակաւոր, նաեւ ի բնէ արամիս եւ մեքենական արհեստն կատարելագործելու լեդունակ՝ Օսմանեան մեծազօր տէրութեան մէջ զանազան արհեստից գործարանաց առաջին հաստատողն եղած է: Ծնած է 1753ին, Ակնայ Կամարակապ գիւղը: Իւր մանկական հասակի խաղալիկները կ'ըլլան շինել փայտէ մեքենաներ, մոմէ արձաններ, եւայլն: 1788ին երբ Գաղղիացի մը կայսեր հրամանաւ կ'արտօնուի վառողը գիւրութեամբ պատրաստելու համար ճախարակ մը շինել Այստէֆանոյի վառողարանին մէջ, եւ ասոր մէջ չկրնար յաջողիլ, այն ատեն Մահտեսի Տատը կը կոչուի իբրեւ ճարտարագործ արդէն համբաւեալ՝ որ իւր կորովի մաքով կը հասնի առաջադրեալ նպատակին:

Այս եւ ասոր նման երեւելի գիւտերով սիրելի կ'ըլլայ կայսեր՝ որ 1795ին կը չնորհէ անոր՝ վառողապետութեան իշխանութիւն Աղատլը գիւղը: Այսուհետեւ սա կը կատարէ հետզհետէ օգտաշատ գիւտեր, զոր օրինակ, կը հնարէ վառողի նիւթեր գիւրութեամբ պատրաստող մեքենայ, անուաւոր նաւակ, ջրհան մեքենայ նոյնպէս զլան ըսուած մեքենայն՝ որ պղինձը տափակ՝ ցլնելով՝ տախտակ կ'ընէր արքունի նաւուց յատակը պատելու համար:

Այս ամէն գիւտերէն աւելի զարմանալու արժանին այն եղաւ, որ ասուի գործելու համար հինգ գործի շինեց, եւ այնպէս ընտիր ասուի կը գործէր, որ մինչեւ իսկ Սուլթան Սէլիմ Վեհափառ կայսրը իւր արուեստա-

գէտ ծառային հանձարը եւ ճարտարութիւնը զնահատեր՝ անոր շինած ասուիէն վերարկու հագած Աղատլը գնաց 1805ին, եւ շատ զմայլելով հրամայեց, որ ասուեղինաց գործարան հաստատուի:

Այս մեծանուն անձին մտաց ճիրքերն հաւասար էին իւր հոգւոյ կատարելութեան: Քրիստոնէական պարտուց մէջ հաստատուն, եւ աստուածպաշտութեան մէջ ջերմեանդ ըլլալով՝ ծանր զբազումներ արգելք չէին ըլլար իր սովորական աղօթից եւ բարեպաշտութեանց: Գործի մը ձեռնարկելէ առաջ անոր յաջողութիւնը նախ երկինքէն կը խնդրէր. թէպէտ ի բնէ խոնարհ եւ մարդասէր, բայց մոլի անձերէ չէր ախորժեր: Անզբաղ ժամանակը հոգեւոր գրքեր եւ պատմութիւն կարդալով կ'անցունէր: Կը սիրէր կենակցիլ առաքինի եւ գիտնական մարդոց հետ: Զաւակներուն կրթութեան եւ աստուածպաշտութեան համար ունեցած ջանքը յայտնի կ'եւրեւի ցարդ անոնց բարեսրտութեամբ եւ ուսումնափրութեամբ՝ զորոնք իբրեւ հայրենի ժառանգութիւն ընդունելով հաստատուն կը պահէ այս պանծալի ցեղը:

Մահտեսի Տատ մեռաւ 1812ին Աղատլը գիւղը, իր տունը, եւ թաղուեցաւ Օրթագիւղի գերեզմանատունը տաօնեօթը տարի վառողապետութեան պաշտոնով երեք մեծազօր կայսրելու հաւատարմապէս ծառայելով:

ԲԱՑԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Աբովյան, միտքը սուր. — Հարուստէ, յարմար. — Հարուստէ, հոչակաւոր. — Դահուտէ, յարգը զիտնալ:

Յ Ա Խ Ա Յ Տ Տ Ա Խ Թ Ի Ի Ն

ՄՈՒՐԱՑԿԱՆԸ

Աղորմեցէ՛ք, ողորմեցէ՛ք,
Տիսէ՛ք վիճակը խղճալի.
Կարեկցաբար հիքիս տըւէք
Դանկ մը եւ կամ պատառ մ'հացի:

Երկու օր է, որ բերանս դըրած
Չեմ կերակրոյ, ախ, մէկ փըշուր,
Քարերն ինձ բարձ էին եղած,
Ու անկողին՝ գետինն ամուր:

Ո՞հ, ինչ հարուստ էի, երբոր
Ծնողքէս սիրուած մանուկ մ'էի.
Սակայն, վայ ինձ, մինչ մահուանն օր
Ցաւ ու թախիծ իրենց տըւի:

Կանգոսնէի իրենց խընաժ,
Սէրն ու խըրատ, էի ես նես.
Քըմացս էին ունայն, անհամ
Խմաստութիւն, ուսում, արուեստ:

Իմ բարք էին մեզի ու թեթեւ.
Միշտ միտք եւ սիրտ թափուր մնացին.
Ծնողացս աղերսն էր ի դերեւ,
Եւ խուլ էի իրենց ցաւին:

Նոքա մեռան, եւ ես փոխան
Խընայելու, շըռայլ շըռայս
Եղայ, ւարդէն երրորդ ամռան
Տուն, ագարակ էին անյայտ:

Ու խոյս տըւի ինչպէս կայէն
Կը թափառիմ անօրելան.
Զիս մարդկութիւն գուրս իր մէջէն
Թըքած է: Ո՞հ, ո՞վ ինձ նման:

Արդ իմ բաժին քաղց ու զրկանք.
Սիրուն մանկունք, ձեզ օրինակ. —
Զըւառութիւն, ողբ, տառապանք
Են յիմարին շահն ու վաստակ:

Թարգմ. ի Գերմ. բնագրէ

ՏԱՆԻԷԼ ՇՈՒՊԱՌԴ

Ա. Յ. Պէտակերեան

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՌԵՐ. — Հեռ, աննազանդ. — Եռապ, զեղիս.
— Առօնելու, առանց բնակարանի :

ԿՈՐՈՎԱՍՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐՄ ԵՐԿՐ

— Ի՞նչու համար այնչափ տիսուր ու տժդոյն ես,
Փերախնա՞նտ : Անշուշտ գէշ լուրեր ինձ կը բերես :

— Տէ՛ր, ալ չեմ կրնար նաւասատիքը բռնել . թէ որ
ծովեղերքը չերեւնայ, ամէն բան լմնցած է . վասն զի
ամէնքը մէկ բերան քու արիւնդ կ'ուղեն :

Դեռ խօսքը բերանն էր, եւ ահա կատաղի ամբոխը
հասաւ :

Անոնց աղաղակը, խաղաղ նաւահանգստին մէջ թափ-
ուող խոռվայոյդ ալիքներուն ձայնին կը նմանէր : Մատ-
նի՛չ, դաւածա՞ն, կը գոչէին, ո՞ւր են մեզի ըրած խոս-
տումներդ : Աղատէ՛ զմեզ անօթութենէ, հաց տո՛ւր
մեզի որ ուտենք . եւ թէ որ չունիս, արիւնդ տո՛ւր որ
խմենք :

Վսեմախոն Գոլոմպոս անոնց կատաղութեանը դիւ-
ցաղնական քաղցրութեամբ մը պատասխան տուաւ .

— Թէ որ արեամբ կրնաք երջանիկ ըլլալ, ձե՛րն է
առէք, բայց թողէք, կ'աղաչեմ, որ արեւուն իր նուի-
րական ճառագայթներովը արեւելքն ոսկեղօծելը մէկ
մըն ալ տեսնեմ : Թէ որ վազը աղատաբար ափունք մը
չերեւնայ, այն ատեն ես ձեզմէ մահս պիտի խնդրեմ .
բայց մինչեւ այն ատեն նոյն ճամբուն հետեւցէք եւ
վստահ եղիք Աստուծոյ :

Դիւցաղին հանդարտ ու անխոռով կերպարանքովը
նորէն կը հանդարտին :

— Տէ՛ր, ըսածիդ պէս ըլլայ, կը կանչեն միաբե-
րան, բայց թէ որ արեգակը առանց մեզի փրկութիւն

ցուցընելու ելնէ, անոր լոյսը վերջին անգամ տեսած
պիտի ըլլաս :

Եւ արեգակը հորիզոնէն վար կ'իջնար, վերջալոյսը
գիշերուան տեղիք կուտար, եւ նաւապետին կուրծքը
ճնշուած չէր կրնար հանգիստ շունչ առնուլ :

Նաւուն ողնախայը բայնածաւալ ծովը կը պատուիր
կ'անդնէր, աստղերը մէկիկ մէկիկ կ'երեւային . բայց,
աւա՛զ, որ յուսոյ աստղը բնաւ չէր երեւնար . երկիրն
ու փրկութիւնը շատ հեռու էին : Տիսուր գիշերն ան-
քուն կ'անցնէր Գոլոմպոս, հեռադիտակը ձեռքն եւ
աչուըներն անդադար արեւմուտք դարձուցած :

— Դէպի արեւմուտք, դէպի ի արեւմուտք թոփր,
ով նաւդի իմ հաւատարիմ : Դուն ես իղձերուս եւ ա-
կընկալութեանց նպատակը . օրհասական մտածմունքս
ու սիրտս կ'ողջունեն զքեզ :

Բայց ինչ ոտնաձայն է :

— Փերտինա՞նտ, ինչո՞ւ աւելի տիսուր ու դեղնած
ես, ի՞նչ լուր կը բերես :

— Տէ՛ր, բանդ լմնցած է, ահա արեւը նուիրական
ճառագայթներովը գրօշակնիս լուսաւորեց :

— Հանդարտ կեցիր, այս ճառագայթները Աստու-
ծոյ ձեռքէն ելած են, որ մէկ բեւեռէն միւսը կը հսկէ,
եւ որոնք որ իրենց յոյսը իւր վրայ դրած են՝ գիտէ ա-
նոնց առջեւ վերջին ճամբան բանալ : Մնաս բարով,
բարեկա՞մ, անդին ալ կը տեսնուինք :

Թուրերու շկահիւնը օդը կը թնդացնէր, շղթաներ
մեծաշառայ կը պատրաստուէին . Գոլոմպոս անխոռով
գինքն երկնքի ճամբորդութեան կը պատրաստէր, եւ
ահա յանկարծ չորս կողմէն այս ցնծալից ճայնը միայն
լսելի եղաւ .

— Երկիր, երկիլ :

Զոր ոչ ոք կրցեր էր գուշակել, եւ Գոլոմպոսի հանձարը համարձակեր էր յուսալու, նորածագ արեւուն ճառագայթներովը լուսաւորուած կ'երեւար, եւ նաւաստիք այն մեծ մարդուն ոտքն ինկած՝ իրենց շնորհակալութեան պաղատախառն ձայներն ամենակարողն Աստուծոյ կը բարձրացնէին :

ԲԱՑԱՏՐԵԼԻ ՌԱՅՈՒԹ. — Տէ՛ց, զունաս. — Ունակոյ, նաւուն տակի զերանի. — Լոյտուուլ, ընդարձակ. — Արտալունեան, յոյս. — Մէշուուլ, մեծ աղմուկով :


Բ Ա Բ Ո Յ Ո Կ Ո Ն Խ Բ Ս Ֆ

Զ Բ Շ Լ Ի Ն Ի Բ

Չէ՛, չի՛ լինիր, անուսում անձ կատարեալ մարդ չի՛ լինիր, Մի քանի բան ուսանելով ուսումնական չի՛ լինիր, Լայն ըզդեստով, թանկ շորերով դիւանագէտ չի՛ լինիր, Ո՛չ մօրուքով, ո՛չ ակնոցով գիտուն ըսուիլ չի՛ լինիր, Անազնիւ հօր որդին հոգւով մարմնով աղնիւ չի՛ լինիր, Առանց ցեղի, առանց ուսման աղնուական չի՛ լինիր, Հայրե՛ր, զաւակ չի կրթուած վայելուչ մարդ չի՛ լինիր, Հիւանդ մարդու որդին առողջ՝ երկայնակեաց չի՛ լինիր, Ո՛չ, անպարկելտ երիտասարդ՝ ութսունամեայ չի՛ լինիր, Անրաբեխառն երես՝ կարմիր, աչեր՝ փայլուն չի՛ լինիր, Արեւ չտեսած ծառ, բոյս, ծաղկին ինչպէս հոտ, գոյս չի՛ լինիր,

Դայետկի կաթ հարազատ մօր կաթի պէս քաղցր չի՛ լինիր, Տըղի համար մօր գրկաց պէս հանգիստ մի տեղ չի՛ լինիր, Արմատացած ծուռ համոզում նորէն փոխել չի՛ լինիր, Ինչպէս կ'ըսեն հաստացած ճիւլ ուղղել, թեքել չի՛ լինիր,

Երկու ծաղկով, մէկ կանաչով երեք գարուն չի՛ լինիր, Անդաստանին անձրեւ պէտք է, ցօղով ջրուիլ չի՛ լինիր, Առանց արտը սերմ ցանելու, պըտուղ յուսալ չի՛ լինիր, Տըգեղ ագռաւ կարմիր վարդին ջերմ սիրերդակ չի՛ լինիր, Կատղած ծովուն աղաչելէն գութ եւ օգուտ չի՛ լինիր, եւ անպատիւ ընկերներ բարիք յուսալ չի՛ լինիր:



ԸՆԹԱՑՔ ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ. — Վաճառում արդարութեան կողմէ. — Սարգիս, ունայնամիտ եւ անխոնմ մէկն ըլլալով շահածէն աւելի կը ծախսէր: Իւր պարտատէրները իւր կարսինները ծախել կուտան (զուռ փակուած ազգեր): — Ծախուելու օրը. վաճառումը կ'սկսի հրազման որ կ'սպասէ. խորհրդակցութիւններ իրարու մէջ): — Վերարկու մը կը ծախուի մունետիկին կողմէ (մունետիկին կատակարանութիւնները). — Սարգիս, իւր կինն եւ որդիին այս տեսարանին ներկայ են տան ներսի կողմը (իրենց տիրութիւնը). — Տղաքներէն մին կը նարունէ մօրը թէ ամէն բան պիտի ժախուի (խօսեցուցէք զանոնք): — Յայտնեցէր ձեր վշտակցութիւնն այս թշուառներուն համար:

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ՍՏՈՒԹԵԱՆ ԵԻ ԱՆԿԵՂԾՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ ինչպէս եւ լոյսն անայլայլելի է, անմահ է :
Պ ՏԸ ՍԷՆ ԲԻԵՌ

ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ մը մէջ ամէն բան իրաւ կը բռնէ, ինչ որ
առ կը սիրէ խօսերու մէջ, կը սիրէ նաեւ կեանքի մէջ :

ՎԻՆԵ
Երբեք նուաս եւ անօգուտ բան մը չէ անկեղծ ըլլալ, որշափ ալ
փոքր ըլլայ այն բանն՝ որուն մէջ մարդ իր անկեղծութիւնը կ'եւեցնէ :
ՆԻԿՈԼ

Համարձակ եւ անկեղծ ըլլանք, մենք կորսնցնելու բան մը չու-
նինք պարկետ մարդոց երեւալով այնպէս ինչպէս ենք :

ՄԻՌԱՊՈՅՑ

Արդար փոխարէն, պարոն, այս աշխարհի իրաց . զուր չէիք ու-
զեր հաւատալ եւ ահաւատիկ ձեզի չեն հաւատար :

ՄՈՒԻԵՌ (Թառորիչ)

Ով որ լաւ վարժունք ունի, ոչ բաղձանք, ոչ պէտք, ոչ առիք
ունի ստելու :

Ա. ՎԷԽՍԻՈՅՑ

Ոչ մէկ առաքինութիւն ստուրեան ձեռնուութեան չդիմեր :

Ստելն անիմեալ մալուրին մըն է. մենք ենք եւ իրարու
կապուած ենք միայն խօսելու :

ՄՈՒԹԱՆԵԸ

Ես կ'ուզեմ որ մարդիկ անկեղծ ըլլան, եւ իրեւ պատուաւոր
անձինք բերենենուն չնանեն բառ մը՝ որ սրտ չըլիսիր :

ՄՈՒԻԵՌ (Մարդատեսց)

Անկեղծութեամբ մարդ չկորսուիր, այլ անօւտ անպատիւ կ'իլ-
լայ ստուրեամբ :

ՎԻԶԷՅԱՌ ՏԸ ՊՈՒԱՍՍՈՒԹԵՆ

Ես ոչ խարել զիտեմ, ոչ կեղծել, ոչ ստել եւ մինչեւ իսկ եթէ
ձեռնես զար, չպիտի կրնայի հանիլ :

ՊՈՒԱԼՈՅՑ

Այն մարդն՝ որ ստուրիւններ կը քէ իրեւ ճՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ . յան-
ցաւորէ, նման անո՞ւ որ աղէկ դրամի փոխարէն կեղծ դրամ կուտայ:

ՊԱՌՈՐՈՅՑ

Թունաւոր օձի նման տղինորբը մահացու քոյն կը կարեցնէ :

Ա. Ռ. Ա. Ծ Ն Ե Բ

ԵՂԲԱՑՐՈՒԹԵԱՆ ԵԻ ՀԱՄԵՐՈՇԽՈՒԹԵԱՆ, ՎՐԱՅ

Մարդիկ իրարու համար եղած են . ուրեմն ուղղէ՝ զանոնք կամ
համբերէ՝ անոնց բրածին :

ՄԱՐԿՈՍ ԱԿՐԵՆԻՈՍ

Փութացէ՛ք զձեզ ուղղել, որպէս զի օգտակարապէս աշխատիք
ուրիշներն ուղղելու :

ՖԵՆԵԼՈՆ

Կեանիք կանոնը փոխադարձութիւնն է :

ԿՈՄՓՈՒԿԻՈՆ

Զինաստանի իմաստնյն Կոմփուկիոնի մէկ առաջերեն օր մը
շխրութեամբ կ'ըսէր. «Ամէն մարդիկ եղբայր ունին, միայն ես չու-
նիմ» : — «Եղար մարդիկը բու եղբայրները նկատէ», բաւ իմաստու-
նը, սիրէ՝ զանոնք, աշխատէ՝ անոնց համար եւ պիտի միիքարուիս» :

Մարդու համար իր նեղութիւնները մեղմելու բուն միջոցը ու-
րիշներուն նեղութիւնը բերեցնեն է :

ՏԻԿԻՆ ՏԸ ՄԵՆՔԸՆՈՒՈՆ

Ես մարդ եմ եւ մարդոց վերաբերեալ եւ ոչ մէկ բան ինձ օսար է:
ՏԵՐԿՆՏԻՈՆ

Միրել իր նմանները, միակ հնարք է ունայնութեան, մայուգու-
թեան եւ ձանձրութեան դէմ :

ՄԻՌԱՊՈՅՑ

Զեր եղանկութեան վրայ մի՛ խօսիք մարդու մը հետ՝ որ ձեզմէ
նուազ եղանիկի է :

ՊԻՒԹԱԳՈՐ

Մարդ իր եղանկութիւնը կը յարդարէ այլոց եղանկութեան հոգ
անելով :

Պ. ՏԸ ՍԷՆ ԲԻԵՌ

Շարադրութիւնն Պատկերաւ

ԴԱՇՏԱՑԻՆ ԿԵԱՆՔ


ԲՆՈՒԹԻՒՆ. — Արգար մարզը հոգ կը տանի իր անասուններուն,
չար անսիրտ է անոնց համար :

Զ. ԲՆՈՒԹԻՒՆ

ԱՐԵՒՈՒՆ ԾԱԳՈՒՄԸ ԱՆՏԱՌԻՆ ՄԷջ

Կ'արթըննայ այդ պահուն անտառը : Ճամբուն եղբաքին վրայ պարզուած այդ մեծ կանանչ վարագոյլը կը սարսուայ բոլորովին : Ճռուողիւններ, մնչիւններ, դայլացլիկներ իրարու կը պատասխանեն ցանկին զրովարդերէն մինչեւ դարաւոր կաղնիներուն : Ուղէշներն իրարու կը շփուին . կը խոնարհին արագ թեւաբախումներու տակ եւ ինչ որ ստուեր կը մնայ օդին մէջ, կը ցնդի : Մինչդեռ լոյն եւ ծանր թռիչով գիշերային հաւեր իրենց խորհրդաւոր պատապարանները կը դառնան, դաշտին երեսէն արտոյտ մը կը բարձրանայ թեւատարած եւ հնչուն թրթռումներով կ'ելնէ մինչեւ մթնոլորտին բարձրագոյն խաւերը, ուր կը տիրէ յաւեխենական խալաղութիւնն, որ գոգցես կը յանդիմանէ մեր երկրի անտանելի շուկները :

Ա. ՏՈՏԷ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Գետինը այինդ է, բայց մշակին բազուկը գորաւոր է, ան կ'աշխատի ան . — 2. Ցորենն հասունցած են, հասկեր կ'իյնան ննծողին սուր մանգաղին տակ . — 3. Երկարը ձեւի կուզայ գարբինին մուրճին տակ . — 4. Մայրը խոտին վրայ ծունը դրած, շրջն եղր, կտան աւելի կը մերմացնէ . — 5. Երեկոյին, հայրը օռուան աշխատութենէն յոզնած կը հանգչի՝ վերսին տեսներով իրենները . — 6. Կիւրակէններ կ'զբունուն . — 7. Մեծ հայրը, բեպէ ալեւոր, սակայն նորէն կեանք առած կ'զգայ զինք իր բռանց մէջ :

ԴԱՇՏԵՐՈՒ ՀԱՅՈՅՔԸ

Ամէն տեղ շքեղ եւ վեհափառ տեսք մը ունին կանաչ դաշտնր : Մարգերու թարմութիւնը, արօտներու պարարտութիւնը իրենց սիրուն դալարով կը հրապուրեն, կը հրճուեցնեն մարդու էութիւնը : Հովուական կեանքի, մարդկային ամենէն առաջին եւ ամենէն նախկին այդ վճիտ եւ առոյգ կեանքին բարգաւաճած օրրանն են դաշտերն ու մարմանդները : Հովիւ ժողովուրդներու հարստութեան գանձերն էին ատոնք եւ են հիմայ ալ : Բարիքներով պարարուած գեղեցիկ հովիտներ, ականակիտ հոսանքներ գրկող ձորեր, որ ընդհանրապէս ընդարձակ, կանաչագեղ դաշտերու կը տանին՝ հաւասարապէս հրապուրիչ են : Դիտող մարդը ո՛չ միայն կը հրապուրուի, իւր վրայ կազդուրում մը կ'զգայ, ո՛չ միայն նորոգութեամբը կ'ոգեւորի, այլ նաև կը տեսնէ հո՞ն ընդարձակ աշխատութիւն մը : Մարդիկ միայն չեն վայելեր դաշտերը, երկնքի թռչուններն ու երկրի մրջիւնները, անասունները, բուսաբանութիւնն ու փտացումը, կանաչութիւնն ու դեղնութիւնը հաւասարապէս կը գործեն : Հապա խլուրդնե՞րն, ա՛յդ ակնապարար, հոգեզուարձ դաշտերուն ներքնարնակ վարպետները, բաւիդներով, գաւիթներով, սրահներով, դահլիճներով իրարու կապուած փոքրիկ լաբրիւնթոսներու ա՛յդ կոյր ճարտարապետներն ու զործաւորներն իրենց ներկայութիւնը կը ցուցնեն քեզ մաղուած հողի բլրակներով :

Ո՛րչափ մեծվայելուչ է ա՛յն հօր ներդաշնակութիւնն, որ մեր չորսդին կը պարզուի ամէն օր . դարերէ ի վեր բովանդակ մարդկութեան աչքին պարզուող ներդաշնակութիւնը :

Մեծագոյն եւ ամենէն շինիչ հաճոյքն այս չէ՝ միթէ . այսինքն՝ զգալ տիեզերքը շարժող Զօրութեան ամենարուեստ արակայլումը — Մայիսեան դաշտերու կենդանութիւնը եւ ձմրան դաշտերուն սպիտակափառ ամբութիւնն, աշնանային դաշտերու գործունէութիւնն և ամրան դաշտերուն արգասաւոր արդիւնաբերութիւնը կ'երկնեն ու կը ծնին անսպառ հաճոյք մը, զոր ոմանք անյագաբարար կը վայելեն, ոմանք ալ չեն գիտեր թէ ի՞նչ է վայելումը : Ո՛րչափ ալ մղուած միանուած ըլլաս զբաղումներու մէջ, ո՛րչափ ալ հարստութիւնը պարաբէ րդիացնէ քեզ քաղքենի պերճ հաճոյքներով, անհունապէս վաեմ է ա՛յն հրապոյրը, զոր մարդ կը գտնէ դաշտերու մէջ :

Դաշտերն ալ երկինք մըն են, բիւրաւոր լոյսերով : Անոնք ալ Աստուծոյ փառքը կը պատմեն :

ԲԱԲԳԷՆ ՎԱՐԴ.

ԲԱՑԱՏՐԵԼՎ ԲԱՌԵՐ. — ԱՅՆ-Պ-Պ-Ր, աչք պարարող, հրապուրող. — Բ-Ա-Կ-Ա, լաբրիւերու . — Ա-Ր-Ր-Ի-Ջ-Ա-Ր-Ր, պայծառութիւն . — ՄԵՐ-Յ-Ա-Ր-Ր, մխուած :

ՄԵՐ ԿԱՏՈՒԻՆ

Զարմանք կը շարժնն իր ճոխ ու սահուն Մազեր երկայն, նայուածքը խոհուն, ինչպէս իր հպարտ կերպարանքը լուրջ, Որ հիացողներ բոլորեն իւր շուրջ . Փափուկ ձեռքերով շոյեն ու գգուեն Սիրուն կենդանին, որ այս պատիւէն Շըփացած կ'ուոփի, ու իր մետաքսէ

Թուշը փայփայող ճեռքին կը քսէ,
Երբեմն ալ պառկի, ցոյց տալով ճերմակ
Փորիկ մը կակուղ, փորիկ մը բամբակ:
Երբ կուշա է ու գոհ՝ բազմոցին վըրայ
Փըռուած օրն ամբողջ ծոյլ ծոյլ քընանայ.
Թէ անունը տաս՝ մարմրած ու կէս
Աչքերը բանայ, ճօճանակի պէս,
Պոչը խաղցընէ իրբեւ պատառխան,
Բայց երբ ըսեն թէ պատրաստ է սեղան,
Իրարանցումով, ցատկուտէ ուրախ,
Կանչ ու մլաւներ ուղղէ աջ ու ձախ,
Նուրբ ճաշակի տէր, պատառը զատէ,
Լափելէ առաջ ստէպ հոտատէ,
Յետոյ կշտայած՝ ամէնուն դիմաց
Սրունքը տնկէ ու կամաց կամաց
Կարմըրուկ լեզուին ծայրովը անդադար
Մազերն յարդարէ, սանտրէ վերէն վար,
Յանդիմանութիւն, գովեստ կամ կատակ,
Խորապէս կ'զգայ, կ'ըմբռնէ յտակ.
Աչքին մէջ կարդաս ամէն զգացում,
Քէն, սրտմտութիւն եւ կամ գոհացում:
Բայց երբ մօտենայ գարուն, ան ալ իր
Կեանքը կըսկսի արկածախնդիր:
Աշխոյժ պատէ պատ, ճարպիկ ծառէ ծառ
Նետի պէս սուրայ՝ վազվուտէ կայտառ.
Սակայն գգուանքի ու ճաշի համար
Ստեղծուած միայն մեղկ ու խղճահար
Մեր կատուն չունի համբաւ որսորդի,
Թէ մուկ մը տեսնայ, լեզին կը փրթի:

Մ. ԱՃԵՄԵԱՆ

ԶԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ԿԵՆԴԱՆԵԱՑ

Դու, որդեա՛կ իմ, երբ մրջիւնի բունէն կ'անցնին՝
կեցի՛ր պահ մը ու զննէն, տե՛ս ու զարմացի՛ր թէ քանի՛
աշխոյժ է այդ նկուն կենդանին. իւր բունէն մինչեւ
քառասուն քայլ աւելի ուղղաղիծ ճամբայ կը բանայ,
կարաւան կարաւան անդադար կ'երթայ կուգայ. միշտ
մի հատիկ պարէնով կը բեռնաւորի, կը բերէ կ'ամբարէ
իւր բոյնը: Եթէ պատահմամբ կոխես ու ճմլես զինք
գեանին վրայ, եթէ սայլին անիւն իւր ճամբռուն վրայէն
անցնի, հազարներով ջախճախուրին, նա տակաւին աշ-
խատութենէն չի կասիր և երբեք չի թողուր իւր բացած
արիւնոտ ուղեգիծն, այլ գիւկներու վրայ կը կոխէ ու
կ'անցնի իրբեւ աշխատութեան աննկուն շահատակ:

Մրջիւն՝ մարդ չէ, բայց կը նախատեսէ. ամառուան
մէջ կը ժողվէ, կ'ամբարէ իւր պաշարը, եւ ճմրան ատեն
կը վայելէ ազատ մելով սովէն: Մարդ մրջիւն չէ,
նախատեսող միտք ունի եւ երբ չի նախատեսեր, անդործ
կեանք կը վարէ. անոր ճմեռն անշուշտ սովամահն է:

Թողունք մրջիւնին բոյն, երթանք դէպ ի մեղուն.
Դիտէ՛ ու տե՛ս թէ ո՛րչափ գործասէր է. երամ երամ
կապելով կ'երթան, ծաղկաւէտ հովիաներ կը շրջին,
մեղրանիւթ կը ժողվեն եւ կուգան փեթակին մէջ կը
զործեն, որոնց արդիւնք մեծամեծաց սեղան կը զար-
դարէ և մեղրամոնն Աստուծոյ սեղանին վրայ կը վտա-
ռի:

Հապա չտեսնա՞նք մեր պատերու ասրդի գործու-
նէութիւն, որուն համար կ'ըսեն թէ կտաւագործու-
թեան արուեստին հեղինակ ըլլալով՝ օրինակ տուեր է
Քարդուս. տե՛ս ինչպէս անդուզ կը ճգնի իւր աշխատու-

թեան մէջ, անդադար կը մանէ կը հիւսէ իւր որսական ցանցը պատրաստելու համար: Եւ ի՞նչ է իւր նպատակը, միայն ճանճիկ մը որսալ եւ իւր կեանք պահել:

Խ. 2.

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՈՒՐ. — ԶԱՆԵԼ, դիտել, — ՆԻՇԱ, ընկնուած, տկար. — ՈՒՂԴՔԵՆ, ժիտակ գծուած. — ԱՐԵ-ՔԵԼ, ժողվել. — ԵՐԱ-ԵՐԱ, խումբ խումբ. — ՍԵՐ, մամուկ. — ԱՆԴՐԵԼ, անդադար:

ՇՈՃԻՆ

ԲՈՂՈՐ ծառերուն մէջ շոճիին ցեղը ամենէն աւելի տարածուածը եւ ամենէն աւելի օգտակարն է: Անոր տեսակները բազմաթիւ են ու կը գտնուին այլ եւ այլ կլիմաներու տակ: Կան ծառեր ու բոյսեր որոնք իրենց յատուկ կրիման ունին, եւ միայն իրենց սեփական երկրին մէջ կ'աճին:

Ասանկ չէ՛ շոճին. գրեթէ ամէն տեղ կը գտնուի: Նոյն իսկ անանկ տեղեր ալ կան, ուր շոճիէն տարրեր ծառ չի գտնուիր: Ինչպէս որ արմաւենին տաք երկիր ներու խորհրդանշանն է, շոճին ալ ցուրտ երկիրներու խորհրդանշանն է: Արմաւենին աշխարհի ամառուան մէջ կ'ուռմանայ, շոճին աշխարհի ձմեռուան մէջ: Արմաւենին կը ներկայացնէ գեղեցկութիւն եւ պաղաբերութիւն, շոճին կը ներկայացնէ զօրութիւն եւ համբերատար առկունութիւն: Իրաւ է որ գրեթէ ամէն տեղ կը բնակի, բայց ամենէն աւելի ցուրտ երկիրները կ'սիրէ:

Շոճին է որ լեռնային տեսարաններուն մասնաւոր շքեղութիւն մը կուտայ ու կը գեղեցկացնէ զանոնք: Բնութեան մեծ Արուեստագէտին, այսինքն Աստուծոյ երկնած ամենէն շքեղ պատկերներէն ոմանք շոճին շնորհիւ այնքան գեղեցիկ եւ ուշագրաւ եղած են: Բայց այս ծառը տեսարանի փառաւորութեան մէջ չէ՝ միայն որ իր գերը կը կատարէ: Անոր մէջ կը տեսնենք ծառերուն ամենաբարձր բարոյական իտէալը: Այդ իտէալն է կատարել իրեն սահմանուած գործը ամենամեծ տոկունութեամբ:

Հտրուստ հողի, մեղմիկ զեփիւռներու եւ տաքուկ ճառագայթներուն մէջ չէ՛ միայն որ կ'աճի ան, այլ ժայռերու լերկ կողերուն վրայ, մութ ամպերու տակ եւ գոռացող կծու հովերու մէջ:


Աղքատ, անօթի եւ հողմակո՞ անիկա կը պահէ իր արժանապատուութիւնը, աւելի կը զօրանայ տոկալով, եւ համբերատար մաքառումով:

Բրօմ. Յ. Հ. ՃԷՃԻՋԵԱՆ

ԹԱՅԱՏՐԵԼԻ ԲԱՅՐ. — ՇԱՖԻ, (յամ աղամը), — ԻՐԵԼ, զաղափարական. — ԼԵՒ, մերկ, անբոյս:

Շարադրութիւնն Պատկերաւ

Ա Ն Տ Ա Ռ Ո Ւ



ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ. — Օգտակարութիւնն անտառաց. — Խոցա մօ-
տաւորութիւնը կրնուազեցէ սաստիկ տարբեր պուրտն: Անտառ
անձեւի ջուրերը կը պահեն: Սղոցեալ ծառերը կը մատկաւառեն
սախտակեցէ եւ ատածներ: — Մելքնական սղոցարանի կը շարժին
ըուրով: Դաս մը սղոցի կերցներ վերէն վար կուզան կ'երթան: Կոնճ մը
սղոցին վայ կը դրուի, որք զայն սախտակեռու կը բաժնեն: — Ճա-
սղոցներու վայ կը դրուի, որք զայն սախտակեռու կը բաժնեն: — Ճա-
սղոցներու վայ կը դրուի, որք զայն սախտակեռու կը բաժնեն: — Ճա-
սղոցներու վայ կը դրուի, որք զայն սախտակեռու կը բաժնեն:

ՎԵԼԱՇՈՒՔ ԿԱՂՆԻՆ

Ագարակին չէնքերէն ոչինչ հեռու կը բարձրանայ
հաստարմատ կաղնի մը. երկու մարդ անոր քով են,
մին աշխատաւորի զգեստով, ձեռքն ունի տապար մը,
եւ դիւրին է գուշակել թէ մտադիր է կործանել ծառը,
միւսն՝ որ այն ինչ եկած է, կը խօսի անոր. հեռուէն



նախազգաց ըլլալիքը եւ վաղեց. Ի՞նչ կրնայ ըսել. Ի՞նչ
պիտի ըսէինք անոր տեղ: «Եզրա՛յր, ի՞նչ է նպատակդ»: — «Պիտի կործանեմ այս կաղնին, արմատէն պիտի
կտրեմ հաստատուն գերաններ, ճիւղերէն պիտի հանեմ
ատաղձներ եւ ոստերը պիտի տան լաւ վառելափայս: Մօտ է քաղաքը, եւ ծառէն պիտի արտադրեմ մեծ շահ
մը»: — «Ճշմարիտ է ըսածդ, բայց չկա՞յ բան մը՝ որ

ստակէն տւելի գոհունակութիւն պիտի պատճառէ քեզ։ Այս կաղնիին ներքե նստիլ քաղցր էր մեր մեծ հայրերու։ Հոն կը խաղայինք մենք մանկունքս մեր մօր շուրջ, թոչուններ կը ճռուողէին տերեւակոյտին մէջ, եւ մենք ուրախութեան աղաղակներ կ'արձակէինք անոր զօրաւոր արմատին շուրջ դառնալով։ Ծնտանեկան հանդէսներու ժամանակ անոր սոսերուն հովանիին ներքեւ կը խըմբուէինք եւ հոն մամուռին վրայ մեր համեստ տօներու սեղանը կը դնէինք։ Կը յիշե՞ս դու, երկար բացակայութենէ մը վերջ կ'երեւէր մեզ հեռուէն իրրե հինաւուց բարեկամ, եւ իր լայն ճիւղերը կարծես մեզ կուգային։ Նա իր տեղը կը գրաւէ մեր լաւագոյն յիշատակաց մէջ։ Եթէ դուն զայն գետինը ձգես, ի՞նչ պիտի դնես քու բացած լայն խորխորատիդ մէջ։ Ամէն ոք քենէ պիտի խնդրէ կաղնին։ Գարնան զայն պիտի խնդրեն փոքրիկ թոչուններ՝ որոնք կը սիրէին անոր տերեւներն։ ամրան աշխատաւորներն, երբ արեգակը տաքցնէ այն միշտ պաղ քարերն՝ ուր կը նստէին անոնք հանգստեան ժամուն անոր բարերար հովանիին տակ։ Աշնան՝ մանկունք պիտի հառաջեն, այն կը պաշտպանէր իրենց խաղերը եւ երբ ձիւնը տեղայ, դաշտաց հիւրերը չպիտի գտնեն ապաստան անոր դարաւոր արմատին փապարներուն մէջ։ Քող որ ապրի նախնեաց կաղնին։

Ունկնդրին նայուածքէն կը մակարերեմ որ այն ծառը դատը շահած է։ երկա՛ր կեանք վսեմարերձ կաղնիին։

Առօտրեւու ռասութ. — Այս բւլ, դեռ նոր. — Վարդելուց, վառելու փայս. — Աբրուրէ՛, հանեմ. — Տերեւուց, տերեւներ. — Հբառուց, հին. — Փառուց, ծակ. խոռոշ։

ՎԱՐԱԴԱՅ ԼԵՌԻՆ

Վարագայ լեռն՝ որ լի է զանազան ծաղիկներով, պաղորակ աղբիւրներով, երկներով եւ ոչխարաց հօտերով, իւր մէկ կողին վրայ ունի Քեշիշ հիւղը, եւ անոր շուրջը Սուլրան եայլախն, արքայական հովանոց, տեղի դրախտանման։ Հոն է Ոսկիրակ գեղը; Վարագայ լերան գլուխն է Հորիսիմեանց խաչին պահուած ու յայտնուած կարմիր ապառաժը, Գաղլիիա անուամբ։ Ճակատին վրայ է վերին Վարագը կիսափուլ, եւ այս փլածի շուրջը առուակներ, վտակներ, մարգեր, դալարիք՝ հողէն շատ, Քրիստոսի աղբիւրը, կաթնաղբիւր, խաչաղբիւր, անմահացուցիչ ջրեր։ Մէկ կողմը ձորամէջ եւ զառիվայր կուգայ մինչեւ Վարագայ եօթնագմբէթ տաճարը, միւս կողմը Սուլրը Գրիգորի աղօթատեղին և վանքը, նոյնպէս ձորամէջ պրակներով զարդարուն։ Զառնապատայ ջուրը խխջալով լեռնէն վար կը հոսէ, եւ այս տեղերը Ս. Գրիգորն ու Վարագ, գառն ու մաքին, հաւքն ու ճեզը, կովմ ու հորթիկ, ուխտաւորն ու տարփաւորը, սերն ու մածուն, եղն ու կարագ, ժամն ու պատարագ ամէնը տեղի կ'ունենան գարնան կենաց օրերուն մէջ, բարեպաշտներուն եւ վայելչափարաց միանգամայն ցանկալի եւ գոհացուցիչ։ Այս լեռը՝ բոլոր քաղաքացւոց ինչպէս զրօսանաց, նոյնպէս եւ բանաստեղծական երգասացութեանց առարկայն եւ նիւթն է։ Ունի հրապուրիչ եւ աղդեցիկ բնութիւն վայելչական, Սերովբէից, մուսայից վայր ճանչցուած է նա։ Պղնձէ քաղաքը Վարագայ դաշտին մէջ և ամէն կողմերէն շէն-

քով, նշանաւոր անուններով պարփակուած այս լեռն, ամէն կողմէն իրեն կը նայուի, ու ինքը կենսատու օդ եւ առատ ջուր կը բաշխէ երկրին:

ԹԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌՈՒՐ. — Եթէ, որսի անասուն. — Ճեր, հաւու ձագ:

Խ Ա Ղ Ո Ղ Ը

Երբ խաղողին դեղին ողկոյզ
Տերեւներուն տեսնեմ մէջէն
Թէ տիսուր եմ կամ մըտայոյզ,
Պարտէզ բացուի սրտիս մէջ չէն:
Ոսկեհատի'կ, օրհնա'ծ խաղող,
Տեսքն ալ կ'արժէ հազար ներբող:

Հատիկները լուսով լեցուն,
Դուրսը շաղ է, մէջը շաքար,
Եւ թափուած են կըլոր՝ սահուն,
Կարծես մանրիկ բերնի համար.
Ոսկեհատի'կ, օրհնա'ծ խաղող,
Գեղն ալ կ'արժէ հազար ներբող:

Խաղողն օրհնեալ է ամէն սեղ,
Բայց հո՛ս բուսնի միակերն անուշ,
Եւ հոս միայն նրաշագեղ
Կ'աճի մերին թէլիի չալուշ.
Ոսկեհատի'կ, օրհնա'ծ խաղող,
Գոյնն ալ կ'արժէ հազար ներբող:

Խաղողն առատ՝ ամբողջ աշուն
Աղքատին ճաշն է պիտանի.
Սստուածածին կ'ընէ հասուն,
Եկեղեցին կ'օրհնէ զանի.
Ոսկեհատի'կ, օրհնա'ծ խաղող,
Համն ալ կ'արժէ հազար ներբող:

Գարնան վարդեր թէ զիս դիւրեն,
Խաղողն ընէ սրտիկըս զով,
Անոր հոտէն, ասոր հիւթէն
Սիրեմ ըլլալ ստէպ գինով.
Ոսկեհատի'կ, օրհնա'ծ խաղող,
Հոտն ալ կ'արժէ հազար ներբող:

Մ. ԱԶԷՄԵԱՆ

ԹԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌՈՒՐ. — Ներբող, զովես, — Հրաւդէլ, հրաւալի զեղեցկուրեամբ. — Գել, զեղեցկուրին : — Դե-մել, սիրը գրաւել, հրապուրել :

Վ Ի Ս Պ Ա Տ

Վիսպատ ենք, վայրն է գեղեցիկ ու հանդարտիկ,
հոս ջուրը ծիծաղ մ'ունի, օդը ծիծաղ մ'ունի, երկինք
ծիծաղ մ'ունի, որ անմեղ աղջկան ծիծաղին կը պա-
տասխանեն: Անտառն իր գօս տերեւոց յօշիւնն ունի,
իր մամուպատ ծառերը ու ծառի կոմերը, իր քարան-
ձաւն, իր սահանքը, իր բացալայրն եւ իր հովուաց
հովիաը, կը միիս անտառին մէջ, կը խորասուզիս, եւ

ՃԱՆՃԱՀԱԿ (Oiseau-Mouche)

նա անհուն մթութեան խորերէն կերկերաձայն թռչնոց վայիւններովն եւ ահազնագոյ ծառերուն սօսափիւնովը կը պատասխանէ սրտիդ անհուն աղաղակներուն։ Քիչ մը անդին կը տեսնես որ ահագին ապառաժ մը երկնից դէմ կը ցցուի ու կարծես շանքը կ'արհամարհէ, իր յուու կողերուն վայրի կանաչին վրայէն կաթիլ կաթիլ ջուր մը կը մզի վճիս, փայլվլուն, զովագին, եւ այն կաթիլը հեղեղ կ'ըլայ, որ մայրիները կը խորտակէ ու անհուն հողիտ մը կը փորէ իր ճամբուն վրայ. հոս՝ ջրվէժ, հոն ջրի առուակ, հոս՝ լը դրյիհ, հոն՝ կը կարկաչէ, հոն՝ ամպերուն հետ թխագոյն կ'որոտայ, հոս՝ դալարագեղ ծաղկասփիւռ խոտերուն եղերքը՝ մանուածապատ ման կուգայ, հոն՝ կը փրփրայ, հոս կը փալփլայ, եւ արեւուն նախածագ փայլիւններուն առջեւ կը կարմրի։

Հո՞ն է ներդաշնակութիւնը. կարգը այս անկարգութեան մէջ է, եւ զի մարդուն ձեռքը ոչ ժպիրի այլ համեստօրէն խառնուած է բնութեան գործոցը, անոր կամացն ու քմացը հնաղանդելով եւ զի բնութիւնն է որ կը տիրապետէ։

0.

ԲԱՑԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ. — Խոզեն, տերեւի ձայն. — Մահապար, մամուռով պատած. — Կաճ, ծառի բուն(աղամ ինքիւյիւ). — Բամաւառ, բաց տեղ. — Կերեւածոյն, նուաղեալ ձայնով. — Ահաբառու, անձաձայն. — Սոսուին, տերեւի խօրոց. — Շառլ, կալծակ. — Լուսուր, մամոն. — Մդել, իջնել (շրոյ). — Դրւլ, ջրի ձայն հանել. — Ման գուլ պտրիլ. — Ժուրճ, յանդուզն։

Ահաւասիկ կենդանի էակներուն ամենէն վայելչաձեւն եւ ամենէն աւելի վառ գոյն ունեցողը։ Արուեստով յղկուած քարեր ու մետաղներ բնութեան այդ գոհարին հետ չեն բաղդատուիր։ Թռչնոց կարգին մէջ մեծութեան վերին աստիճանին վրայ զայն դրած է բնութիւնը։ Իր գլուխ գործոցն է այդ փոքրիկ ճանճահաւը. միայն թռչնոց տրուած ձիրքերու ամբողջութեամբը լցուցած է զայն. թեթեւութիւն, արագութիւն, փութեկոտութիւն, շնորհք եւ ճոխ զարդարանք. ամէն ինչ կը վերաբերի այդ փոքրիկ սիրեցելոյն։ Զնրուխ, կարկեհան, սպազիոն կը շողան անոր զգեստներուն վրայ։ Երբեք չաղտեղեր զանոնք երկրի փոշով եւ իր օդային կեանքին մէջ հազիւ երբեմն կը տեսնուի մերթ դալարիքի դպչիւլը. միշտ օդի մէջ է. ծաղկէ ծաղկիկ թռչելով, անոնց թարմութիւնը ունի, ինչպէս ունի անոնց փայլը. կ'ապրի անոնց նեկտարով եւ միայն այն կիմաներուն մէջ կ'ապրի, ուր ծաղիկներ անդադար իրարու կը յացորդին։

ԲԱՑԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ. — Զբուխու, ազնիւ բար, (զիւմրիւ). — Կըբէհան, ազնիւ բար, կարմիր (եագուր). — Տուղին, ազնիւ բար, (սարը եագուր)։

ԵԶՆԱՀԱԻԻ ԲՈՅՆԸ

Մեր պարտէզներու թուփերուն, հաղարջենիներուն եւ սրափուշներուն մէջ բոյն կը դնէ եզմահաւը. իր հաւկիթները թերթաքարի գոյն ունին, ինչպէս իր կուսակի թիկոցը: Մենք կը յիշենք այդպիսի բոյն մը գտնելիս վարդենւոյ մը վրայ, գաղտակրեայ կոնելի մը կը նմանէր, որուն մէջ չորս կապոյտ մարգարիտներ կային: Վարդ մը կը կախուէր անոնց վերեւ բոլորովին ցողարուրմ: Արու եզնահաւը անշարժ կը կենար մօտակայ թուփին վրայ իրեւ ծիրանի եւ լրջագոյն ծաղիկ մը: Այս իրեր կը ցոլային լճակի մը ջուրին մէջ, ընկուղենիի մը հովանույն հետ մէկտեղ՝ որ պատկերին յետակողմը կը կազմէր, եւ որուն ետեւէն կը տեսնուէր արշալոյսին ծագիլը:

ՌԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ. — Եղանակ, բաղցրաձայն բռչուն մը. — Գողոսքարեայ, ինուէլ, ցախարի ձեւով ծովային խեցի. — Ցուլ-Ցուլ, ցողէ. — Լը-Լէ-Յո, կապոյտ:

ԱՇՆԱՆ ԼԵՌՆԵՐԸ

Տեսայ սոխակով լեռները Մայիսի մէջ. լեռներ դեռ կանաչ էին, թարմ եւ պայծառ:

Տեսայ լեռները, սաստիկ տաքերուն, զով էին եւ կանաչութիւնը թանձր գունով մը պատած էր ամէն կողմ:

Տեսայ լեռները Աշնան մէջ: Այդ տիրող կանաչութիւնը տեղ տեղ կարմրած էր պղնձագոյն: Բնութիւնն իւր սքանչելիքը կը պարզէր այս փոփոխութեամբ:

Անտառներու մէջ տերեւներ գալարուած ընկած էին գետին. խշխացող, կակուղ յատակ մը կը կազմէին ատոնք. եւ ծառերէն շատեր իրենց պղնձի կարմիրով բուսական կանաչութիւնը գունաւորած են. գալարուած ընկած այդ տերեւներն ալ պղնձացած են:

Ճարտար վրձիններ պիտի դիտէին, պիտի ուսումնասիրէին շարունակ, աչքերը լացնող նկարներ ընթօրինակելու եւ յօրինելու համար: — Արուեստին հրաշալի նախանձն է այդ:

Ձիու վրայ երբ կ'անցնէի անտառի ճամբաններէն, այդ վիթխարի եւ ճարտարարուեստ հովանաւորութեան մէջ, կը հիանայի սքանչելագործ մատին վրայ:

Ինչ գեղեցիկ են անտառները: Մառեր ճամբու կրկին եղերքներուն վրայ դէմդիմաց կանգուն՝ զիրարգրկած կը համբուրեն. յաղթական կամարներ կը ձեւացընեն ատոնք՝ որոնց տակէն ժամերով կ'անցնիս ուռած կուրծքով. ամէն կողմ գեղեցիկութիւն, գեղարուեստ, ոտքիդ տակն ալ այդպէս: — Կոնցանիս այն ատեն միայն կը հանգչէր:

Հանդիպեցայ այնպիսի սոսերու, որոնց վրայ ծառերու հիւսած պսակները, գիծերն ու աղեղները՝ ամէն ձեւով ու մեծութեամբ, սքանչելիք էին:

Եւ ասոնք խոկեռունիք եւ սքանչացում միայն տուին ինձ:

ԲԱՐՁՐ ՎԱՐԴ.

ՌԱՅԱՏՐԵԼԻ ՌԱՌԵՐ. — Խաղան, յոզնուրիւն. — Խովուն: մածմուն:

Ա Յ Ո Ւ Ն

Ե՞ն, եկա՛լ վերջապէս, ո՛վ աշուն
Այրի հարսդ առանձին,
Շատ հոգիք յուղմունքով դողդոջուն
Կ'սպասեն քու դարձին :

Մաղկահաս կուսանք շատ երազուն՝
Կը պաշտեն քու պատկեր,
Եւ գեղնած վարսերուդ ազազուն
Իրենց սիրտն է ընկեր :

Միգամած երկընքիդ տակ տրտում
Գիշերներ անձրեւոտ
Ինչ իղձեր, ինչ խոհեր անհատնում
Կը հըսկեն ցառաւօտ :

Եւ երբ հովդ ըսկըսի թափել վար
Մասերէն տերեւներ,
Շատ կեանքեր անոնց պէս ուրավար
Կը մեկնին երկրէն մեր :

Ինչ ունիս դու անոյշ եւ չըքնաղ
Սեւ քողիդ տակ թագուն
Որ տժգոյն վերջալոյսդ ալ նուաղ
Զեն փոխեր հետ այգուն :

Ոչ չորցած արօտներդ անմարմանդ՝
Կարմրագեղ վարդերուն,

Ոյց վերայ ցողն իբրեւ ադամանդ
Կը չողայ երերուն :

Զեմ ճանչնար ես գաղտնի քու հրապոյր
Եւ գեղոյդ անտարբեր,
Նոր չընորհ տեսնելու հեշտաբոյր
Կ'սպասեմ անհամբեր :

Արցունքոտ այդ աչեր քու հիւանդ
Չունին գեղ ինձ համար,
Դալկահար չոր ճակտիդ մանաւանդ
Զեմ բընաւ սիրահար :

Զի վէրքեր քեզմէ շատ ունիմ ես
Տառապեալ մէջ հոգւոյս,
Տրտմութիւնդ ալ լոկ խալ մ'է, գիտե՞ս,
Բաղդատմամբ ցաւերուս :

Հեգնութեամբ կը նայիմ պատկերիդ
Տըրտմութեան այդ աղօտ,
Որ ըստուեր մ'է միայն անժըպիտ
Հոգւոյս քով արիւնոտ :

ԶԱՊԷԼ Հ. ԱՍՏԽՈՒՐ

ԱՎԵԱՏՐԵԼԻ ՌԱՊՆԵՐ. — ԱՆՎԱՆ, չոր (ՏԵՐԵԼ): — Խոհ, մժածում:



ՅԱՌԵՏԼՈՒՄԾ

ԼՈՇՍ ԱԿԵԼԻ ԼՈՇՍ

« Լոյս, աւելի լոյս », այս եղաւ կէօթէի վերջին բառն, օրհասական հանճարին այս բառը բնութեան ընդհանուր աղաղակն է և կը թնդայ աշխարհէ աշխարհ։ Ինչ որ կ'ըսէր այն հզօր մարդը, Աստուծոյ անդրանիկներէն մին, ամենէն խոնարհ տղայք, չնչաւորներու կարգին մէջ յետնեալները, կակղամորթները կ'ըսեն զայն ծովուց խորերուն մէջ. անոնք չեն ուղեր բնաւ ապրիլ ամին տեղ ուր լոյսը չհասնիր ։ Մաղիկը լոյս կ'ուզէ, անոր կը դառնայ եւ առանց անոր կը թօնի։ Մեր աշխատակիցներն, անասունները մեղի պէս կը զուարթանան կամ կը տրամին, երբ լոյսը գայ կամ երթայ։ Իմ թոռս, որ երկու ամսու է, երբ մութը կոխէ, կուլայ։

Այս ամառ, պարտէզիս մէջ շրջագայած ատենս լսեցի, տեսայ ձիւղի մը վրայ թռչուն մը՝ որ արեւուն մարը մտնելու ատեն կ'երգէր. կ'ուղղուէր դէպի ի լոյսն եւ յայտնապէս յափշտակուած էր . . .։ Ես ալ յափշտակուեցայ զայն տեսնելով։ Մեր ընտանի տրտում թռչունք երբեք ինձ տուած չէին այն գաղափարը զոր տուաւ այդ ուշիմ եւ հզօր արարածն, այնքան փոքրիկ, այնքան խանդակաթ . . .։ կը թրթուայի լսելով անոր երգը, նա դէպի ետեւ կը ձգէր իր գլուխն, իր ուռուցիկ լանջքը։ Եւ ոչ մէկ երգիչ եւ ոչ մէկ բանաստեղծ այդչափ անկեղծ վերացում ունեցած էր. տուընջեան

հմայքն էր որոշակի, որ զինք կը յափշտակէր, քաղցր
արեւուն հմայքը:

Արտասուօք ըսի անոր. հէք զաւակ լուսոյ, որ
զայն կը ցոլացնես քու երգիդ մէջ, որքան իրաւունք
ունիս ուրեմն զայն երգելու: Քեզի համար վտանգնե-
րով եւ որոգայթներով գիշերը լի, շատ մօտէն կը նմա-
նի մահուան. պիտի տեսնե՞ս արդեօք վաղուան լոյսը.
յետոյ մտքովս անոր բախտէն անցնելով բոլոր այն էա-
կաց բախտին, որ արարչութեան խորերէն այնչափ դան-
դաղութեամբ կ'ելնեն դէպ ի լոյս, ըսի Կէօթէի և փոք-
րիկ թռչունին պէս. « Լոյս, աւելի լոյս » :

ՄԻՇԼԵ

Ս Ի Ո Զ Ո Թ Ի Ա

Նոր կը լըռէր ծառոց ետին
Սոխակին երգն այն գիշեր,
Հով մը թեթեւ թերթեր վարդին
Իւր թըփոց տակ քըշէր:

Մառն ունէր շուք, լուսնակ նըշոյլ
Այն լըճակին մէջ փայլուն,
Ուր կը պարէր զեփիւան ի սոյլ
Հետ եթերին աստղերուն:

Հեռուն գիւղին լոյսերուն փայլ,
Հոն քաղաքին խուլ շըշուկ,
Մարգաց վրայ հազիւ իմ քայլ
Կը գըծէր ձեւ մը անշուք:

Եւ միայնակ եւ երազուն՝
Զէի խորհեր ես զաշխարհ,
Թէ ես անոր մասն էի խուն.
Սիրտս այն պահուն չէր ըգգար:

Կ'ըղձայի վեր ելնել ի վեր,
Ամպէն ալ վեր, եւ աստղէն
Կը խնդրէի լուսոյ թեւեր
Հասնիլ երկինքն հըրեղէն:

— «Ո՞հ, ի՞նչ կայ հոն, միայն արե՞ւ,
Միայն հուր, բոց, կայծ ու չող,
Այդ միօրինակ տարերց ետեւ
Չըկա՞յ գէթ սիրտ մը սիրող » :

— «Սիրտ մը սիրող, ունիս դու զայն
Մելամաղձոտ հոգւոյդ մօտ.
Հընչեց քովէս անոյշ մի ձայն,
Այդ սիրտ սիրոյդ է կարօտ » :

Եւ տեսայ քոյրս՝ այն կոյս մատաղ
Գեղով, բոցով կեանքով վառ.
Ճերմակ ձեռաց մէջ իւր չըքնաղ
Փունջ մը ծաղկանց կը ցոլար:

Բոլորն էին միոզօրիս,
Կապոյտ, փոքրիկ ծաղիկներ,
Ուր բնութիւն «մի՛ մոռնար զիս»
Անոյշ գոյնով է գըրեր:

— «Ֆորկէր մի նօր, ա՛ռ պահէ՛ գու,
Յարեց իւր ձօնն ինձ տալով,

Քեզ մօտ լինիմ կամ թէ հեռու .
Միշտ պահէ՛ ինձ դու գորով » :

Դըրքի մը մէջ պահեցի զայն
իբրեւ մի գանձ թանկագին ,
Այն եռանդուն սիրոյն վըկայն
Ուր ամփոփուած էր հոգին :

* * *

Դեռ կը լըսուէր ծառոց ետին
Սոխակին երգն այս գիշեր ,
Հով մը թեթեւ թեթեր վարդին
Իւր թըրիոց տակ կը քըշէր :

Եւ միայնակ եւ երազուն
Քունն աչերէս կուտար խոյս ,
Միտքըս կ'երթար շըրջիլ հեռուն ,
Հոն՝ ուր կ'երթան սըրտեր կոյս :

Գրքի էջ մը բացի իսկոյն ,
Գիրք մ'էր այն շատ լաւ պահուած ,
Եւ լեցուեցաւ հոգիս անհուն
Հեղեղներով արտասուաց :

Փունջը տեսայ , ո՞հ , փունջն այն սուրբ
Այն պաշտելի ձեռաց ձօն ,
Եւ կարդացի գրերով նուրբ
Ֆորիկը մի նօր գըրուած հոն :

Այլ ո՞ւր այն ձեռք , ո՞ւր այն պատկեր ,
Ո՞ւր սիրող սիրոն այն բոցել ,

Ո՞ւր այն հրեշտակ , ո՞ւր իւր աչեր ,
Ո՞ւր քաղցրաձայն իւր գեղգեղ :

Արդ կը ծածկին ցուրտ շիրմին տակ
Զեռքեր՝ որ փունջն ինձ տուին ,
Միրտն որ զգաց , ո՞հ , այնքան շատ ,
Զոր հողն ունի իւր բաժին :

Եւ դու հոս ես , Միոգօրիս ,
Ո՞ւ սին պատկեր սիրոյն իւր .
Անոր սըրտէն ինձ կը խօսիս ,
Մինչ իւր շըրթունք մընան լուռ :

ԶԱՊԷԼ Հ. ԱՍԱՏՅԱՐ

ԵԿՔԱՆԻԿԻՆԵ

Սիրուն երջանիկ
Զըւարթ եկքանիկ ,
Որ աղմբկալից ձայնիկդ ես ձըգեր
Ու կը ճըռուողես գարունի երգեր
Զէս յիշեր բնաւ
Թէ այս անիրաւ

Կետնքին մէջ չիկայ ժգիտ մը քաղցրագին ,
Որ արյունք թափել չիտայ մեր աչքին :

Թարգմ. ԱՂԵՔՍ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

Ա Յ Թ Պ Զ

ԳԼԽԱԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Ա. ՀՆՏԱՆԻՔ

ԲԱՐՈՅԱԿԱՆ	ՎԵՐՆԱԳԻՐԸ	ՀԵՂԻՆԱԿԱ	Էջ
Ընտանեկան բաղցրութիւն			
Ընտանեկան յարկ			
Ը. Յ. Պէտքեան			
Ընտանեկան պատկեր	Ընտանիք		7
»	Հօրը առևծը	Յ. Ասկան	9
Որդիական սէր	Նուէր երախտագէտ սրտի		10
Մայրական սէր	Մայրը Զապէլ Հ. Աստուր		13
»	Դարձեալ մայրը		14
Թ. Թէրզեան			
Ֆլորանսի առիւծը			
Միլվուա			
Մայրական դասիարակութիւն			15
Եիժեռնակ	Միշլէ		18
Մատաղ աղջկան պարտեր			19
Անտիոպէ Ֆենեյն			
Գաղիկն ու հանին	Մեծ մայրեր	Ամայիս Սէկալա	20
Որդիական հնագանդութիւն			22
Աւանդավէպ Գ. Եպիսկ. Մրուանձեանց			
Ընտանեկան երջանկութիւն			24
Նորեկ հոգին Ռ. Յ. Պէտքեան			
Արքինէ Մ. Անկման			
Որբը Ռ. Յ. Պէտքեան			
Պանդիսութիւն	Պանդիսին դարձը		25
Գ. Եպիսկ. Մրուանձեանց			
Նշանիկ Մ. Կիւրենան			

Բ. Դ Պ Ո Յ

Աւսման դժուարութիւններ		
Հազանակն	Առնյոյ	36
Աւսումնասէր տղան	Տիտոս	37
»	Վ. Արվաճեան	
»	Աւսանողն	39
Դասիարակութեան բարիքները		
Պարտիզանը		40
Գիտութիւն	Հիւսիսային զուէնիայի սեւերուն զրոյցը	
	Եղիշէ Եպիսկոպոսի. Դուրեան	41
Բարի գպրցականը	Միքայէլ Վերինոյ	
	Թարգմ. Ե. Տ. Ա.	42
	Աշխատութիւն	46
Կրութեան օգուտը	Փոքրիկ ծառը	49
	Որթատունկը եւ արքեզործը	
	Իւղիլ	51

Գ. Ե Կ Ե Ղ Ե Ց Ի

Աստուած	Ա. Գ. Փանոսեան	54
Ո՞ւր պիտի երթան հողիք արդարոց		
	Հ. Ղ. Ալիշան	56
Խաչ օգնեան ինձ		
	Մելիք. Արքեպ. Մուրատեանց	58
Գիւղի եկեղեցին եւ անոր բահանան		
	Խ. Հ.	59
Աւագ Ռւբրաթ Մ. Անեմեան		60
Զատիկի	Օ.	61
Զատիկի	Մ. Անեմեան	63
Արգար	Բ. Պանջևին, Թարգմ. Ա. Դ. Փ.	64
Դժունեղ	Խ. Կորիկ	66
Ասուածալին մեծութիւն		
Արծիւ եւ Արեւ		
	Լամարդին, Թարգմ. Հ. Բ. Բ.	67
Աւետարան մը Ֆռանսուա Դորէ		69
Կալա մակիը	Ա. Գ. Փանոսեան	71

Դ. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՀՈՐՈՒԹԻՒՆՔ

ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԹԵՐՈՒԹԻՒՆՔ		
Արժանապատութեան զգացում		
Կնջում եւ մուկ		
Հաշամզոյի	72	
Հղիեն	74	
Հողմազացն ու Աբեղան		
(Զուիցերական առակ)		
Ա. Գ. Փանոսեան	75	
Խոնեմութիւն եւ դատողութիւն	80	
Դատողութիւն	Մանկին իր Կատուին	
	Ա. Գ. Փանոսեան	80
Աշխատութիւն	Կախարդանք	
	Հողագործն ու Որդիները (Առակ)	83
	Ա. Գ. Փանոսեան	
Բարիքի փոխարեն բարիք		
Հացագործ Տարէս	86	
Սոփոկլէս	Միջլուս	
	Թրգմ. Հ. Ասանուր	90
Ողողում		
Շուշանը, վարդը եւ Թմբին		
	Տիկին Տեղանդիկոն	96
Պետրոս Դուրեան		
Ա. Զ.		97
Ծառը (Հին առակ)	Ա. Գ. Փանոսեան	100
Վարպետ Տանկօ		
	Վոլֆիսնիկ Միւլիկոն	
	Թրգմ. Ո. Յ. Դերյուրեան	102
Շաղիանդիլը	Բարդին Վարդ.	
		106
Շեղայ դարը	Գ. Եպիսկոպոսի. Մուրանձեանց	107
Իմ հագուստը	Կուլաւանեկոյ Թրգմ. Մ. Ա.	108
Առողջութիւնը Թանկագին զանձ մըն է		111

Ե. ՀՆԿԵՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆՔ

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՅՈՒԹԻՒՆ

Զարութիւն	Զարերը	Լապոհյեկո	116
»	Խեղճ Սըկո	Մ. Անէմեան	117
Երախտագիտութիւն	Գիւղացին եւ Օձ (Առափ)	Գ. Եպիսկ. Մրուանձեանց	121
Բարեկամութիւն	Շուշան հովտաց (Նմանողաբար)	Ա. Գ. Փանոսեան	123
»	Բարեկամութիւնը	Մուշեղ Եպիսկ.	124
Վեհանձնութիւն	Տղու մը պատմութիւնը	Ա. Բ.	127
Գրութիւն	Գութը	Զապէջ Հ. Աստուր	130
»	Բարեզործ պարտիզանը		132
»	Սիրեցէք զիմեանս	Պ. Դուրեան	133
Բարութեան օրինակներ	Մըրուհի Մայրապետ Գլֆանան		
	Բ. Քէյեան		136
	Մըրուհի Մայրագետ (Տապանագիր)		
	Ա. Գ. Փանոսեան		141
»	Առաքել Տատ		142
Շուպատրիւն	Մուրացիկը	Տանիկ Շուպառդ	
		Թրգմ. Ա. Յ. Պետրեան	144
Կորվամտութիւն	Երկիր, Երկիր		146
Բարոյական իւրաք	Զի լինիր		148
Զ. ԲՆՈՒԹԻՒՆ			
	Արեւուն ժագումը անտառին մէջ		
	Ա. Տօսէ		153
Դաշտերու հաճոյըը	Բարգէն Վարդ.		154
	Մեր կատուն Մ. Անէմեան		155
Ջանասիրութիւն կենդանեաց	Խ. Հ.		157

Շոճին	Բրօգ. Յ. Հ. Ճեճիզեան	158
Վեհաշուք կազնին		161
Վարագայ լեռն		183
Խաղողը	Մ. Անէմեան	164
Վիսպատ	Օ.	165
Ճանճահաւ		167
Եղնահաւը		168
Աշնան լեռները	Թարգէն Վարդ.	168
	Աշուն Զապէջ Հ. Աստուր	170
Ց Ա. Ի Ե Լ Ո Ւ Ա. Ծ		
Հոյս աւելի լոյս	Միշտ	173
Միոզոթիս	Զապէջ Հ. Աստուր	174
Եկբանիկին	Թրգմ. Ա. Գ. Փանոսեան	177
Ա. Ո. Ա. Ծ Ն Ե Բ		
Շնանիի վրայ		34
Գարոցի վրայ		52
Գրօնի վրայ		71
Խղին եւ արժանապատութեան վրայ		77
Պարտուց վրայ		79
Խոհմանութեան եւ դատողութեան վրայ		82
Առաքինութեան եւ բարութեան վրայ		88
Աչխատութեան եւ կարգապահութեան վրայ		94
Փափաքներու չափաւորութեան եւ համեստութեան վրայ		98
Նուանելի թերութեանց վրայ		102
Խնայողութեան, ազահութեան եւ խաղու վրայ		113
Մարտնոյ մասին մեր ունեցած պարտուց վրայ		115
Արդարութեան վրայ		119
Երաւասիրութեան եւ Երախտագիտութեան վրայ		122
Անխոհմանութեան եւ չարախօսութեան վրայ		126
Բարեկամութեան վրայ		126
Բարութեան եւ գրասիրութեան վրայ		134
Ստուրեան եւ անկեղծութեան վրայ		150
Մղբայութեան եւ համերաշխութեան վրայ		151

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ
ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆԻ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ
ՆՈՐ ԲԱՌԱԳԻՐՔ
ՀԱՅԵՐ Է ԼԵԶՈՒԻ

ԳՈՐԾ ՎԱՐՁԱՏՐԵԱԼ ԻԶՄԻՐԵԱՆՑ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱՆ

Բառք նախնեաց. — Նորաբանութիւնն. — Գաւառական
բառք. — Հանրագիտական ծանօթութիւնն :

ԳԱԲԱՄԱՃԵԱՆ Բառագիրքը ամէն անհատի ուսումնական զարգացման անհրաժեշտ, պիտանի գործի մըն է :

ԳԱԲԱՄԱՃԵԱՆ Բառագիրքը Հայերէն լեզուի միակ Բառագիրքն է պատկերազարդուած, այս կերպով ինչ ինչ բառերու ծանօթութիւնը դիւրացնող :

ԳԱԲԱՄԱՃԵԱՆ Բառագիրքը փոքրիկ հանրագիտակ մըն է, կենցազոգուտ տեղեկութիւններու լաւագոյն առաջնորդ մը, հմտալից ուսուցիչ մը :

ԳԱԲԱՄԱՃԵԱՆ Բառագիրքը բազմապատճիկ առաւելութիւններ ընդգրկող սիրելի հատորն է, իր էջերուն մէջ խտացած բառական ծզդութիւններով գնահատելի, նախնեաց բառերուն քով գաւառականն ու աշխարհիկն կը ծանօթացնէ :

ԳԱԲԱՄԱՃԵԱՆ Բառագիրքը իր գործնական եւ ընթացիկ ուզգութեամբ արժանացած է ընդհանուր համակրութեանն, պաշտօնական գնահատման . . . իշխմիրեանն զ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ :

Հրատարակուած է Ա. Հատորն, Դին 20 Դահ.
Ա. և Բ. հատոր ի միասին Թղթակազմ 30 »
Կազմեալ 35, Լաթակազմ 40 »

ԳԱԲԱՄԱՑԵՍՆ ԲԱՐԳՐՁԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐ
ՊՈԼՍՈՅ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԷՆ

«Երկարաշունչ աշխատութիւն մը՝ այս Բառագիրքը, դատելով Ա. Հատորէն, 800 էջերով, պատկերազարդու ինամուտ տպագրութեամբ . . . : ի՞նչ որ ալ ըլլայ գրքին արժէքը, գոհացուցիչ է տեսնել որ Բառագիրք մը պատրաստելու չափի համբերութիւն ունեցող հեղինակներ ունինք, որոնք տարիներով կ'աշխատին՝ մի եւ նոյն ժամանակ տպագրութեան դրամական միջոցներն ալ հայթայթելու հետամտելով։ Այս կրկնակ տեսակէտներով գնահատման արժանի է Ս. Գաբամաճեան»։

ԳԱՄԷՐ (Արեւելի 1907 Մարտ 10
24 Տարի, Թիւ 6436)

«Հաճոյքով ողջուներ էի Սիմոն Գաբամաճեանի ձեռնարկը, Հայերէն լեզուի նոր Բառարանի մը հրատարակութեան համար։ Ուրախութիւնս կրկին է, երբ կը տեսնեմ գրքին առաջին մասին տպագրութիւնն աւարտած, երկսիւն 800 էջնոց խոշոր հատոր մը, խնամեալ տպագրութեամբ եւ պատկերազարդ։ Հեղինակին առաջին ձեռնարկը մեծ քաջալերութիւն գտաւ։ Նոյնը կը մաղթեմ այս բառարանին համար ալ, որուն մեծ աշխատանք տուած է, առանց, զոր օրինակ, Վիենական վանականի մը դիւրութիւններն ունենալու աւձեռն պատրաստ . . . : Գաբամաճեան Բառարանը առօրեայ պէտքերու գոհացում տուող ժողովրդական ձեռնարկ մ'է, տեսակ մը կազիէ կամ Հառուս։ Նորութիւնն մ'են հանրագիտական ծանօթութիւնները, որոնք գրքին շահեկանութիւնը աւելցնելով հանդերձ, անոր հանրային օգտակարութեան նպաստ կ'ընծայեն։ Գաբամաճեան իր Բառարանին մէջ ներմուծած է բառական թուով նոր բառեր, որոնք այլ եւս ընդհանուր գործածութեան արժանացած են» . . . :

ՊԱՐՈՅ Բ. ՔԷԶԵԱՆ
(Թիւզանդիոն, 1907 Մարտ 26,
ԺԱ. 3189)

«Հսյերէն լեզուի նոր եւ լաւագոյն Բառագրքի մը պէտքը, որ շատոնց զգալի եղած էր, կը լրացնէ ծանօթ ուսուցիչ Սիմոն էֆ. Գաբամաճեան իր պատկերազարդ երկնատոր Բառարանով։ — ինամեալ գործ մը, զոր կը յանձնարարենք մեր բոլոր ընթերցողներուն։ ԲԻՒՐԱԿՆ, Բ. Նորան, Թիւ 15

«Տպարանատէր Ռ. էֆ Աագանանի ջանքերուն շնորհիւ, հրապարակ ելաւ Ա. Հատորը՝ Սիմոն Գաբամաճեանի հեղինակած Հայերէն լեզուի նոր Բառագիրքին, որ վարձատրուած էր Իզմիրեանց Գրական մրցանակով։

«Ամբողջ հատորը ուշ խտացուած են նախնեաց բառեր, նորաբանութիւններ, գաւառական բառեր և հանրագիտական ծանօթութիւններ, խնամուած գործ մըն է, արդիւնք յոգնաջան աշխատութիւններու, որ պատիւ կը բերէ Հեղինակին։ Պատկերներով ճոխացած և զարդարուն, զգալի պէտք մը կուգայ լրացնել, եւ յանձնարարելի է ամէն Հայու համար» . . . :

ԾԱԼԻԿ Կամանց յատուկ (677) և Տարի Բ. Նորան Թիւ 27, 8 Մարտ 1907

«Այս Բառարանը՝ որ գրական անհրաժեշտ պէտք մը գոհացնելու կոչուած է, վարձատրուած է Իզմիրեանց Գրական Մրցանակով եւ կը բովանդակէ Հայերէն լեզուի հին եւ նոր բառերը։ Դիւրութեան համար բազմաթիւ պատկերներ զետեղուած են՝ որ կը դիւրացնեն առարկային ճանաչողութիւնը։ Ամբողջ գործը պիտի բաղկանայ 1600 էջերէ, որոնք խտացած են մանր տառերով։ Դպրոցականներու, գործի մարդոց եւ հանրութեան համար եղական առիթ մը»։

ՄԱՆԶՈՒՄԷ, Թիւ 1753

«Հաճոյքով կ'ողջունենք երեւումը գրական եւ բանասիրական աշխատութեան մը՝ որ կոչուած է գոհացում տալու կարեւոր պէտքի մը։ Այդ պէտքը երկար ատեն է կը շեշտուէր. — Բառարանի մը, Հայերէն լեզուի բառարանի մը պէտքը։ Անա այդ նպատակը կ'իրականացնէ Սրմոն Գաբրամածեանի յօրինած ՆՈՐ ԲԱՌԱԳԻՐՔ ՀՅՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ աշխատութիւնը, ստուար, յոգնավաստակ ու կարեւոր գործ մը՝ որուն երեւումը արժանի է շնորհաւորութեան։ Գաբրամածեանի, այս աշխատութիւնը՝ իր գեղեցիկ զանազանութիւն, պատկերագուած է. եւ անոր մաքուր ու իննամուած տպագրութեանը չանք չէ խնայուած»……

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ, Մասիս, 55րդ. Swrhi
1907, Նոր Շրջան էջ 320, թիւ 16

2. Փոքրի Ընթեցաւն, Ընթեցու Ե Պիր. — Սակառա
Հանդապատճե, Իրագիտութիւն բազմանիւ պատկերն եղով. — Հետեւ
դութեամբ Նէ Էլի Ընթեւ ցարանին. Տպ. 1901 էջ 76. Պիր 3 ՊԲ.

**4. Բարեկիրք աղջիկը, Պատերազմը Ընթեցուան Աղջկանց
Վարժանական համար. Թարգմանութիւն ի Ֆրանսերէն. — Եռէն
ցէկ սորութիւն մըն է այս Ընթեցարան՝ որ կը իսօի պանդապանու-
թեան և բարեկիրքութեան վրա. Շատ լաւ մտապահութ ծրագրով մը այս
գործ չըր ու ցամաք սենութիւններ չպարունակեր, այլ գործնական
ու զգութիւն մը ունի այս պատմութիւններով՝ որ իր աւանդական կանոն-
ներուն ու տեսութիւններուն կը յաջորդն. Տպ. 1900, էջ 200.**

Կիսալաթ	Գին	5	ՊԲՀ
Ամբողջ լաթակազմ	Գին	7½	ՎԲՀ
Լաթակազմ ոսկեզօծ	Գին	10	ՊԲՀ

5. Հաւաքածոյ ընթիր գրուածոց ազգային եւ օսար
մատենագրաց . արձակ եւ ոստանաւոր , աշխարհիկ լեզուաւ . Ա.
Մասն Ե. տպագրութիւն (բարեփախուած) Բարեկրթութեան ծրագրի հա
մասն ն կը պարունակէ հնետեւալ զուռներն . Ա. Ընտանիք , Բ. Դարցոց .
Գ. Եկեղեցի , Դ. Անհոտական պարտաւորութիւնն , Ե. Ընկերական
պարտաւորութիւնն . Զ. Բնորդիւն : Բացի ասոնցէ Առաջնեւր , Շա-
րադրութիւննեւր , եւ այս ամէնը զարդարուած բազմաթիւ նոր պատկեր-
ներու : Տպ. 1907, էջ 190 : Գին 5 դր.

6. Հաւաքածոյ Բ. Մասին. Դ. տպ սգրութիւն պատկերապարփ
կը պարունակէ մեծ մասամբ անտիպ գրաւածքներ, գրական զանազան
հիդրու զեղեցիկ օրինակներ, որոնց միացած են գրացիստական կա-
ռոններ, զեղեցիկ խօսքեր, առածներ, կենազրութիւններ, եւայլն։ Տպ.
1906, էջ 320. Գին 7½ դր.

7. Բնակչանութիւն (Նոր) Հայերէն գրաքար լեզուի
բնվանդակութիւն. — Նախաշափղ. — Մասունք բանի. — Համաձայ-
նութիւն. — Կերպականական ձեւք. — Կետարութիւն. — Արմատ, ա-
ծանց եւ բարդ բառեր. — 260 հրահանգք. — 64 գրաքար հատուածք:
Այս զասագիրը իր զործնական յօրինումավ եւ բազմատեսակ առաւելու-
թիւններով արժանի է զերմ ընդունելութեան բոլոր հայ գարքարանաց
մէջ: Տպ. 1897, էլ 369: Գին 8 դր:

8. Նամականի առձեսն. — Այս զորք՝ որ տասներկու զլուխ-ներով 200 նամակներու օրինակներ կը պարունակէ սահմուն աշխարհաբարով մը զրուած, իբր նամակագրութեան լաւազոյն զասազիրը կրնայ ժառայիլ թէ մեր դպրոցներուն մէջ եւ թէ առանձին ուսանողներու ։
Տպ. 1902, էջ 272։

Նուերի համար յատուկ կազմով 9 եւ 12 դրւ.

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀԱՍՑԵՆ

در علیه ده حاج پولو خانده ۲۴ نو مروده سیمون قیامیان

ՍԻՄՈՆ ԳԱԲՐԱՄԱԶԵԱՆ

Կ. Պոլիս, Հաճօքութ Խան, Թիւ 24

SIMON KAPAMADIAN

~~CONSTANTINOPLE~~

ՀԱՅՈՒԹ ԱՐՄ. ԽՀԲ

20631

2013

